

# ՄԻՌԱ

## ԱՄՍԱԳԻՐ

### ԼՐՈՒԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ-ԲԱՆԱՏՐԱԿԱՆ



Ա. Քըզու Լուսաբիշ Խիկինցիճ Շերեմետյան՝ կողմանի:

# ԲՈՎՈՂԴԱԿԱԿՈՒԹԻՒՆ

ԵՐԵՎԱՆ

## ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ

- Պաղեստինի աղյօթին նետամբերը և Ս. Առուածածին  
և Ս. Գրիգոր Ակեղեցիները.

165

## ԿՐՈՆԱԿԱՆ

- Արքական իշխան.
- Տեղապահ Ալոքը (10).
- Ռիյազ.
- Անտառության համակարիչներ.

6.  
ԳՐ. ԱՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍՅԱՆ  
ԳԱՐԵԳԻՆ ԱԲԵԳԱՑ  
X

169

172

177

180

## ԲԱԼԱԱՍԵԴԱ-ԸՆԿԵՐ

- Քանի, որ մաս եւ, երազ
- Անձրևին երդը
- Արդիական դաս միայն վաս.

Մ. ԻՇԽԱՆ  
»      »  
»      »

183

184

185

## ՀԻՆ ԵՇԵՐ

- Անոնց աշակերտական աշխատանքները.

ՀՐԱՄ. Ն. Գ. ՄՈՎԱԿՈՅՆ

186

## ՊԱՏՐՈՒՄԻ

- Ա. Շահումյան

Ե. Վ. Տ.

189

## ԿՐՈՆԱ-ԳՈՒԹՈՒՄՆԵՐ

- Առաջարկության հայրենի բարգմանուրիւնը  
և այլ առաջարկների հայ հաւաքի վայ.

ԳՐ. Ա. ՍԱՐՈՎԵՆՅԱՆ

193

## ՀԱՅԱՀԱՅԱ, ԳՈՒՅ ԲԻՐ

- Տառապություն.

Ն. Վ. ՄՈՎԱԿՈՅՆ

155

## ՀԱՅ ԳՈՅ-ԲԱՅ

- Հայութական Գայլեր.
- Հայութ ու Երազ.

Ե.  
Ե.

202

204

## ՀԱՅԱՀԱՅԱԿԱՆ

- Հայաստանի այլ բնիկների և Կովկասաների  
ազգայութիւնը Հայերէնի վայ.

ՊՐՈՖ. Հ. ԱՀԱՐԵՆՅԱՆ

205

## ՀԱՅԱՀԱՅԻ ԱՆԻՔԱՏՈՒՐԻՒՄՆԵՐ

209

## Ա. ՅՈՒՆԻՔ. ՆԵՐՍԵՆ

- Անօրեալ լուրեր.
- Համական պատօնությունը Փափախուրիւններ Ս. Արուկ Շեր.

209

211

# ԲԱԺՆԵԳԻՒՆ

ՄԻՈՒՆԻ ՏԱՐԵԼԻԱՆ ՔԱՅՆԵԳԻԻՆ Է՝ բոլոր ԵՐԿԻՒՆԵՐՈՒ հԱՄԱՐ՝ Ա.ՆԳԼ. ՇՊԼԻ 10

## ՈՒՃԱԴՐՈՒԹԻՒՆ ՄԵՐ ՀԱՅՈՒԹԻՒՆ

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman (Jordan)

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology

Printed in

JERUSALEM — PALESTINE

# —= Ս Ի Ռ Ա =

ԻԴ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1950

≈ ՅՈՒՆԻՍ-ՅՈՒՆԻՍ ≈

ԹԻՒ 6-7

## ԽՄԲԸԴՐԱԿԱՆ

ՊԱՂԵՍԻՆԻ ԱՂԵՏԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

ԵՒ

Ս. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՈՒ Ս. ՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Պաղեստինի աղէտը ծանօթ է բոլորիս, իր ծանրակշխու հետեւանքներով, իր անդարմանելի աւերներով ու վէրքերովը։ Յարդ այս էջերէն խօսած ենք Ս. Աթոռոյ տագնապին և մերազնէից նիւթական ծանր կացութեան շուրջ։ Պաղեստինի աղէտը զրկած է Ս. Աթոռոյ երեք տարիներէ ի վեր կալուածական և եկամտային իր բոլոր միջոցներէն, ինչպէս նաև Պաղեստինահայութիւնը երկրէն ապրելու կարելիութենէն։ Սակայն չնորհիւ արտաքին օժանդակութիւններու, Սփիւռքի մեր հարազատներու կողմէն, կազն ի կաղ և տնտեսական դժնդակ կացութեան մը ընդմէջէն, կը շարունակենք մեր կեանքը, մինչև որ ծագի Աստուծոյ արդարութեան և խաղաղութեան արեւը Ս. Երկրի վրայ։

Բայց տնտեսական այս անելին եզրը կայ դեռ վիճ մը, որուն մտածութիւ է այժմ որ ամենէն աւելի կը վրդովէ ու կ'ամրոխէ Ս. Յակոբեանց զինուորեալ և ազգային իրաւանց պաշտպան Միարանութեան միտքն ու սիրտը։ Ատիկա մեր վասուած շէնքերէն աւելի, մեր վասուած և կործանած Եկեղեցիներուն դառն կսկիծն ու տագնապն է։

Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարը, անոր յարակից Էջմիածին Եկեղեցին և Ս. Հրեշտակապետաց Եկեղեցին ոռումքերէն վիրաւորուած և ծանր ցնցումներ կրած են, ու կը կարօտին մասնակի բայց հիմնական նորոգութիւններու։

Պաղեստինի դէպքերու նախօրեակին, Գեթսեմանի ձորին մէջ գտնուող Ս. Աստուածածնայ զերեզմանի նախարեան Եկեղեցին՝ որուն արտաքին գաւիթը և մուտքը տակաւին նոր վերահաստատուած էին իրենց նախկին շքեղութեանը մէջ, Յունաց պատրիարքարանի հետ համահաւասար, 1948 Յունուար 5 ի զիշերը յանկարծական և աննախընթաց տեղատարափ անձրեւներու հեղեղներով լեցուեցաւ։ Խորտակուեցան նոր դուռն ու զաւթի պատը, և փճացան ներքին առարկաներու մեծ մասը։ Քանդուեցաւ Ս. Կոյսի գամբարանը և անոր առջեւի մեր պատարագամատոյց սեղանը, վասուեցան մեր բոլոր իւղաներկ պատկերները, կանթեղները, ջահերը, պահարանները, զգեստեղէնները, հազարներու համոզ արժէքով։

Ամերիկային Տիար Եղուարդ Կիւլպէնկեան, Ա. Աստուածածնայ Եկեղեցւոյ նորոգութեան համար նուիրած էր 1000 Պաղեստինեան, խոստանալով մնացեալ նորոգութեան ծախքեր ևս հոգալ: Յոյներու և մեր միջև զոյացած համաձայնութեան համեմատ, շուտով պիտի սկսինք Եկեղեցւոյ նորոգութեան զործը՝ երկու Պատրիարքարաններու կողմէն ընդունուած ծրագրի մը համաձայն: Տակաւին նորոգութեան ծախքերու ընդհանուր և վերջնական դնահատումը եղած չէ, սակայն մեզի ինկած բաժինը քանի մը հազարներու կը հասնի:

Գեթսեմանիի Ա. Աստուածածնայ Եկեղեցին ամենահին Եկեղեցիներէն մին է, կառուցուած Ե. դարուն Մարկիանոս կայսեր կողմէն, շուրջ 453ին: Եկեղեցին սկզբնական շրջանին կառուցուած էր շքեղօրէն, ճիշդ Քրիստոսի Գերեզմանին նման՝ կամարներով և սիներով զարդարուած էր Ա. Կոյսին զերեզմանը, պսակուած ոսկիէ և արծաթէ պատուական անօթներով: Կամարներն ու պատերը ծածկուած էին որմանկարներով, որոնք կը ներկայացնէին Ա. Կոյսի կեանքին մեծ առիթները և աւանդութիւններէն ելուզուած տեսարանները: Տաճարը ունէր նաև վերնայարկեր, ուր կ'ապրէին աւելի քան հարիւր կոյսեր, ըստ Եպիփանի վկայութեան, և ասոնք էին որ կը պահպանէին Տիրամօր զերեզմանը, վանահօր մը հսկողութեան և ուղղութեան ներքեւ:

ԺԱ. դարուն կը քանդուի Եկեղեցին, հաւանաբար Խաչակիրներու կողմէն երուսաղէմի զրաւման ընթացքին: Եկեղեցին թէկ կը կործանէր բայց Ա. Կոյսի զերեզմանը անաղարտ կը մնար: Godefroy de Bouillon, Ա. Քաղաք զրաւող ֆրանկ այս յաղթականը 1130ին վերաշինեց քանդուած Եկեղեցին:

1187ին Սալահտամինի յաղթութենէն յետոյ, Եկեղեցիին բոլոր մասերը, հիւանդանոց, և վերնայարկի բաժինները քանդուեցան և անոնց նիւթեղէնները դործածուեցան քաղաքին պարիսպներուն խրամատները նորոգելու համար: Քանդուած մասերու հողերը դիզուեցան Եկեղեցիին շուրջ, բարձրացան մինչև տաճարին պատուհանները, և երբեմի լուսաւոր Եկեղեցին մնաց ստուերի մէջ:

1948 Յունուար 5ի Գեթսեմանիի Ա. Աստուածամայր Եկեղեցւոյ ողողումը աննախընթաց պարագայ մը չի կազմեր սոյն Եկեղեցւոյ տարեգրութեան մէջ: Պատմութիւնը մէկէ աւելի պարագաներ կը յիշէ երբ տաճարը առարկայ եղած է ոչ միայն մարդկային վայրագութիւններու, այլ նաև բնական աղէտներու: Այս առիթով, ինչպէս յիշեցինք վերը, մեր և յոյն Պատրիարքարաններու փափաքն է կարելի վայելչութեամբ զարդարել Եկեղեցին, քրիստոնէական այդ աղուոր և խիստ ուշազրաւ սրբավայրին տալու իրեն վայել կերպարնքը, որպէսզի հնութեան և սրբութեան դրոշմով օծուն այդ զոհարը իր վայելուշ շքեղութիւնը կարենայ հազնի:

Քանդուած է նոյնպէս հայապատկան Ա. Փրկչի Եկեղեցին և վանքը, պարիսպէն գուրս Սիոն լեռան սրտին վրայ: Ա. Փրկչայ վանքը շատ հին է, համաձայն Ա. Տեղեաց յիշատակարաններուն և աւանդութեան, և կառուցուած է Կայիրափայի տան տեղույն վրայ 530ին, հիներէն կը կոչուի նաև Քրիստոսի երկրորդ բանտ: Եկեղեցին շինուած էր յանուն Ա. Պետրոսի, սակայն մեր յիշատակարաններուն մէջ միշտ Ա. Փրկիչ կոչուած է, ի յիշատակ մեր Տիրոջ չարչարանքներուն:

Քանտը քառակուսի փոքրիկ սենեակ մըն է, պատարագամատոյց սեղա-

նով, ուր դրուեցաւ մեր Տէրը Կայիշափայէն դատուելու բերուած ատեն: Ա. Փրկչի Եկեղեցին մէջ կը մնան նոյնպէս Ս. Գերեզմանի կափարիչ վէմը, որուն վաւերականութիւնը ընդունուած է օտար Եկեղեցիներէն և պատմիչներէն: Ա. Փրկչի Եկեղեցին ունի ուրիշ երկու պատրարքամատոյց սեղաններ, մին յանուն Ս. Երրորդութեան և միւսը յանուն Ս. Զարչարանաց:

Եկեղեցին գաւիթը, Գր. Պարոնտէր պատրիարքէն սկսեալ իրը զերեզմանոց կը ծառայէ Ս. Աթոռոյ գահակալներուն և այլ բաղմերախտ բարձրաստիճան Միաբաններուն: Ս. Փրկչի վանքին քովը կայ նաև ազգային մեծ զերեզմանոցը, ամենէն փառաւորն ու ընդարձակը միւս յարանուանութիւններունեցածին հետ համեմատած:

Ս. Փրկչի վանքը Բ. դարէն սկսեալ պատկանած է Հայոց, համաձայն օտար և հայ յիշատակարաններու: Գաղաքին պարիսպէն դուրս գտնուած ըլլալուն համար գուցէ, վանքը դարերու ընթացքին ենթարկուած է միշտ յարձակումներու և կողոպուտներու: Սակայն հակառակ այս կրկնուած աղէտներուն և կործանումներուն, Երուսաղէմի Հայ Միաբանութիւնը դարուց ի դարս երբեք չէ ընկնծուած, այլ կամքի ու հաւատքի զօրեղ ուժգնութեամբ մը դիմակալելով՝ ի վիճակի եղած է շարունակ աղատիլ ու վերաշնել վանքը, պահպանելով սրբավայրին վեհութիւնը:

Կարելի է ըսել այս վանքին համար թէ անիկա չնորհիւ իր բացառիկ կարեւորութեան և դիրքին, նահատակ վանք մը եղած է: Պաղեստինի այս աղէտին մէջ նոյնպէս Ս. Փրկչիը միակը եղաւ քրիստոնեայ սրբավայրերէն, որ կրեց պատերազմին հարուածները և քանդուեցաւ:

Ս. Փրկիչը Սիոն լերան վրայ իր ընդարձակ շրջապատով և ազգային զերեզմանոցով կը զրաւէ բացառիկ դիրք, այցելու ուխտաւորներու ուշադրութեան և քրիստոնեայ միւս յարանուանութեանց նախանձը զրգուելու աստիճան:

Յիշեալ Սրբատեղիներու նորոգութեան և վերաշնութեան հարցը մեծ ծանրութիւն է այս տրաում և աղքատ օրերուն, մեր տկար ուսերուն և վտիտ պարանոցին համար, սակայն, «Լուծ քաղցր», քանի որ ու է մէկէ աւելի Ս. Յակոբեանց Միաբանութիւնը ի վիճակի է զգալու թէ այդ նուիրական ծախուց մասնակցութեան հարցը, մահու և կենաց խնդիր է մեզի համար, հարց՝ որմէ կախում ունի Ս. Երկրին մէջ դարերէ ի վեր մեր ունեցած այնքան պատուաւոր և փառաւոր դիրքին պահպանումը, որ մեր կեանքին դիմն իսկ է:

Միջոցներէ զուրկ է այժմ Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը, այդ ծախքերուն ընդառաջել կարենալու համար, միւս կողմէն վհատիլ մեղք և նոյն իսկ ոճիր պէտք է նկատենք մեզի: Գիտենք նոյնպէս թէ նման պարագաներուն ամենուն միտքը ունեւորներուն է որ կ'ուղղուի, որոնց մէջ զիտենք թէ չեն պակսիր սրտի և հոգիի զանձերով արդարեւ հարուստներ: Սակայն մեր ժողովուրդին իրական հարստութիւնը կը սկսի Այրիին Լումայէն, որ անոր ամէն ինչն է, և կը համնի մինչև հարուստին շատ կամ քիչ չափով բայց սրտանց տուած տուրքը:

Ազգին և Եկեղեցին ամբողջ կայքն ու զոյքը արդիւնք է այս հարստութեան: Այս Հաստատութեան միայն նոր ժամանակաց շրջաններէն յիշելով, եթէ Պարոն-Տէր և Եղթայակիր պատրիարքները փրկած են Երկիցս այս վանքը, փրկած են զայն՝ հարստութեան այդ աղքիւրին միայն դիմելով: Եղթայա-

կիրարու ժամանակը եթէ մասամբ անցած է, սակայն ժամանակին պահանջքները միշտ նոյն կը մնան: Զկայ Նղթայակիր, բայց կայ շղթայակիր Միաբանութիւնը, որ պիտի ընէ իր կարելին՝ իմաստութեամբ և մաքուր հոգիով մօտենալու համար մեր ժողովուրդի սրախն, ազգային այդ մնայուն և մեծ հարստութեան:

Այդ սիրաը զիտէ բարախել միշտ, երբ վտանգի տակ է իր մոքի և հոգի հարստութիւնը, իր կեանքին ոյժ և լոյս տուող ոգին: Զոհողութեան այս արարքը շատ լաւ հասկցած էին մեր նախնիք, և այս ոգիին չնորհիւ է որ մենք կրցած ենք ապրիլ դարերով: Թերթեցէք մեր բոլոր եկեղեցիներու, դպրոցներու և ազգային հաստատութիւններու յիշատակարանները, և դուք պիտի տեսնէք թէ անոնք բոլորը զոյաւորուած են հայ այրիներու լումաններով:

Այն հայ այրիներու լումաններով վառ մնացած է դարերով մեր Եկեղեցւոյ կանթեղը, մեր ազգային հաստատութիւններու սովոն, վասնգի այն վայրկեանին երբ ժողովուրդ մը կը դադրի զոհելէ ինքզինքին և իրեններուն համար, կը դադրի զոյութիւն ունենալէ: Կենդանական աշխարհի մէջ երբ կենդանին կը վիրաւորուի, կը լզէ իր վէրքը, զայն բուժելու դիտումով. և կամ իր բոլոր ներքին գիմագրական ոյժերը կը լարէ բուժելու համար մարմանին վրայ պատճառուած վէրքը: Նոյն այս կենսական իրողութիւնը ուրիշ երեսներով կը կրկնուի ընկերային կեանքի մէջ, բոլորը մէկի համար, և մէկը բոլորին: Յաւետենական է Առաքեալին խօսքը, երբ մարմանի մէկ անդամը վտանգուի կամ վիրաւորուի, ամբողջ մարմինը կը մասնակցի այդ ցաւին և կամ վտանգէն զայն փրկելու զործին:

Օքնութիւն, յաւերժ օքնութիւն յիշատակին այս յարկին ներքեւ դարերէ ի վեր զմեզ կանխող զինուորեալ Միաբանութեան, որոնք ամենայն իմաստութեամբ տնօրինած են ամէն ինչ որպէսողի այս Հաստատութիւնը կարենայ դիմել միշտ դէպի աւելի լաւագոյնը: Սակայն կեանքը իր դժուարութիւնները ունի, այսօր լցուած է մեր վշտի և չարչարանաց բաժակը, դժբախտութիւն իր բոլոր ձեւերով իջած նստած է Ա. Աթոռոյ և իր պարիսպներուն ապաւինած մերազն ժողովուրդին վրայ, ու հրաշք է որ ան կը շարունակէ տակաւին կեանքը իր բոլոր երեսներով: Այդ հրաշքին աղբեւրը մէկ կողմէն մեր Եկեղեցին է, և միւս կողմէն Հայ ժողովուրդը: Առաքինութիւններ՝ որոնք մահէն ու նեղութիւններէն շվախցող և նոյն ատեն իր կեանքին իրաւունքին կառչած ժողովուրդի մը հողիին բարացուցականը կը կազմեն: Ատենն է որ մեզի ուղղուած նկատենք Ս. Գրքի պատուէրը. «Ել ի վերայ լերինդ բարձու, աւետարանիշը Սիոնի, միսիթարեցէք, միսիթարեցէք զժողովուրդ իմ, ասէ Տէր»:

Հոս ուրախութիւնն ունինք յիշելու երկու նուիրատուններ, մին՝ զոր յիշեցինք արդէն, բարեկրօն Տիար եղուարդ կիւլպէնկեանը, ինքնաբերաբար զրկած է իր լուման, երբ հազիւ լած էր Ա. Աստուածամօր Եկեղեցիին ողողման և նորողութեան խնդիրը: Խակ միւսը դարձեալ Ա. Աներիկայէն, փափաք յայտնած է իր օժանդակութիւնը ընթացաւ այս զոյզ Եկեղեցիներէն միոյն նորողութեան: Նուտով պիտի անդրադառնանք յիշեալ զոյզ բարերարներու այս արժանավայել զործին:

## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԱՐԺԷՔՆԵՐՈՒ ԿՇԽՈԸ

«Մ ի փոքր հաւատարիմ է,  
և ի բազմին հաւատարիմ է».  
(ՀՈՒԿ. ՃԶ. 10)

#### I

Տիեզերքի իրերը մեզի կ'երեւին երկու երեսներով, անհունապէս մեծ և անհունապէս փոքր։ Նոյն է պարագան մարդկային կեանքին մէջ, կան մեծ գործեր, լայն ծաւալի վրայ լարուած, և փոքր ձեռարկներ, համեմատաբար աւելի փոքր մակարդակներու վրայ իրագործելի։

Մարդեր կան որոնք կեանքի մէջ փոքր բաներու կարեւորութիւն կուտան, միշտ զբաղած են, կը հետաքրքրուին ու կը հետապնդեն ամենէն յետին և անկարեւոր մանրամասնութիւններ։ Դրացին ուշ գալն ու կանուխ արթննալը, ուրիշն կարմիր կամ կապոյտ գոյնի զգեստ հազնիլը, զիրենք կը շահագրգուէ։ Ամէն բանի մասին կը սիրեն մտածել և հոգ ընել, մէկ խօսքով աշխարհին հոգերը շալկած կը պտտին։ Այս կարդի մարդիկ, մեծ նպատակներու սեւեռումը չունին, առաջնակարգ աստիճանի վրայ զետեղել կ'ուզեն բաներ՝ որոնք երբորդական և չորրորդական են։ Մարդեր՝ որոնք տենդագին կը սպառեն իրենց ուժերը օրն ի բուն, հետամտելով բաներու, որոնցմով բնաւ չարժէ զբաղիլ։

Պէտք է զգուշանալ, չկորսուելու համար պղտիկ ու անկարեւոր պարտականութիւններու մէջ։ Պղտիկ ծառերը պէտք չէ արգիլեն զմեզ անտառը իր բովանդակ համայնապատկերին մէջ ընդգրկելի։ Եւ կամ մեր ժամերը պէտք չէ արգելք ըլլան մեր օրուան պարտականութեան, և օրերը արգիլեն մեզ մեր տարիներու նախատեսութիւններուն մէջ։ Աւետարանի զոյգ քոյրերու պատմութիւնը օրինակ մըն է այս տեսակէտով։ Մարթան պղտիկ բաներով զբաղած, ժամանակ չէր ունենար լսելու

Տիբոջ խօսքերը։ Յետոյ երկրորդական ու անկարեւոր բաներու մտասեւեռումն ու կարեւորութիւնը փարիսեցութեան կրնայ տանիլ զմեզ, վասնզի հոգին կը բաժնուի անկարեւոր եւ երրորդական երեսներու վրայ։ Պղտիկ գետակները եթէ իրարու չմիանան կազմելու համար հոսուն և մեծ գետը, ճահիճներու կը վերածուին։

Աւետարանի աշխարհին բերած մեծ ճշմարտութիւններէն մին ալ արժէքներու դասակարգման այս իրողութեան մէջ կը կայանար։ Ինչ որ Յիսուս կը պահանջէր մարդոցմէ, յեղաշրջում մըն էր արժէքներու գնահատութեան, երկրորդական աստիճանի վրայ գրուիլը ընդհանրապէս էական նկատուած բաներու, ու գնահատումը երկար ատենէ ի վեր անտեսուած իրերու։ Յիսուս աշխարհի վրայ զտաւ մարդկային արարածներ որոնք տենդագին կը փորձէին իրենց ամէն կարելին, զիզելու համար նիւթական ստացուածքներ, և ջանաց անոնց կեանքին տալ իրենց ձգտումներուն աւելի՛ արժանի կեղրոն մը։ Հանդիպեցաւ մարդոց որոնք Շարաթ պահելը աւելի՛ կարեւոր կը նկատէին, քան նեղութեան մէջ գտնուող իրենց եղրօր օգնելը, և փորձեց սրբագրել անոնց մէջ արժէքներու գնահատութեան սխալ և զեղծ կերպը, յայտարարելով թէ «Շարաթը մարդուն համար էր, և ոչ թէ մարդը շարթուան համար»։ Յիսուսի ամրող զոհողութիւնը կիմուած է արժէքներու գնահատութեան վրայ։ Եթէ ան մեռաւ մարդոց համար, վասնզի խորապէս կը հաւատար թէ մարդիկ ունէին պէտք եղած արժէքը՝ իրենց համար զոհուող մը ունենալու։

Յիսուս՝ էական ու ճշմարիտ արժէքներու ըմբռնումը մարդոց միտքերուն վրայ տպաւորելու իր ջանքին մէջ, հանդիպեցաւ ամէն բանի դիմագիծը եղծող թշնամիի մը, մամոնային։ Յիսուս կը տեսնէր մարդիկ որոնք ամէն բանէ վեր կը նկատէին դրամը, ամէն բան անոր ենթարկելու աստիճան։ Կը տեսնէր մարդիկ որոնք զբաղած էին աննշան բաներով, որոնց՝ արժէքներու մասին ունեցած հեռանկարը սխալ էր բացարձակապէս։ Կը տիրէր տեսնելով որ հոգեւոր ու մտաւոր վերանորոգումի ծիլերը կը խեղդուէին, փուշերու մէջ ինկած սերմերու նման։ Ասոր համար է որ Յիսուս կ'ատէ

ընչաքաղցութիւնը, ինչպէս մայր մը կ'ատէ իր զաւկին առողջութիւնը աւերող չարիքը: Եւ երբ դիպուածով կը հանդիպի մարդու մը որ իր ինչքերուն տէրն է և ոչ թէ գիւրին, կը հրճուի և կը ներկայացնէ զայն իրեւ տիպար մը լաւ հասկցուած կեսնքի. «Ակնիւ ծառայ բարի և հաւատարիմ» պիտի ըսէ անոր որ իր հարստութիւնը Աստուծոյ կողմէն իրին վատահուած աւանդ մը կը նկատէ:

Ամէնօրեայ կեսնքի սովորական գէպքերը կը հարկադրեն մեզ ընտրութիւնը մը ընել, ճշտելու համար արժէքներու աստիճանաւորումը, առաջին զիծի վրայ զալիք բաներու եւ երկրորդական իրողութիւններու միջև:

## II.

Միւս կողմէն մեծ հոգիները, կեսնքի մէջ մեծ նուաճումներ ըրած անհատներ, կարեռութիւն կուտան պղտիկ բաներու: Վասնզի անհատներու, ինչպէս նաև մարդկային ընկերութեան կեսնքը բաղկացած է պղտիկ առաքինութիւններէ, զոհողութիւններէ և պարտականութիւններէ: Ինչպէս աւագի հատիկներէն կազմուած է թումբը ովկիանին, և ջուրի կաթիւններէն կազմուած է նոյնինքն ովկիանոսը, այնպէս ալ պղտիկ առաքինութիւններէ շինուած է մարդոց մեծութիւնը, և միւս կողմէն փոքրու անշան մեղքերով կը պայմանաւորուի մեր կորուստը:

Պատմութեան բոլոր մեծ մարդերը կարեւորութիւն տուած են պղտիկ բաներու: Կեսար՝ իր յուշերու մէջ կը գրէ, թէ իր բուլոր յաղթանակները ինք կը պարտի մանր զգուշաւորութիւններու: Նարուէնի վերջին ու ճակատագրային պարտութեան պատճառը անհշան կարգ մը անզգուշութիւններ պիտի ըլլային: Բոլոր մեծ արուեստագէտները աւելի քան թափանդիր եղած են իրենց գլուխ գործոց հանդիսացած գործերուն մէջ: Իզուր չէ որ ըստած է, հանձարը համբերութիւն է, որ ուրիշ բան չի նշանակեր, բայց անհամեմատ ճիգ և ուշադրութիւնը այն բոլոր բաներուն, որոնք արուեստի գործերուն արտաքին ու ներքին ներդաշնակութիւնն ու արժէքը կը շինեն:

Աւետարանը որ յեղաշրջեց մարդկային պատմութիւնը, սորվեցուց մեզի թէ ի՞նչ կ'արժեն ապաշխարողին քանի մը կաթիլ արցունքները, այրիին լուման և բաժակ մը սառ ջուրը: Թէ մանաւանդ անշան նկատուած բաները միթարութեան ի՞նչ աղքիւրներ կրնան ըլլալ, մարդերէ իրենց ընկեր մարդերու: Մեր անձկութեան ժամերուն բարեկամական ժպիտ մը, ձեռքի քաղցր հպում մը, մարդասիրական այցելութիւն մը, թանկագին և անփոխարինելի պարտականութիւններ են եղբայր մարդէն՝ եղբայր մարդերու: Թէ կ փոքր նկատուած բաներ, սակայն գերազանցօրէն մեծ կշող, և մեր հոգիին ուժեր հայթայթող վիճակներ: Քրիստոս կարեւորութիւն տուաւ փոքր նկատուած բաներու: չարհամարհեց ձեկնորսները, կարեւորութիւն տուաւ մանուկներու, ապագայ մարդկութեան այդ փըշրանքներուն, սիրով և յօժարամտութեամբ նայեցաւ խոնարհ գասակարգէն մարդերու, ու ասոնցմով կազմեց իր թագաւորութիւնը և ապահովեց իր յաղթանակը:

## III.

Միւս կողմէն պղտիկ զսկողութիւններու մեր յանձնառութիւնը, զմեզ կատարելութեան ճամբուն կրնայ առաջնորդել: Կը ցաւիս օրինակի համար կեսնքի այժմու որդեգրած բարոյական չափանիշերուն համար. և միւս կողմէն կը հիանաս, մեծ անձնաւորութիւններու և անոնց գործերու վրայ, ուրեմն հրաժարէ զգայասիրական արարքներէ, փոքր բայց մեծնալու սահմանուած մեղքերէ:

Յաճախ աւելի գժուար է փոքր բաներէ հրաժարիլ, քան մեծ զոհորութիւններ ընելու յանձնառութիւնները ստորագրել: Կը մտածես թէ եթէ հարստութեան տէր մէկը եղած ըլլայիր, մեծ բարեգործութիւններ պիտի ընէիր, մեկենաս պիտի ուզէիր ըլլալ ընկերութեան բարոյականը բարձրացնող և միտքը լուսաւորող հատորներու, կիւանդանոցներ, ծերանոցներ, որբանոցներ պիտի հաստատէիր, կաթուղիկէներ պիտի կառուցանէիր, սակայն բնաւմտածած չես անոնց կարելիութեան և միշոցներուն: Պահանջուած աշխատանք չես

տանիք կեանքի բերումները գիմաւորելուն մէջ, դրամ բռնել և զայն քու նպատակներուդ օգտագործելու կերպը չես զիտեր։ Չունիս անհրաժեշտ խնայողութիւնը անիմաստ հաճոյքներէդ, վատնում եղող պըտոյտներէդ, աւելորդ ծախքերէդ։ Պարագաներ որոնք պիտի չատցնէին դրամական միջոցներք, և կարելի պիտի ընէին ծրադիրներուդ իրագործումը։

Տակաւին, կը զգաս թէ օրէօր մէջդ կը տկարանայ և կը մարի կրօնական զգացումը, բարոյական նոր ախտանշումներ կը յայտնուին մէջդ, հոգիդ կը կորսնցնէ իր յստակութիւնն ու նըբութիւնը։ Մեղմ բայց լսելի բողոքներ կը բարձրանան խղճիդ մէջ, քեզմէ քեզի ուղղուած։ Կը լուցնես զանոնք յաճախ, ինքզինքդ խարելով և մըխիթարելով թէ չես փոխուած, թէ նոյն մարդն ես, բայց աշխարհը չի խարուիր, աշխարհը թափանցող է։ Մարդիկ կրնան առներեւոյթս և խուփ աչքերով նայիլ քութերութիւններուդ, և չյայտարարել զայն քեզի, եթէ դուն չզգաս և զերահասու ըլլաս այն ներքին փոփոխութիւններուն որոնք տակաւ քու մէջդ ընթացք առնել սկսած են։

Պղտիկ մեղքերն ու փորձութիւնները որոնք մեր ամբողջական կորստեան նախերգանքներն են, պէտք չէ հետեւարար որ անտարբեր թողուն զմեզ։ Մեղքին մեծ և փոքրը չկայ, ինչպէս այնքան իմաստութեամբ կը յայտարարէ մեծ քարոզիչ մը։ Պղտիկ մեղքերը յաճախ Դանիէլ մարգարէի տեսլքին մէջ երեւցած քարին կը նմանին, որ տակաւ կը մեծնան, հսկայական լեռ մը ըլլալու համար։ կամ ձեան հիւսի մը՝ որ եթէ առիթը ունենայ թաւալելու, կը մեծնայ և մեծջի զանգուածի մը կը զերածուի։

Դաւիթը կորստեան առաջնորդողը պըտիկ ցանկութիւն մըն էր։ Պետրոսը կուրըստեան զառիթափին վրայ կեցնողը սուտ մըն էր։ Յուղան իր եղեռնագործութեան մղողը և սերուղներու արհամարհանքին և անէծքին ներքե գնողը, ագահութեան զգացումն էր։ Նաւը որ յաղթական կը սուրայ ծովուն վրայ, նաւազներու անգուշութենէն պատճառուած փոքրիկ ծակէ մը կրնայ ջուր առնել և ընկղմի։ Ահա թէ ինչ անակնկալներու առջեւ կրնան դնել զմեզ մեր պղտիկ թերացումները։

Անհրաժեշտ է հետեւարար գիտնալ նախ, առաջնակարգ և երկրորդական իրերու կարգն ու արժէքը, ապա չարհամարհել պղտիկ բաները, որոնք ցորենի արտին մէջ գտնուող որոմի նման կրնան բազմանալ, խեղդելու աստիճան մաքուր ցորենը։ Ապա պէտք է հաւատարիմ ըլլալ մեզի տրուած քիչին, և զայն արդիւնաւորել։ Այս տեսակէտով ուշագրաւ է Աւետարանի քանդարներու առակը։ Աստուծոյ կողմէ մարդոց բաշխուած չնորհները հաւասար կերպով տրուած չեն։ Թէև այս տեսակէտը չի հաշտուիր մեր օրերու կարգ մը ընկերային մտածողութեանց հետ։ արդարութիւն և հաւասարութիւն հոմանիշ են մեր ժամանակի մտածողներու համար, այնպէս որ անհաւասարութիւնը անոնց համար անարդարութեան հաւասար է։

Թէ բնութեան և թէ չնորհաց թագաւորութեան մէջ Աստուծոյ պարգևները բաշխուած են անհաւասար կերպով։ Այս անհաւասարութիւնը կը տեսնուի նախ բնութեանը մէջ, ուր ոչինչ կայ հաւասար, որովհետև հաւասարութիւնը յաճախ ուրիշ բան չէ, բայց եթէ միակերպութիւն, որ ամենէն քիչ տեսնուած բանն է Աստուծոյ գործերուն մէջ։ Հաւաքեցէք հազար տերեւ միւնոյն կաղնիէն, համեմատեցէք զանոնք իրարու հետ, ու պիտի չհանդիպիք զոյգի մը ճիշդ երարու նման։ Միակերպ են միայն մարդկային ձեռակերտները։ Նոյնիսկ Ռաֆայէլի և Մ. Անձէլոյի գործերու մէջ նմանութեան երեսներ կան, եւ խուզարկու աչքը դիւրութեամբ կրնայ բռնել անոնց հասարակաց նմանութիւնները, մինչդեռ բնութեան բոլոր մարդերուն մէջ կեանքը կ'արտայայտուի բազմազան ձեռքով, և որքան բարձրանանք բնութեան աստիճաններէն, այնքան աւելի կը շեշտուի բազմազանութիւնը։

Ցետոյ, տակաւին նկատելի է որ այս անհաւասարութիւնը ոչ միայն իրողութիւն է, այլ նաև ընկերային կապ մարդոց մէջ, ստիպելով զանոնք իրարու վրայ յենուելու, զի անհաւասարութիւնը հիմն է մարդոց իրարմէ փոխադարձ կախումին։ Ոչ մէկ տեղ կախումի այս իրողութիւնը այնքան իրական է որքան ընտանիքին մէջ։ Այր մարդը ստեղծող, շինող և գործող է, կինը ըմբռնող, պահպանող և տնտեսող։

## ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈՔՔԸ

Երբ Յայտնութեան տեսանողը յափըշտակուեցաւ երկնաւոր տեսիլքներու՝ տեսաւ զՅիսուս Քրիստոս իր այս Թագաւորութեան մէջ, իր սուրբերով և հրեշտակներով, ու անոր համար երկնաւոր փառաց պայծառութեամբ հրապուրուած, մագնիսացած, երգեց փառքը երկնաւոր Թագաւորին։ Անոր համար ամէն ճշմարիտ հաւատացեալ, որ լի է տեսանողական ոգիով, հոգեկան աչքերով կը տեսնէ զՔրիստոս իր այս թագաւորութեամբ եկած, իշխելու համար աշխարհի վրայ, և կ'աշխատի անոր համաձայն կեանք մը վարել աշխարհի վրայ, որ ինք ալ արժանի ըլլայ փառաւորելու զԱյն որ կուգայ թագաւորութեամբ և փառօք։ Սլարալի՛ հեռապատկեր քրիստոնեայ հոգիներու, ի՞նչ զսեմ թորիչ սըրբութեան և վերացումի անձկութեամբ մըրկող սիրտերու. որովհետեւ, այն ատեն սուրբերը պիտի ըլլան «Աստուծոյ թագաւորներ և քահանաներ»։ Երկնատենչիկ հոգիներու մեծ կարօտն է այս. — արթուն և պատրաստ գտնուիլ երկնաւոր փեսային առագաստին, երբ կը հնչէ ուրախութեան ձայնը. սԱհա փեսայն գայ, արիք ընդ առաջ նորա» (Մատթ. ԽԵ. 6)։ Ասկէ ուրիշ ի՞նչ զգացումով կ'աղօթէ ճշմարիտ քրիստոնեան՝ երբ Տէրունական Աղօթքով դուրս

կուտայ, Աստուծոյ առջև կը թափէ իր հոգեկան ըղձանքները, և կը կրկնէ միշտ, «Եկեսցէ արքայութիւն քո»։

Ուրեմն, Տէրունական Աղօթքին այս մասով մենք կ'աղօթենք Աստուծոյ թագաւորութեան համար՝ այս վերոյիշեալ երեք նշանակութիւններով. — նախ Մեսիական Թագաւորութեան համար, որ Յիսուսի աշխարհ գալովը սկսաւ, և օրէ օր կը յառաջանայ՝ Ս. Հոգիին վարչութեան տակ, ընդգարձակելով Եկեղեցին ամրութիւնները և պարիսպները, բովանդակելու համար բոլոր մարդկութիւնը, և իրեւ թումբ ու ամբարտակ բարձրանալու համար չարութեան ու մոլութեանց հեղեղներուն առջև Երկրորդ՝ Շնորհքի Թագաւորութեան հոգեւորապէս բոլոր սիրտերու մէջ տիրապետելուն և երկնաւոր խաղաղութեան իշխելուն համար կեանքի ծովերուն վրայ, ուր փրփրացող կատաղի ալիքներուն ցնցումը կը խռովէ ու կը վրդովէ մեր հոգիներուն ցնծումը։ Երրորդ՝ այս թագաւորութեան ո՛չ թէ միայն հոգեւորապէս սիրտերու մէջ զալուն համար, հապա նաև՝ տեսանելի կերպով՝ Փրկչին իր հրեշտակներով և սուրբերով գալուն համար։ Այս աղօթքն ալ, ինչպէս առաջինը, անանձնական է. ինչպէս որ «Սուրբ եղիցի անուն քո» աղօթելով մէջ ուղղակի մեր անձին համար հայցուած մը ըրած չենք ըլլար, նոյնպէս ալ «Եկեսցէ արքայութիւն քո» աղօթելով ուղղակի մեր անձին համար աղօթած չենք ըլլար։ Այսպէս աղօթելը՝ հայցել է որ Աստուծած հաճի իր Արքայութիւնը չուտով բերել, իր թագաւորութիւնը մինչև աշխարհի ձայրերը ընդարձակել, ուրով բոլոր հեթանոս աշխարհն ալ վայելէ կետարանի բարիքներն ու օրհնութիւնները, և լոյս ծագի անոնց, որ կը նստին մահուան խաւարին մէջու։ Հետեւաբար, առաքելական աղօթք մըն է այս, որով հետեւ առաքեալներուն պատուիրուած էր. «Գնացէք աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէք զնոսա յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, ուսուցէք նոցապահել զամենայն զոր ինչ պատուիրեցի ձեզ»։ Այս էր Քրիստոսի սկսած գործը աշխարհի վրայ. այս եղաւ առաքեալներուն ջանքերը իրենց կեանքի բոլոր օրերուն մէջ, այս եղաւ աշխատանքը քրիստոնեայ Եկե-

զեցիին դարերէ ի վեր. և այս պիտի ըլլայ՝ ներկայիս ու ապագային մէջ իսկ՝ միակ բաղձանքը բոլոր քրիստոնեայ եկեղեցիներուն և հաւատացեալիներուն. — այսինքն Աստուծոյ Թագաւորութեան գալը և Աւետարանին յաղթանակը:

Գ. — Մինչեւ հոս Աստուծոյ Թագաւորութեան և անոր նկարագրին մասին ըստածները, ուրիշ ձեւով մը, այսպէս կրնանք ամփոփել. — (1) — Այս Թագաւորութիւնը հոգեւոր նկարագիր մը ունի. այս Թագաւորութիւնը երկրաւոր հարստութեան, մեծութեան ու զօրութեանց հետ յարաբերութիւն չունի. անոր իշխանութեան սահմանը մարդոց հոգիներէն կը սկսի և հոն կը վերջանայ. անոր բոլոր ջանքերուն կեգրոնական նպատակը մարդոց հոգեկան բարձրացումն է. ան հոգիներու փըրկութեան համար ծրագրուած է: Այս ճշշմարտութեան կը վկայէ նաև անոր հաստատուեցաւ երկրի վրայ՝ պաշտօնապէս. թէև անկէ առաջ ալ Աստուծած ընտրեալ ազգով մը սկսաւ զայն, բայց իր Յայտնութեան աստիճանական յառաջացումով ա'լ աւելի չեցտուեցաւ Անոր Թագաւորութեան հոգեւոր նկարագիրը և անոր հաստատութեան զարմանասքանչ կերպը: Այս Թագաւորութեան մարդոց մէջ զարգացումէն և անոնց աշխարհական ամսին անոր դէմ հանած արգելքներէն և դժուարութիւններէն ալ փաստ մը կուգայ այս Թագաւորութեան հոգեւոր նըկարագրին ի նպաստ. որովհետեւ՝ եթէ անոր դործը մարդոց հոգիներուն հետ չըլլար, անոնց սիրտերուն մէջ Թագաւորութեան ի նպաստ կամ հակառակ զգացումներ պիտի չըլլային: Մարդոց ջանքերը զայն յառաջացնելու, ալիքերականացնելու և յաղթական հանդիսացնելու համար, իսկ ոմանց ալ կարելի ամէն միջոցներով զայն արգիլելու և տկարացնելու անօգուտ ջանքերն ու զուր վաստակները բացորոշապէս ցոյց կուտան, թէ այս Թագաւորութիւնը մարդոց հոգիները շահելու, և զանոնք ազնըւացնելու, նաև անոնց յաւիտենական ճակատագիրը որոշելու մէջ մեծ բաժին ունի: Հետեւաբար, հոգեւոր նկարագիրն է անոր տիրու նկարագիրը: (2) — Գաղտնի զօրութիւն մը այս Թագաւորութիւնը

առաջ կը մղէ: Որովհետեւ, ո՞րն է այն թագաւորութիւնը, որուն դէմ բոլոր աշխարհ ու աշխարհասէրներու բանակներ զինուածներ. ո՞րն է ան որ ծաղրի առարկայ կը զառնայ միշտ անխոհեմարար. ո՞րն է այն իշխանութիւնը որուն դէմ անկրօններու հակասական տրամարանութեան բոլոր հարստածները կը սպառնան: Բայց նոյն ատեն ո՞րն է այն թագաւորութիւնը որուն սահմանական մինչեւ աշխարհիս ծայրերը կը տարածուին, ինչպէս որ ովկիանու ջուրերը աշխարհը կը ծածկեն, այնպէս ալ Տիրոջ Շնորհքը բոլոր մարդոց հոգիները կը համակէ: Ո՞րն է այն իշխանութիւնը որ կը խոնարհեցնէ հաղարաւորներ և կը հպատակեցնէ միլիոնական բոլոր: Ո՞րն է այն կոչը որ կ'արձագանգէ չորս հոգմերէն. — «Եկայք առ իս ամենայն վաստակեալք և բռնաւորք»: ու անոր կը պատասխանեն մուլորեալ ոչխարներ իրենց տիրահնչիւն մայիւններով: Ո՞րն է այն կրօնը որ արդարութեան անօթիներուն և ծարաւիններուն «Կենաց Հաց և Զուր» կը մատակարարէ: — Աստուծոյ Թագաւորութիւնն է ան, երկնաւոր Թագաւորութիւնը, և Ս. Հոգիին գաղտնի բայց անսպառելի զօրութիւնը առաջ կը մղէ զայն այսքան գժուարութեանց և արգելքներու, հակառակութեանց և հակարութիւններու դէմ: (3) — Նաև այս արդար և սուրբ Թագաւորութիւնը մըն է: Արգար է, որովհետեւ Աստուծոյ արգարութեան յաւիտենականութեան վրայ հիմնուած է. սուրբ է, որովհետեւ Աստուծոյ անհուն սրբութենէն կ'առնէ իր այս երկնաւոր սուրգելքը: Զէ՞ որ ամէն թագաւորութիւն իր օրէնքներուն և սկզբունքներուն նկարագիրը կը կրէ. հետեւաբար, այս երկնաւոր ու հոգեւոր Թագաւորութիւնն ալ Ս. Հոգիին զօրութեամբ կը կառավարուի, երկնաւոր օրէնքներու վրայ հաստատուած է ու անոնցմով կ'երաշխաւորէ իր յաւիտենական գոյութիւնը: Ուստի, սուրբ և արդար Թագաւորութիւնը մըն է այս:

Դ. — Ուրիմն, Աստուծոյ Թագաւորութիւնը իր խկութեան, իր տարբեր նշանակութեանց և իր նկարագրին մէջ, համառօտակի ուսումնասիրելէ ետքը, խորհինք նաև անոր արգիւնքներուն վրայ. այսինքն թէ, մենք ինչո՞ւ աղօթելու ենք անոր համար, ուրիմն այս հոգեւոր սուր-

պումը, ուրեկէ՞ այս բարոյական պարտաշահանութիւնը:

Պարտինք աղօթել Քրիստոսի իր թագաւորութեան գալուն համար: (1) — Տեսանելի կերպով, որովհետև այն ատեն արդարութիւնը պիտի տիրէ՝ անիրաւութեանց և զրկումներու տեղ, խաղաղութիւնը պիտի իշխէ՝ վայրագութեանց և պատերազմներու տեղ, ուրախութիւնը պիտի ճառագայթէ՝ խեղճութեանց և տիրութեան տեղ: Ո՞րչափ բազմապիսի են մարդկային հոգիին պէտքերն ու կարօտութիւնները, եւ նոյն իսկ մեր ամենօրեայ կեանքին անմիջական պէտքերն ու պահանջները. ինչո՞վ պիտի գոհանան ասոնք. — Յիսուս ինքը կուտայ պատախանը. «Ինդրեցէք նախ զարքայութիւն Աստուծոյ և զարդարութիւն նորա և այդ ամենայն յաւելցի ձեղ» (Մատթ. Զ. 33): Աստուծոյ թագաւորութիւն, մանաւանդ Հայրական թագաւորութիւնը, եղած է և պիտի ըլլայ մեր բազմապահանջ պէտքերուն գոհացուցիչը և լրացուցիչը: Մեր հոգիները կը կարօտին սիրոյ. — Սէր է Աստուծոյ թագաւորութիւնը. կը կարօտին արգարութեան ու սրբութեան, — Արդարութիւնն ու սրբութիւնն են անոր երկու առանցքները. կը կարօտին ներողութեան, — Հոն միայն կարելի է գտնել ճշմարիտ ներումը և անսպառ գանձը ներողութեան. կը կարօտին սփոփանքի և միսիթարութեան, — Բայց անոր մէջ լացող աչքերուն արցունքը կը սրբուի և ընկճաւած սիրտեր յոյսի ու խախոյսի ուժով կը զօրանան. կը կարօտին զթութեան, — Աստուծոյ թագաւորութիւնը միայն կրնայ մարգաց սորվեցնել թէ ի՞նչ է գութը, թէ ի՞նչպէս և որո՞նց պէտք է զթալ. կը կարօտին քաջալերութեան, — Անոր մէջ է որ կը գտնուի իրական յաջողութիւնը. կը կարօտին առաջնօրդութեան, — Բայց հոն միայն կայ վստահելի և ապահով առաջնօրդութիւնը: Ուրեմն, ինչպէս գիշեր ու ցերեկ անդադար չաղօթել ու չհայցել, և եկեսցէ արքայութիւն քոն:

Աստուծոյ Հայրական թագաւորութեան գալովը և Անոր անուան սրբաբանուելովը բոլորվին պիտի բարեփոխուի աշխարհ. բանաերու և թիարաններու տեղ՝ պիտի կառուցուին հիւանդանոցներ ու անկելանոցներ, գինետուններու և խաղարաններու

տեղ՝ պիտի բարձրանան ճշմարիտ և բարոյական կրթութեան վառարան ու ճշմարտութեան լոյսին փարոս դպրոցներ ու կրթարան, հաճոյքի ու մոլութեան կեղծոններու տեղ պիտի տեսնուին եկեղեցիներ՝ իրենց ամպահերձ կաթողիկէներով ու բարձրաբերձ աշտարակներով, վերջապէս «Նոր երկինք և նոր երկիր» պիտի ըլլայ:

Բայց ինչո՞ւ զուր ջանքեր երեւական յեղու կամ նկարագրելու համար Աստուծոյ թագաւորութիւնը. որովհետև երկինքն է ան, ու երկինքի եւ անոր անպատմելի փառքերուն համար ըսուած է. «Ճայն ո՞չ աչք տեսած է, ո՞չ ականջ լսած է, ո՞չ ալ լեզու կրնայ բացատրել»: Նոյն իսկ այսափ մեծ բարիքի մը մարդկութեան մէջ և մարդկութեան համար երեւակայելը ո՞րչափ անբացատրելի է ինքնին:

Նոյն ատեն, այս ցնորք մը, սոսուերապատկեր մը, կամ սոսկ երեւակայական ենթագրութիւն մը չէ. ճշմարիտ իրողութիւն մը, որ սկսած է կատարուիլ ու կը կատարուի օրէ օր, և փառաւորապէս պիտի կատարուի ապագայի մէջ ալ: Մաղրածութերահաւատներ արդեօք չի՞ն տեսներ այն աստիճանական զարգացումը մարդկութեան, դադարումը անիրաւութեանց, տիրապետումը սիրոյ եւ եղբայրութեան, խնամքներն ու հօգածութիւնները մարգաց իրարու հանդէպ, իրարու պատիւին, գոյքին ու ստացուածքին նկատմամբ: Եւ այսչափ յայտ յանդիման բարեփոխութեանց մէջ ի՞նչպէս կը համարձակին ըսել թէ սոկեզօծ ցնորք մը, երփներանգ երազ մըն է Աստուծոյ թագաւորութիւնը, և կամ բանաստեղծական երեւակայութիւն մը, տեսլապատկեր մը՝ չափազանց եռանդութիւնունիւնը մարդոց միտքերուն մէջ: Արդեօք ի՞նչ հաճոյք ապագայի այս սփոփարար յոյսը խախտելու մէջ, ի՞նչ վայելում հոգիներու այս լուսափողփող հեռապատկերը ստուերացնելու և մթնեցնելու աշխատանքին մէջ, նաև հանդերձեալ կեանքն ու անոր երանութիւնները շինծու ու ցնորական հոչակելու մէջ: «Դժուար է ընդդէմ խթանի աքացել», Աստուծոյ թագաւորութիւնը կայ ու կը մնայ նոյն իսկ այդպիսիներու սիրտերուն մէջ, և օր մը իրենց Սոլոսի հոգին պիտի զարնուի երկնային լուսով և իրենք ալ քարոզիչները

պիտի ըլլան այն փրկութեան աւետիսին և Աւետարանին, զոր կը ծաղրէին ու կը հաւածէին։ Աստուծոյ Թագաւորութիւնը իրեն այսպիսի մշակներ ու աշխատաւորներ յարուցանելու մէջ իսկ ունի փառք մը, զոր ամէն մարդ խօստավանելու պէտք կը ըզգայ։ Միշտ աղօթենք որ գայ Աստուծոյ Թագաւորութիւնը տեսանելի կերպով, երջանկացնելու համար հանուր մարդկութիւնը և Յիսուսի խաչին հովանին տակ համախըմբելու համար ամբողջ աշխարհ։

(2) — Մենք պարտինք նաև աղօթել Քրիստոսի Թագաւորութեան հոգեւորապես գալուն համար. որովհետեւ, այն ատեն բոլոր հաւատացեալ հոգիներ Քրիստոսի և Անոր սուրբ դատին համար հաւատարիմ պիտի գտնուին. հոգիներ այլես պիտի չապտամբին Երկնաւոր Թագաւորին. ամէն անհատ, իր պարտականութեանց մէջ արթուն և մշտապատրաստ, իրեն փառք պիտի համարի Երկնաւոր Թագաւորին զինուորագրուիլ. Կատարեալ սէր պիտի տիրէ մարդոց մէջ, ինչպէս որ Աստուծոյ սիրեց մարդիկը, նոյնպէս անոնք ալ պիտի սիրեն զԱստուծ։ Մարդիկ այն ատեն է որ կատարելապէս պիտի հասկնան Աստուծոյ Թագաւորութիւնը, անոր սահմանը, նշանակութիւնը, նկարագիրը, և անով երկրի վրայ առաջ եկած չօշափելի արդիւնքները, և շատ մը անզգոյց քրիստոնեաներու պէս՝ մեքենաբար պիտի չաղօթեն Աստուծոյ Թագաւորութեան գալուն համար. — «Եկեսցէ արքայութիւն քո»։

Ուրեմն, քրիստոնեա՛յ եղբայրներ, երբ կ'աղօթենք «Եկեսցէ արքայութիւն քո» մտածենք պահ մը թէ ի՞նչ բանի համար կ'աղօթենք. որովհետեւ մեր աղօթքին առարկալին ճշմարիտ հասկացութեամբը միայն պիտի զգանք թէ ի՞նչպէս և ի՞նչ հոգիով պէտք ենք աղօթել։ «Եկեսցէ արքայութիւն քո» մեր սիրտերուն մէջ, համայն աշխարհի վրայ, բոլոր մարդոց սիրտերուն մէջ։ Քրիստոնեայ եղբայրներ, սատանան և անոր թագաւորութիւնը՝ մէկ կողմէն, Աստուծ ու Անոր Թագաւորութիւնը՝ միւս կողմէն. արդեօք ո՞րը պիտի նախընտրենք, որուն պիտի զինուորագրուինք, ո՞ր մէկուն դատին համար հոգիով ու սիրտով պիտի աղօթենք, — «Եկեսցէ արքայութիւն քո»։

Զ.

«Եղիցին ԿԱՄՔ ՔՈ, ՈՐՊԵՍ ՅԵՐԿԻՆԸ ԵՒ ՅԵՐԿԻՐ»

Այս վերջինն է Տէրունական Աղօթքի այն երեք հայցուածներուն, որոնք Աստուծոյ կը վերաբերին, և այս երրորդը՝ Աստուծոյ կամքին կատարումին համար։ Եղիցի, — թող ըլլայ, կը նշանակէ թէ Աստուծոյ կամքը կատարեալ գոյութեան գայ, — «Եղիցի՝ Լոյս»։ Ոչ թէ Աստուծոյ այս կամ այն գործի մէջ իր կամքը երեւան գայ ու ճանչցուի, հապա անոր ամբողջութիւնը, գոյութեան գայ։ Աստուծային յայտնութեան աստիճանական ընդունելութիւնը։ Անոր Թագաւորութեան հաստատման տեղի կուտայ, և Թագաւորութիւնն ալ՝ Անոր կամքին կատարեալ գիտակցութեան մարդոց մէջ։ Թէս Թագաւորութիւնն ու կամքը իրարու իրրեմաս կամ լրացուցիչ կը տեսնուին, բայց այս վերջին հայցուածը, — «Եղիցին կամք քո» ուրոյն ամբողջութիւնը մը ունի, որովհետեւ, արքայութեան գալը Անոր սիրող և տիեզերապարփակ կամքին մէկ մասը կը ընայ ըլլալ, և չենք գիտեր թէ Անոր կամքին ամբողջութիւնը ի՞նչ կը նշանակէ իմաստին լրման և անհունութեան մէջ։ Բայց, ինչ որ ալ նշանակէ Անոր կամքը՝ Աստուծոյ գատին յառաջացման և յաղթանակին համար ամենաբարձր ու վսիմ աղօթքն է այս, — «Եղիցին կամք քո»։

Ուրեմն, կը յուսանք թէ, քանի մը հարցումներ ու անոնց պատասխանները բաւականաչափ պիտի պարզեն այս հայցըւածին նշանակութիւնը։ Այսինքն, թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը, ի՞նչպէս պէտք է կատարուի, ի՞նչ չափանիչ կը տրուի, ինչ արդիւնքներ պիտի ունենայ։

Ա. — Ի՞նչ է Աստուծոյ կամքը։ —

(1) Աստուծոյ կամքը մարդուն բարձրագոյն իմաստութիւնն է։ Այս պէտք է ստիպողաբար ա՛յսպէս ըլլայ. որովհետեւ՝ Աստուծոյ կամքը իր իմաստութիւնն է երբ կը տեսնենք Աստուծոյ իմաստութիւնը Բնութեան ամէն մէկ յայտնութեան մէջ, երբ կը տեսնենք Անոր իմաստութեան հիանալի գործածութիւնը Բնութեան իւրաքանչիւր երեւոյթներուն մէջ, երբ կը տեսնենք այն ներդաշնակ յարմարեցումները, այն սքան-

չելի զուգակշռութիւնները, Աստուծոյիմասնառութեան վրայ չհիանալ մեծ անկարելիութիւնն է, ու այս անհուն իմաստութիւնը Անոր կամքն է, և Ասաց և եղեն, հրամայեաց և հաստատեցան»: Հետեւաբար, Անոր իմաստուն կամքը, որ տիեզերքի իմաստութիւնն է, բարձրագոյն իմաստութիւնն է բոլոր մարդկութեան: Աստուծոյ կամքով, անոր կատարեալ գիտակցութեամբ անոր աշխարհի վրայ մարմնաւորուելով կրնանք ըսել, մարդկութիւնը պիտի հասնի բարձրագոյն իմաստութեան, հոգեւոր իմաստութեան, որ կը վերացնէ, կը բարձրացնէ, կ'աղնուացնէ և կը փրկէ:

Ասոր մէկ ուրիշ յայտնութիւնը կրնանք տեսնել նաև Աւետարանին մէջ: Այն Աստուածային կարգադրութիւնները, որոնք Աստուծոյ կամքին մէծութեան, անհասանելիութեան, սրբութեան ու սիրոյն ճըշմարիտ իմաստութիւնը կը կազմեն, չե՞նց ցուցներ, թէ Աստուած ի՞նչ միջոցներ և ի՞նչ նպատակակէտ յատկացուցած է Աւետարանին, թէ անչափելի սէրը ի՞նչ անհատնում սպառումի մատներ է ինքզինքը, թէ անսպառ հարստութիւնը ի՞նչ աղքատութեան զիջեր է յաւիտենական սիրոյն մեծութիւնն ու կամքը արտայայտելու համար մարդկութեան, թէ զօրաց Աստուածը ի՞նչպէս խոնարհած է առնելու համար ծառայի կերպարան, և այդ կերպով փրկելու համար մարդկութիւնը մեղքի ծառայութենէն, թէ պարարտ հորթին զենումը ի՞նչպիսի ուրախութեան նշանակ է անսպառ որդիին դարձին համար: Ահա ասոնք են Աւետարանի իմաստութիւնը և Աստուծոյ կամքին յայտնութիւնը Աւետարանին մէջ: Ասոնք սորվիլն ալ մեծագոյն ու բարձրագոյն, և նոյն իսկ ամենավսեմ իմաստութիւնն է մարդկութեան:

Այս ճշմարտութեան ուրիշ մէկ յայտնութիւնը կը տեսնենք մեր Փրկին օրինակին մէջ: Որովհետեւ, Յիսուս իր Հօրը կամքը կատարելով՝ այս երկնաւոր իմաստութիւնը կը ցուցնէ իր վրայ: «Աչ ամենայն որ ասէ ցիս, Տէր, Տէր, մտցէ յարքայութիւն երկնից, այլ որ առնէ զկամս Հօր իմոյ որ յերկինսն է» (Մատթ. է. 21): Նաև «Զի որ առնիցէ զկամս Հօր իմոյ որ յերկինսն է, նա է իմ եղբայր և քոյր և մայր» (Մատթ. ժբ. 50): Որովհետեւ Յիսուս միայն սորվեցնող վարդապետ մը չէր, այլ նաև կատարող: Ան՝ հետեւողներուն և բոլոր Հրեաներուն ցոյց կուտար թէ Հօրը

կամքը կը կատարէր, ու անոր մէջն էր իր երջանկութիւնը. և այս իրաւունքով ու իր անձին օրինակովը կը պահանջէր իրեն հաւատացողներէն որ Հօրը կամքը կատարին. Աստուծոյ կամքին ու անոր կատարման իմաստութան հետեւին, որովհետեւ անոր մէջ պիտի գտնեն իրենց հոգիներուն անըսպառ յագուրդ և անհատնում երջանկութիւն: Ահա այս պատճառաւ կրօնքը պէտք է ըլլայ մեր ամենամեծ ընտրութիւնը, իմաստուն ընտրութիւնը: Յեսու՝ երբ Խարայէլի օրդիներուն կ'առաջարկէ իրենց վերջնական ընտրութիւնը ընել. «Գնատին անդին կողմը իրենց հայրերուն պաշտած աստուածները թէ Ամօհրացիներուն աստուածները, որոնց երկրին մէջ կը բնակին» պաշտելու մասին. ինք կ'ըսէ: «Ա. Ա. Ես և տուն իմ պաշտեմ զծէր» (Յեսուայ իդ. 15): Այս է ճշմարիտ ընտրութիւնը, զԱստուած պաշտել ու Անոր կամքը կատարել: Առաքեալն ալ առ Թեսազոնիկեցիս իր Առաջին Թուղթին մէջ կը պատուիրէ ամէն բանի մէջ գոհանալ և կ'ըսէ. «Զի այս են կամք Աստուծոյ Քրիստոսի Յիսուսի իձեղ» (Ա. Թես. է. 18): Հետեւաբար, ընտրութիւնը, գոհունակ ընտրութիւնը, Աստուծոյ կամքին և Անոր իմաստութեան ընտրութիւնն է մեզմէ պահանջուածը, ինչ որ Յիսուս ալ ցոյց տուաւ իր անձին օրինակովը: Ուստի, այս կամքը ամենաբարձր իմաստութիւնն է մարդկութեան:

Քանի որ Աստուծոյ կամքը սիրոյ կամքն է, և զայս կը տեսնենք Բնութեան, Աւետարանի և Յիսուսի կեանքը օրինակին մէջ, սիրոյ այս կեանքը օգնութիւն և աղակցութիւն կ'երաշխաւորէ. որովհետեւ՝ առանց ատոր ի՞նչպէս վստահութիւն պիտի ունենայինք մեր անձերուն վրայ՝ Աստուծոյ կամքը Անոր օրէնքներուն խստութեան մէջ գոհացուցիչ կերպով կատարելու: Մենք միայն Ա. Հոգիին օգնութեամբ ու առաջնորդութեամբ կրնանք Աստուծոյ կամքը կատարելու համարձակութիւնը ունենալ: Այս ըսուածները ամփոփելով կրնանք յայտարարել թէ Աստուծոյ կամքը մարդկութեան ամենաբարձր իմաստութիւնն է, և անոր ուսումն ու կատարումը, Ա. Հոգիին աշակցութեամբ, մեծագոյն վայելքը մեր հոգիներուն:

ԳՐ. ԱՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍԵԱՆ  
(Ծարունակիլի 10)

## ՈՎՍԵ

«Զի զգործարքին կամիս, եւ ոչ զպատարազ, եւ զգիսորքին Աստված՝ բան զադշակէց»։ (ՈՎՍԵ Զ. 6)

Ամովսի մասին գրած ատեն, ընդհանուր կերպով նշած էինք Ովսէի առաքելութեան նկարագրի և նպատակի մասին։ Այժմ կ'անցնինք ներկայացնելու Ովսէի ժամանակը և զայն լեցնող իրադարձութիւնները<sup>(1)</sup>։

Ովսէ ժամանակով աւելի մօտ կարելի է նկատել Ամովսի՝ քան Եսայիի և Միքայիլ, ըստ իր գրքի նախարանին, բան Եետոն որ եղին առ Ովսէ որդի Երեայ, յաւուր Ոգիայ եւ Յովարամու եւ Աբազու եւ Եզեկեայ Թագաւորաց Յուղայ, եւ յաւուր Յերեսվամայ որդոց Յովասայ թագաւորին Խարայէլի (Ա. 1)։ Նախարանի վերջին մասը անկասկակածօրէն կը պատկանի միայն գրքի առաջին բաժնութիւն (Գլ. Ա.-Գ). մինչ առաջին մասը յաւելուած է հաւանաբար Փոքր Մարգարեներու հրատարակիչէն, ցոյց տալու թէ Ովսէ մարգարէացաւ Եսայիի և Միքայիլ շրջանին<sup>(2)</sup>։ Անշուշտ այս չի ձգտիր ապացուցանել թէ, Ովսէի քարոզչութիւնը երկարեցաւ Հրէաստանի չորս թագաւորներու շրջանին վրայ։ Ներքին յայտնութիւնը կ'ապացուցանէ, թէ մեծ մասը գիրքին, սահմանուած է այն ժամանակին, որ կը զուգադիպի Յերորդվամ Բ. ի թագաւորութեան շրջանին, սակայն և այնպէս Եղեկիայի և կամ նոյնիսկ Աքազու թագաւորութեանց շրջաններուն համապատասխանող մասեր եւս կրնան չի պակսիլ։

Քիրքը կ'իյնայ երկու բաժնութեան ներքեւ։

1. — Ա.-Գ զլուխները կատարեալ են իրենց մէջ և յայտնապէս կը պատկանին Յերորդվամի թագաւորութեան շրջանին։ Վերոյիշեալ երեք զլուխներու մէջ կ'ըլլայ գուշակութիւնը Յէուայի տան անկման

(Ա. 4), գուշակութիւն մը որ իրականացաւ Յերորդվամի զաւկի և Զաքարիայի յաջորդին, վեցամսեայ կարճ թագաւորութեանէն վերջ Սեղղումի գաւադրութեամբ<sup>(1)</sup>։ Վերոյիշեալ երեք զլուխները գրուած են երկրի բարգաւաճման շրջանին, որ կարելի է հաստատել թէ, չատ երկար չի տեւեց։ Ես եսու նմա զցորեամն եւ զլինին եւ զձերն եւ բազմացուցի նմա արձաք եւ ոսկի (Բ. 8)։ Յերորդվամի թագաւորութիւնը — ինչպէս տեսանք — էր բարգաւաճման շրջան մը, սակայն իր մահով գտաւ իր վերջակէտը անմիջապէս։ Սխալած պիտի ըլլանք երբ վերոյիշեալ երեք զլուխները վերագրենք և. Ք. 755-749 շրջանին։

2. — Երկրորդ բաժնութիւնը (Գլ. Դ.-Ժ.) անկասկածօրէն կը պատկանի վերջին ըլլանին։ Տասնըմէկ զլուխները կուտան կատարեալ ցուցմունքներ միապետական և շփոթ վիճակին, որուն ենթարկուած էր Հիւսիսային թագաւորութիւնը Յերովրոգամի մահով<sup>(2)</sup>։ Այս վերջընթերն էր Սամարիոյ անկման, որ մարգարէացուած էր ապագայի համար (Ովսէ ԺԳ.<sup>15</sup>) և այդ մեծ հաւանականութեամբ տեղ գտաւ շատ կանուխ, քան այդ զէպքը։ Ովսէ բնաւ ակնարկութիւն չունի Փակէէի և Հասիմի դաշնակցութեան Աքազը գահընկէց ընելու, մինչ նոյն գարու չորրորդ մարգարէն Եսայի կը յիշէ զայն (Եսայի Գլ. Է.)։ Ի վերջոյ Փակէէի և Հասիմի գործունէութեանց կայքը եղաւ՝ զԱքազ ամբաստանել Ասորեստանի առաջ, Փուա կամ Թագլաթ Պաղասար<sup>(3)</sup> ընդառաջելով անոնց ամբաստանութեանց կը սպառնայ կործանել և անքնակիչ դարձնել Հիւսիսային Պաղեստինը, Պալելիան, Պաղատը։ Այս մեծ յանկարծական աղէտի շուրջ Ովսէ ակնարկութիւն չունի։ Խորայէլի մեղքերու պատժումը վերահասէ, սակայն այդ տակաւին ապագային պիտի իրակա-

(1) Գ. Թագ. ԺԵ<sup>10</sup>։

(2) Տես Ովսէ Գլ. Է. 7, Ը. 8, ԺԳ.<sup>15</sup>, ԺԳ.<sup>10</sup>։

(3) Նոյնացումը Բալ-ը Tiglath-Pileserի հետ կը հաստատի Բալս ամսենի զյուրինէն, Բարեկամնան բազաւութեան ցանկի մը մէշ։ Մինչ Բարեկամնան մամունակարգութեան մէշ Tuklat-abal-isarra (Tiglath-Pileser) համակաւած է նոյն ասրուայ բազաւուրը։ Բալ կը կարծուի ըլլալ բարեկամնան փոխանակամ մը Tiglath-Pileserի անուան։ (Schrader, Cuneiform Inscriptions, E. T. I. PXXXII)։

նանայ: Ասորեստան կը նկատուի ներկայ և միակ թշնամին, անարժէք և վտանգաւոր դաշնակից մը, բայց և այնպէս կը դիմէ անոր պաշտպանութեան (Ե 13, Է 11, Է 9, Թ 1, Ժ 9): Այս ճշգրիտ դէպքերու կացութիւննէ Մանայիմի թագաւորութեան: Ինք զինուորական յանդուգն անձնաւորութիւն մըն է որ խծկուելով արեան մէջէն կը բարձրանայ մինչև գահ և կը պահէ իր թագը, գնելով թագղաթ-Պաղասարի պաշտպանութիւնը դառնալով Ասորեստաննեան նահանգ մը (Դ. Թագ. Ժ 14-19): Սակայն Բէքայի մեղսակցութեամբ քաղաքական կացութիւնը կատարելապէս կը փոխուի: Ուստի մենք վստահօրէն կրնանք եզրակացնել թէ, Ովսէի ժողովրդական առաքելութիւնը վերջ է գտած այս շրջանին և մեծ հաւանութեամբ գիրքը գրուած ն. Ք. 734էն առաջ, երբ Բէքա և Խուզին ասպատակեցին Հրէաստանը<sup>(1)</sup>:

Ժամանակի հանգամանքը. — Այժմ պիտի փորձենք տալ շրջանի կացութիւնը, որոնց ներքեւ Ովսէ փորձեց իր առաքելութիւնը: Որոշ չափով ունեցանք առիթը տեսնելու Յերորդամ Բ.ի թագաւորութեան յատկանշական կողմերը յարաբերութեամբ Ամովսի Մարգարէութեան: Այս հզօրագոյն վեհապետի մահով, իր կաղմած մեծ թագաւորութիւնը անմիջապէս աւերակոյտ մը դարձաւ: Վեց ամիսներ վերջ Մամարիոյ թագաւոր Զաքարիա — Յերորդամ Բ.ի գաւակը և յաջորդը — սպաննուեցաւ Սալումի կողմէ, և այս կերպով վերջ մը զրուած եղաւ Յեսուի հարստութեան: Յափշտակողը չի կրցաւ պահել գահը զորս խլած էր, որովհետև Մանայիմ քալեց Մամարիոյ վրայ, զրաւեց զայն ու սպաննեց Սալումը (Դ. Թագ. Ժ 16), սակայն ինք ևս չկարողացաւ պահել գահը ու ստիպուած եղաւ հազար թագանդով գնել Ասորեստանի թագաւոր թագղաթ-Պաղասարի օգնութիւնը և գարձաւ Ասորեստաննեան թագաւորութեան ենթակայ նահանգ մը: Տասը տարիներ թագաւորելէ վերջ գահը թողուց իր զաւկին, Փակէիայի. սակայն երկու տարիներ վերջ քաղաքական պա-

տերազմի մը ծագումով Փակէ (Փակէիաի զօրաւորներէն մին) Յելիաթիտէսի հետ գաշնակցելով սպաննեց թագաւորը իր պատասին մէջ, տէր դառնալով գահուն (Դ. Թագ. Ժ 6):

Այս ժամանակաշրջանին ազգերու քաղաքական յարաբերութիւնները ունեցան իրենց խաթառումը: Փակէ դաշնակցելով Ասորեստանի հետ, յարձակեցան Աքաւզու վրայ և գրաւեցին Յուղայի երկիրը, սակայն Աքազ առաքեաց հրետակ առ Թագղաթ Պաղասար արքայ Ասորեստանեայց եւ ասէ, Ծառայ Ին եւ որդի Ին եմ ես, ել եւ փրկեա զիս ի ձեռաց արքային Խարայիկի՝ յարուցելոց ի վերայ իմ: Եւ առ Աքազ զարձար եւ զոսիի զցեալս ի տան Տեառն եւ ի գանձս տան բազուորին (Դ. Թագ. Ժ 27-8): Թագղաթ Պաղասար նախ նուածեց Ասորեստան երկիրը ու սպաննեց Խասոնը և ապա Դամասկոսը և բոլոր բնակիչները գերիվարեց դէպի Քիր քաղաքը. գրաւեց նաև Խորայէլը ու քանդեց Հիւսիսային Պաղեստինը, Յորդանանի արեւելեան և արեւմտեան ափերը ու գերիվարեց բնակիչները մինչեւ հեռաւոր Ասորեստան: Փակէ նուածուեցաւ և անուանարկուեցաւ, կորսնցուց իր գահը և կեանքը Ովսէի կողմէ նիւթուած գաւաղութեամբ մը, և երկիրը այս կերպով գարձաւ Ասորեստաննեան նահանգ մը: Դրժար է անչուշտ հոս ցոյց տալ բացայայտ ընթացքը դէպքերու, սակայն յստակ է, թէ ուշ կամ կանուխ Ովսէ համաձայնազիր մը ստորագրեց Եգիպտոսի թագաւոր Սովլա-ի հետ և դադրեցուց իր տուրքը զրկելէ դէպի Ասորեստան: Սաղմանասար փութով զրկեց ըմբոստ հարկատուն իր գահն և արգելափակեց: Երեք տարիներու պաշարումէն վերջը ինկաւ Մամարիան Մաղմանասարի յաջորդ Մարկոնի ձեռքքը ն. Ք. 722 ին: Խորայէլի թագաւորութիւնը գտած էր իր վերջը: Խորայէլացիներ այս կերպով զերեվարուեցան հեռաւոր արեւելիք ու հաստատուեցան Եփրատի և Տիգրիսի մէջն գտնուող քաղաքներուն մէջ, մինչ իրենց հայրենական տուները բնակուեցան Ասորեստանի կողմէ գրաւուած Բարելոննեան քաղաքներու գաղթականներէ:

Խորայէլացիներ այժմ շրջապատուած հեթանոս զրացիներէ, կը շարունակէին իրենց անուանական պաշտամունքը Եհովա-

(1) Schrader իր Cuneiform Inscription-ի մէջ կը շանայ ցոյց առ թէ, Ամուսի Մարգարէութիւններ կը պատկանին Հիւսիսային Թագաւորութեան վերջին տարիներուն, անմիջապէս առաջ Մամարիոյ անկումէն:

յի, կողք կողքի հեթանոս չաստուածներու պաշտամունքին, Այս' այս կերպով Խորայէլի ազգային էռթիւնը գտած էր իր վերջակէտը, բայց միայն Յուղայի մէջ կեդրոնացած էր լնորեալ ժողովուրդի յոյսը:

Աւերուած իր երկրով և հոգիով Իսրայէլ ըմբռնած էր ներքին գժառութիւններու ոգին, որոնք պատճառուած էին արտաքին թշնամիներէ: Վեց թագաւորներէն չորսը, որոնք յաջորդեցին Եթերորդամի, սպաննուեցան անգութ մահով: Ովսէ վերջ տուաւ իր օրերուն գերութեան մէջ: Մասնայիմ «սպաննուեցաւ հօր»ը հետ և իր թագաւորութիւնը ձգեց զաւկին: Գահը յաջորդաբար հնթակայ դարձաւ զինուորական արկածախնդրութեանց, որովհետեւ թագաւորները զօրաւոր չէին անվթար պահելու զայն, առանց արտաքին օգնութեան: Անոնք միտքը իսկ չունեցան նուիրելու հետաքրքրութիւն իրենց երկրին, իրենց անձնական շահաբեր ծրագիրներէն: Ազգային ազատութիւնը գտաւ իր վերջակէտը ու անկումը եղաւ շուտ և վերականգնումը յոյսը անկարելի:

Պատմութիւնը Ովսեով. — Ովսէի զրքի էջերը կուտան տժգոյն լոյս մը Խորայէլի կեանքին վրայ, Յերորովամի մահէն վերջ՝ տասը և կամ տասնըհինգ տարիներու շարանով մը: Զարութիւններ զորս Ամովս զատապարտած էր, ալ աւելի ծայրահեղ վիճակ մը ստացած էին Ովսէի օրով: Մարգարէութեան առաջին բաժանումին մէջ (Ովսէ ԴԼ. Ա-Գ) Խորայէլ կը նկարագրուի մակերեսային բարգաւաճութեամբ, սակայն իրականութիւնը ի յայտ կը բերէ թէ, անոնք ամայացած էին Եհովայէն և Անոր շուրջ տարիներու բեռին տակ ստեղծուած գաղափարներէն:

Դրքի երկրորդ բաժանումը (ԴԼ. Դ-ՖԴ) որ կը պատկանի Ովսէի առաքելութեան վերջին շրջանին, կը ներկայացնէ Խորայէլի ընկերային, բարոյական և կրօնական վեճակներու շարան մը, որոնք նմանութիւնը ունին Ամովսի էջերուն: Ազնուական գասէն մինչև ստրուկը Խորայէլի, կը ներկայացուի բոլորովին ապականած:

Թագաւորը և իշխանները կը դուարձանային ժողովուրդի սխալ ընթացքով և չէին աշխատեր զապիւ զանոնք: Իշխաններ միրճուած էին մոլութեանց մէջ: Թագաւորը մտերիմ բարեկամն էր «ծաղրածուներու և որ զիրենք կը պարզեաւարէր իրենց այն սինիք արարքներուն համար, որոնք կ'ըլլային կրօնքի հանդէպ: Ու ի վերջոյ խաժամուժը կործանեց այսպիսի թագաւորներ (Ե<sup>2</sup>), և ներքին գծուուրիւն նորա (Եփեմի) եւ նա ոչ գիտաց: Ճաղկեցին ալիք նորա, եւ նա ոչ զգաց (Ե<sup>2</sup>): Զմեղս ժողովրդեան իմոյ կերիցեն, եւ անիրաւուրեամբ իւրեանց առցեն զանձինս իւրեանց (Դ<sup>8</sup>): Զի ոչ զոյ նեմարտուրիւն, եւ ոչ ողարմուրիւն, եւ ոչ գիտուրիւն Աստուծոյ ի վերայ երկրի: Անեծք եւ ստուրիւն եւ սպաննուրիւն եւ զողուրիւն եւ ընուրիւն հեղեալ ի վերայ երկրի, եւ արիւն ընդ արիւնս խառնին (ԴԼ. Դ<sup>1-2</sup>, Զ<sup>8</sup>, Է<sup>1</sup>, Ժ<sup>4</sup>, ԺԱ<sup>12</sup>): Մեղքը տիեզերական է (Ը<sup>1</sup>):

Անուանական մեծարանք մը կայ Եհովայի հանդէպ: Ասուած ծանեակ զենք (Ե<sup>2</sup>) իրենց սիրելի կարգախօսն է: Զոհեր օրէնքներու լիութեամբ կ'ընծայուէին Եհովայի, սակայն Ան պիտի չընդունի զանոնք, քանի որ յանուն ձեւականութեան կը կատարուէին (Ե<sup>6</sup>, Բ<sup>13</sup>). Իրականութեան մէջ, անոնք մոոցած էին զինք, իրենց զեղիս և վատթար կեանքով (Դ<sup>6</sup>, 10, 12, 13, Զ<sup>6</sup>, 7, Բ<sup>11-14</sup>, Ժ<sup>1</sup>, 8, ԺԱ<sup>2</sup>, ԺԳ<sup>2</sup>): Եհովայի մոոցածն էր բոլոր չարիքներուն պատճառը, Երբ վատնզը կը սպառնար իրենց, կը գիմէին Ասորեստանի և Եգիպտոսի վեհապետներու օգնութեան, փոխան Եհովայի (Ե<sup>31</sup>, Է<sup>11</sup>, Բ<sup>9</sup>): Անոնք բնաւ չի հանդուրժեցին կշտամբանքներու (Դ<sup>4</sup>), այլ ընդհակառակը անարգեցին և հալածեցին մարգարէները որոնք զրկուած էին իրենց (Թ<sup>7</sup>, 8): Ու ի վերջոյ այսպիսի ազգի մը կը վիճակուի անգութ և կտրուկ զատաստան մը:

ԴԱՐԵԳԻՆ ԱԲԵՂԱՑ

(Եարաւանէլի)

## ԱՆՄԱՀՈՒԹԵԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ

Ամենակտրուեկ եղանակը որով կրնանք զգալ կեանքի համար անմահութեան հաւատքին կարեւորութիւնը, ազատ թռիչտալն է բոլոր մեր կասկածներուն և թռղուլն է զանոնք որ տանին մեղ յաւիտենական կեանքը անկեղծօրէն ու լիուլի ուրանալու Պահ մը ընդունի թէ մահը կը վերջացնէ ամէն բան, և թող ոչնչացման բոլոր լուելեան իմաստները հետեւին իրենց տրամաբանական արդիւնքներուն ։ Այն աւտեն ի՞նչ տեսակ աշխարհի մը մէջ պիտի գտնուինք։ Այդ տեսակ պնդում մը կեանքի համար ի՞նչ կարեւորութիւն ունի։

Անոր առաջին տպաւորութիւնը որչափ ալ մակերեսային ըլլայ, սովորական մարդը որ, անմահութեան հաւատալէ վերջ, հիմա կը դառնայ նկատի առնելու աշխարհ մը որմէ ջնջուած է ապագայ կեանքի յոյսը, ցեղին հանդէպ անարդարութեան անխուսափելի զգացում մը կը զգայ, եթէ մահը կը վերջացնէ անհատը, տիեզերքը կը թուի կատարեալ անհոգութեամբ մէկդի նետել իր ամենաթանկագին ստացուածքները։ Աշխարհի գնահատութիւնները որչափ ալ կասկածելի ըլլան, կասկած չկայ թէ անհատը մտածումի, նկարագրի, սիրոյ և ստեղծագործական աշխատանքի իր կարողութիւններով պսակն է ամէն գոյութեան։ Ի՞նչ դարաւոր և հոգեվարքով լեցուն ճամրորդութեամբ ծնած է անհատը։ Զօհաբերական հերոսութեամբ հիանալի ի՞նչ ընդարձակ պայքարներով մարդը բերուած է իր ներկայ բարոյական վիճակին և պահպանուած։ Խելքը գլուխը մարդ մը չշիներ ջութակ մը, մեծ աշխատութեամբ հաւաքելով անոր նիւթերը և ձեւաւորելով մարմինը, մինչեւ որ կարենայ անոր վրայ ածել վարպետներուն ստեղծագործութիւնները, ու յետոյ բախտին մէկ քմահաճոյքով զայն ջարդ ու փշուր ընելու, Տիեզերքը ճիշտ ասոր նման կը թուի ըլլալ եթէ անմահութիւնը սուտ է։ Մեր միտքերէն աւելի, երկար գարեր կրնանք խորհիլ որ տիեզերքը աշխատած է այս ուժերուն վրայ, ուրոնք կը կազմին հիմը մեր անհատականու-

թիւններուն, և հիմա երբ Յիսուս և Օգոստինոս կարելի են, երբ վերջ ի վերջոյ հոգեւոր մարդ մը կրնայ բանաստեղծներուն երազներուն և մարտիրոսներուն նուիրում ներուն բնակարանն ըլլալ, երբ միտքը կը նայ մտածել ճշմարտութիւնը և սիրութիւնը կը նայ սիրել արդարութիւնը, բոլորովին կործանելու համար զանոնք՝ թափուած դարաւոր, տիեզերական աշխատանքին գերագոյն յաղթանակներն են ասոնք։

Եւ սակայն մարդ նախ քան անձնատուր ըլլալը այս բնազդական ըմբոստութեան ընդգէմ անբանաւորութեանը և անարդարութեանը աշխարհի մը որ կը ստեղծէ անհատը զայն փացնելու համար միայն, պէտք է նայի թելադրուած մեղմացուցիչ նկատողութիւններուն։ Շատեր արգէն յիշուած ջնջուած կեանքի մը չարիքէն կ'ապաստանին այն յոյսով թէ անհատին արժէքը, իր բարութեան, իր արդարութեան և իր սիրոյ սահմաններով, կը յաւերժանայ Աստուծոյ կեանքին մէջ ։ Ինչ որ մենք կը լքենք, Ան կը ժողվէ և կը յաւերժացնէ, և այսպէս մեր մարդկային պայքարի հոգեւոր շահերը կը յաւերժանան երբ նոյնիսկ մարդկային անհատները չեն յարատեւեր։ Բայց ի՞նչ կը նշանակէ ասիկա։ Դիւրին է խօսիլ արդարութեան մասին իրեւ յատկութիւն մը Աստուծոյ մէջ, որուն մենք կը լրնանք ըլլալ ժամանակաւոր ներկայացուցիչները և որուն արժէքը մենք, մեռնելով, կը բնանք զիտնալ թէ յաւերժական է անոր մէջ, բայց ասիկա խորհուրդ փնտոելու դիմաց պարզապէս բառերու ձեւ մը չըլլա՞ր։ Արդարութիւնը չի կրնար զոյութիւն ունենալ մենաւոր էակի մը մէջ — մենաւորը Աստուծած ըլլայ թէ մարդ — արդարութիւնը յատկութիւն մըն է որ միայն ընկերային յարաբերութեանց մէջ կրնայ զոյութիւն ունենալու։ Այսպէս, բոլոր այն բարոյական արժէքները զորս մենք կը ճանչնանք, ճշմարտութիւն, բարութիւն, սէր, ձեւեր են անձնական զործունէութեան, ուրոնք առանց ընկերային կեանքի երբեք զոյութիւն պիտի չունենային, և որոնք մարդոց միջև յարաբերութիւններէ զատուրիշ ոչ մէկ տեղ նշանակութիւն ունին։ Հետեւաբար երեւակայել զԱստուծած տեսակ մը վսեմ և ժամանակէ զուրկ մենութեան մէջ, ցեղին աներեւութացումէն

վերջ, իրեն մէջ մթերելով արժէքները արդարութեան, ճշմարտութեան և բարութեան, որոնք ցեղին փորձառութեան մէջ արտադրուած են, անհեթեթութիւն մը երեւակայել է:

Ասկէ զատ, իրերու բնոյթով հոգեւոր յատկութիւնը չի կրնար անջատուիլ մարդէն տրուելու համար Աստուծոյ և պահպանուելու համար Անկէ: Ամէն հոգեւոր յատկութիւն պարզապէս անհատակութիւն է գործողութեան մէջ, և երբ անհատականութիւնը կը կորնչի, կը դադրի նաև գործողութիւնը: Մարդկային միտքը ի վիճակի եղած է երեւակայելու այս վերածծումը Աստուծոյ մէջ, որուն խորհրդաւոր եղանակով, մեր մահուան շունչին հետ, կը զիջինք մեր բոլոր բարոյական շահերը, ֆիզիքական սահմաններու մէջ միայն զայն մէկնելով: Ովկիանոսը կրնայ վերածել և իր մէջ ձուլել իր անջատ կաթիլները, որոնք կը կորսնցնին իրենց ինքնութիւնը և ծովուն կուտան իրենց հիւթը: Այսպէս մեր մարմինները կրնան խառնուիլ երկրին հետ, և կազմալուծուելով կրնան իրենց տարբերը տալ հասարակաց մթերքին: Բայց անհատականութեան էութիւնը ինքնաճանաչ մենակեցութիւն է: Թէ մարդիկ, իրեւ անձ երբ կը շիջանին, կրնան զիջիլ իրենց յատկութիւնները, իրենցմէ անջատուած, խոշորցնելու համար ոգիի ընդհանուր գումարը տիեզերքի մէջ, աներեւակայելի է: Մարդու մը բարութիւնը իր անփոխանցելի ստացուածքն է ճիշտ ինչպէս կանաչութիւնը ստացուածքն է ծառին, և միայն երբ ծառին անցնելէն վերջ կանաչութիւնը կրնայ յարատեւել, կրնայ արդարութիւնը, անջատուած այն անձնաւորութենէն օրուն պաշտօնն այդ է, չկապուած թռչիլ իւրացուելու համար ուրիշէ մը:

Ասկէ զատ, տիեզերքին իր ամենաթանկագին ստացուածքները — երբ անոնք անսահման զոհողութեամբ ստեղծուած են —, անհոգօրէն փնացնելու էական անբանաւորութիւնը այնչափ չվերաբերիր մարդուն ազգեցութեան, որչափ նոյնինքն մարդուն: Ինչ որ Քրիստոս էր շատ աւելի նշանակութիւն ունի քան ինչ որ ըրաւ և ըրածը գետի մը պէս իր ամբողջ յատկութիւնը կ'առնէ անձնական հարստութեան և զօրութեան ակէն ուրիշէ հոսեցաւ գետը: Ընդունինք որ

Յիսուսի ազգեցութիւնը քանի մը յաւիտենականութիւնն պիտի շարունակուի, ի՞նչ եղած է այդ ազգեցութեան ստեղծագործ ազբիւրը: Աշխարհ կը չինէ՞ անոր նման նկարագիր մը որ հիմա վաթսուն սերունդ բռնած է իր հոգեւոր գերազանցութեան մէջ և յետոյ բոլորովին մէկդի կը նետէ զայն: Աստուծութ պղպջա՞նկ կը չինէ: Ան իր զօրութեան խողովակը օճառի ջուրի մէջ միսեց փթթեցնելու համար Յիսուսի նկարագիրը, որպէսզի յիշէր զինքը իր չողարձակութեամբ, իր գոհունակութեանը հոգի տար և յետոյ անհետանար: Յետոյ վերջապէս ամբողջ ցեղը ուրիշ բան չէ եթէ ոչ բարդ պղպջակ մը, ինչպէս տղաք կը սիրեն, որուն մէջ բլթակ մը կ'աւելնայ միւսին փաղփուն գեղեցկութեանը, բայց որուն մէջ իւրաքանչիւրը պիտի խորտակուի ժամանակի ընթացքին և վերջապէս ամէնքը պիտի անհետին: Այս է տիեզերքը առանց անմահութեան: Մարդուն ծանօթ բանաւոր նկարագիր և նպատակաւորութիւն բառերը գժուար կրնան կիրարկուի այդպիսի աշխարհի մը:

Եթէ, հետեւաբար, ոչ մեր ազգեցութեան մշտնջենաւորութեամբը, որ կորնչելի մոլորակի մը վրայ անկարելի է, ոչ ալ Աստուծոյ կողմէ մեր հոգեւոր արժէքներուն իւրացմամբը, որոնք առանց ըմբռնելի պարունակութեան բառերու ձև մըն են, մարդկութեան բարոյական վաստակները կրնան պահպանուիլ, մենք անմահութեան հերքումին դէմ կը զնենք սա հետեւանքը, թէ տիեզերքը բնաւ ճամբայ չունի յաւերժացնելու այն բարոյական վաստակները զորս մեր ցեղը ձեռք բերած է: Մարդիկ սովորաբար չեն զգար թէ այդչափ մեծ հետեւանք մը կրնայ առաջ զալ, երբ կը հաւատան իրենց ոչնչացման: Բայց թող մարդիուչք տայ իր մտածման, թող իր անձնական նախասահմանութեան համար ամէն հոգէ վեր բարձրանայ, և բարձրութեան մը վրայ ուր ոչ յուսոյ համար եսասիրական փափաքը, ոչ ալ անձնական հանդիսատի համար ջանքը կրնան մոլորեցնել իր դատողութիւնը, թող նայի վար, երկրի վրայ, և իր մտքին մէջ ոչնչացման հաւատալիքով նկատի առնէ իր ծագումը և նախասահմանութիւնը: Անոնց մասին ասկէ զատ ի՞նչ ամփոփում կարելի է: Մոլորակը աս-

տինանաբար կը կազմուի խորհրդաւոր կերպով գարձող աստղին փոշիէն, դարձած չափով պաղելով և խտանալով, երկրի վրայ այսպէս կազմուած կեանքը կ'երեւի, աճելով բոյսերուն մէջ, լողալով ձուկին մէջ, սողալով սողուններուն մէջ, և վերջապէս շխտակ քարելով մարդուն մէջ, մարդուն ներս կեանքը կը տարածուի այն միստիքական պաշտօններուն մէջ զորս կը կոչենք միտք եւ նկարագիր — նախադասելով, լովացէսի հետ, ծառայութիւն թիթեւցնելու համար, սորվելով աղաղակել Հռութի հետ, «Տէրը ինծի այսպէս ու ասկէ աւելի ընէ, եթէ զիս քեզմէ մահուընէ ուրիշ բան մը զատէ», գովելով զԱստուած Դաւթի մէջ, Յիսուսի մէջ որ կը մեռնի Գողգոթայի վրայ մարդոց համար, և անհամար խորաններուն վրայ պատուոյ սիրոյն և ճշմարտութեան համար ինքինք զոհաբերելով: Վերջապէս, մոլորակը, իր ամլութեան մատնուած մթնոլորտը, իր տաքութիւնն ու լոյսը անցած, քառսէն եկած ըլլալով քառսի պիտի վերադառնայ: Ասկէ վերջ, նոյն խակ լիշտատակը պիտի չթողուի ու եւ է բարիի որ գործուած է արեւուն տակ, այլ գերեզմաններու աշխարհի մը մէջ ինկող վերջին մարդուն մահուամբ ցեղին ամբողջ աշխատութիւնն ու զոհոլութիւնը պիտի յանդին իրենց ունայն զախճանին: Այս է աշխարհը առանց անմահութեան:

Սովորական եղած է ծանրանալ այն վհատեցնող ազգեցութիւններուն վրայ զորս աշխարհի մասին այդպիսի գաղափար մը պիտի ունենայ նկարագրի վրայ: Ասիկա անհերքելիորէն կրնայ մեծապէս չափազանցուիլ: Պարզ է որ Հիւքսէյ իրաւունք ունի, երբ Զարլըս Քինկըսէյի ուղղած իր նամակին մէջ, զսպուած զայրոյթով կը խօսի իր տղուն թաղման ատեն կարդացուած հատուածին վրայ: «Եթէ մեռելները յարութիւն պիտի չառնեն, ուտենք, խմինք, որովհետեւ վաղը կը մեռնինք»: Ես չեմ կրնար պատմել թէ այդ խօսքը որչափ ցընցեց զիս:

Դերման իմաստասէր մը, ոչ թէ քարոզիչ, անկասկած ամենայուսահատ բառերով նկարագրած է անյոյս աշխարհի մը նշանակութիւնը: Անիկա մեզի կ'ըսէ թէ մարդիկ երեք տեսակ յոյս կը տածեն, որոնք ամէնքն ալ սնանկացած են. առաջին,

թէ իրենք կրնային երջանկութիւն գտնել կեանքի նիւթական հանգստաւէտութեանց մէջ. երկրորդ, կրնային ապագայ երկնքի մը մէջ՝ երանութեան մէջ բնակիլ. և, երրորդ, թէ կրնային իրենց զաւակներուն կտակել այնպիսի ընկերային վիճակ մը երկրի վրայ ուր վերջնագոյն գոհունակութիւնը կարենար գտնուիլ: Եւ հիմա որ այս յոյսերը սնանկացած են, ուրիշ բան չթողուիր եթէ ոչ անձնապանութեան տիեզերական ուխտ մը: Անհեթեթութիւն է ասիկա: Մենք ամէնքս թէե կը հաւատայինք թէ մարմիններ էինք սոսկ, հոգեւոր կերպարանքով, և թէ կ'աշխատէինք վաղանցուկ գործ մը որ իր վախճանին պիտի գայ մոլորակի մը կործանումին մէջ, անձնապանութիւն պիտի չգործէինք: Նուիրագործութիւններ կան արդար վարմունքի որոնք կախում չունին տիեզերքի արդինքնէն, և արժէքներ կեանքի մէջ, որոնք ամէնօրեայ կեանքի փորձառութեան մէջ կը տարրանան և յաւիտենականութեան մասին վերջին հարցումներ չեն ըներ: Սակայն և այնպէս, երբ, ոչնչացման հաւատալով, մարդ հաշոււի կ'առնէ զարերուն երկար ճամբորգութիւնը, իր երեւակայութեան մէջ կը կշռէ ամբողջ հոգեվարքը պայքարի և այն տեղի գժբախտութիւնը, և կը զգայ անխուսափելի վախճանը, երբ, սպառած անիւնի մը նման, երկիրը կը վերադառնայ իր նախկին քառսային վիճակին, ան կրնայ հասկնալ մտածումը իմաստասէրին որ զբեց: «Նկատելով անսահման և երկարածիգ տիրութիւնները մարդկութեան, աւելի լաւ պիտի ըլլար որ երկիրը մնար լուսինի վիճակին մէջ, հալած մետաղի աղտի զանգուած մը, ծոյլ և առանց վարձակալից»:

X

(Շարունակելի)



## ՔԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ՔԱՆԻ ՈՐ ՎԱՐ ԵՍ, ԵՐԱՇ



Քանի դուն կաս, իմ Երա՛զ, ես կը մնամ նոյն տղան,  
Որուն քախիծը դէմքին կ'օծեն ցոլքեր հաւատի.  
Եւ նինջին մէջ աչքերուն առագաստներ կը բանան  
Հորիզոնէ հորիզոն անցնող ամպերը ոսկի...

Ժամանակի մէզն ի զուր կը ծանրանայ միշտ վրաս,  
Ի զուր հոգեր չարաշուն օրըս ցաւով կ'ըստուերեն.  
Քու ըունչըդ հովն է զարնան, ծիծեռնարե՛ւ իմ Երազ,  
Եւ իմ ժպիս անթառամ չի զար մարդոց արեւին...

Ես կը մնամ բնակիչ քու տարաշխարհ ափերուդ,  
Որ կը սինուին լոյս առ լոյս ու կը փլչին օրն ի բուն.  
Եւ սակայն ո՛չ ո՛վ կ'ըզգայ թէ ես որքա՞ն եմ հարուս,  
Երբ իմ բաժինս ալ կեանմէն կ'առնեն մարդիկ իմաստուն:

Կ'ընկղմի խեղճ իմ ներկաս զալիքին տակ մակընթաց,  
Դուն գինեցող խնճոյքի կը փոխես յոյսն հեռկայ.  
Եւ յիշատակն անզամ զորե — աւնան տերեւ բառամած —  
Կ'ըլլայ ծաղիկն ինձ համար զարոններուն ապագայ...

Քանի որ վառ ես, Երա՛զ, ես միշտ անման կը մնամ,  
Ինչպէս երբե՛ք չծընած սիրոյ մանուրչը ծփուն...  
Ես դարերու խորհուրդին կախարդ նաւորդն ամէն ժամ՝  
Անսպառ երգը կեանիս կը բաժնեմ չորս հովերուն...

«ԿԵԱՆԻ ՈՒ ԵՐԱՇ»  
Համուշէն

Մ. ԻՇԽԱՆ

## ԱՆՁՐԵՒԻՆ ԵՐԳԸ

Փեղկերուս դէմ երգն է նորէն անձրեւին,  
Աճանային բիւրեղաշիք վիշտը զով,  
Արուն ոյող եւ մերմիկ օրօնվ  
Հասակ առին բիւր երազներն իմ անզին:

Այսօր իզուր՝ հոգիս ծարաւ ու հիւանդ  
Ես կ'երկարեմ սիրամրմունջ զիւերին.  
Համայնական իր բարերար մեղեղին  
Ալ չի ծեծեր անդաստաններ արգաւանդ...

Երբ որ արդէն կեամբին առջեւ սա օսար  
Փակ է ճամբաս եւ իմ զալիմը անցեալ,  
Գէք երազի ծաղկալոյս ձեռք մը դարձեալ  
Երբեմն յուշիկ զա՞ր եւ իմ դուռը բանար:

Աճան աճող նուազին տակ նեւալի  
Աշերըս խուփ՝ զն՛ւր կ'ըսպասեմ յարութեան.  
Կարօներու ո՛չ մէկ ծփուն ծխածան  
Թարթիչներուս սուերին մէջ կը յածի...

Միքէ այդքա՞ն ծեր ես, հոգի՛ս, եւ ալքաս,  
Որ չկրնաս տալ ցնորքիդ նո՛ր մարմին  
Եւ ոսկեզօծ առասպելով մը նախկին  
Կենսաւէտել ուրցիդ ամային անապաս...

Անձրեւն ի զուր կը կարկաչէ մեղմօրօր.  
Ի զուր համբոյրն իր կը գրկէ երգ ու խար.  
Ո՛չ մէկ տարափ պիտի կրնայ ինձ համար  
Լուալ աշխարհն իր փոքին դարաւոր...

Մ. ԻՇԽԱՆ

## ՈՐՊԷՍԶԻ ԴՈՒՆ ՄՆԱՍ ՄԻՇՏ ՎԱՐ

Որպէսզի դուն մնաս միշտ վառ,  
Մանկութենէս մինչեւ այսօր  
Նս կեանքս ըրի անդուլ պայխար  
Ուժերու դէմ գերահօր:

Մեր տիրական, մեր տարութեր  
Ալիբներու մէջ լեռնադէզ,  
Նս մեզ ուժգին բռնեցի վեր՝  
Խեղդբւող մօր զաւակին պէս...

Քանի՛ անգամ դարձաւ վանան  
Հոգիս բազում վեր ու խոցի,  
Նւ ո՞րքան շատ ու ժա՛ն եղան  
Թօնամիներդ ալ ամենի...

Պէտք էր փշել ողբան մարդոց,  
Ու օրրանիդ մէջ մեզ մեզ զարկին  
Նւ խորտակել դռները զոց  
Հայու զածան նակատագրին:

Յետոյ որպէս մէջ անբափանց՝  
Իջան վրադ օրերն անկեանք  
Նւ սովու անտէզ զեղեցկութեանց՝  
Սա մեր մատած ձեղունին տակ...

Քանի՛ խաւար զինեսեղան  
Նւ ախտաւոր սիրոյ մահին,  
Յանուն բու սուրբ աստուածութեան:  
Մեզ կանգնեցին խաչ սպանիչ...

Ամենազօր փայլն արծարին  
Նւ փառքն ունայն համբաւներուն  
Աշուրներուս դէմ վառեցին  
Հազար բովչանիք ու փորձութիւն:

Նւ դեռ իմ մէջ դարանակալ  
Միսքն ըսկեպտիկ ու բազմազէ՛ս  
Կրնար դաւել, յետոյ խնդալ՝  
Հեղնածպիտ ամբոխին հետ:

Ո՛չ մէկ ընկեր ունեցար դուն.  
Բայց միայն ե՛ս մեզի տանար,  
Նս մեզի բերդ, ասեղատուն,  
Պահեցի մեզ սուրբ ու պայծառ....:

Մ. ԽՇԱԽՆ

# Հ Խ Ա Տ Ա Տ Ե Ր

## ՔԱՐՈԶ ՅԱՐՈՒԹԵԱՆ

ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Հետեւայ յարոզը արտագրած են Ս. Արույոս թ. 231 Գանձգիրքին: Վերևագրին մեջ կարւագիր նշանակուած է հեղինակին անունը, կրատեալ ձեւով, Սարգ. Վրդի: Տեսակիցիք գրերը նոյնպիս կը յոդեն Սարգիս: Եր գրչին ունինք Համբարձման Քարոզ մըն աղ նոյն մատենին մէջ, որ լոյս տեսաւ Սիսնի նախորդ համարով: Հու հրատարակուածը ուշագրաւ է իր տողերու երկարութեամբ եւ յանգերով: Այսպիսի տաղական չափ մը մեր յարոզներու եւ զանձերու համար սովորական չէ:

Քարոզին վերջաւորութեան կայ փոքր յիշատակարան մը Յակոբ Գրչին, որ ահաւասիկ: — Այս սուրբ յարութիւնն ի ձեզ բարեխաւս յաղցրաբարբառ եղբարք, աղաջնի զձեզ յաղագին դիմաց յիշել զտեր Սարգիս որ ես գրել զայ ի զարդ եւ ի պայծառութիւն սուրբ եկեղեցւոյ և մանկանց Սիսնի: Եւ զոխազանց Յակոբը զփցուն գրիչը որ սեւերես եմ ի Քրիստոս միով տեղումայիր յիշել ի սուրբ շրումն ձեր, եւ բիւրապատիկ դուք յիշեալ յիշ[իփ] ի Քրիստոս Աստուծոյ մերսի անեն (թղ. 131 թ.):

Սրոբէական ծայնիւ նըւազեմք, զերգս աւրմնութեան՝ քեզ Տէր յարակայ, Զհայրդ անըսկիզբն յառաջ քան ըզսկիզբն, եւ զմիածին բանդ անեղակայ, Որ ես ծագումն եւ լոյս անվախնան, եւ հրաշափառ անուն զերակայ, Երկնագումար խըմբիցն ահաւոր, անմահ զաւրացըն տէր եւ արքայ, Ի բոլոր սեռից հրանիւթ զաւրութեանց անպարազիք եւ անտեսակայ, Զոր կամաւ հաւոր անծին ծընողիդ եւ փառակից հոգոյդ մըշտակայ, Խոնարհեցար հըզաւրդ ի բարձանց, ողորմելով որդւոց Ադամայ, Սուաքեցեր զպետըն Դաբրիէլ, առ Մարիամ դուստր Յովակիմայ, Լինել տըղա ի տանէ Դաւթի, եւ ի զարմէ աւրմնելոյն Յուղայ, Պարփակեցար յարգանդ կուսական, բընակելով աւուրբք իննամսեայ, Կատարեցեր ըզտնաւրինական, զբան տեսողաց զոր զրեցին նորայ, Ի հրաշափառ մեծի յարութեանս, աւրմնեմք զորդիդ ընդ հաւոր գոյակայ. Ահա ընկալ ըզմեր զաղաչանս եւ զգնեալքս արեամք քո կենագործեայ, Աղաչիմք :

Աստանաւը լոյսդ անճառ ծագեցար, ի յետ լըրման աւուրցըն յետնում, Եւ նորասքանչ ահեղ զաւրութեամք, ելեալ բարձրացար ի կառըս վերնում, Եւ բեւեռմամք բազկացըդ քո սուրբ, զոր պարզեցեր ի ժամ երրորդում, Բարձեր զանէծս առաջին մարդոյն, զոր ի պըտղոյն եկեր յառաջնում, Սուեր զապտակ հանդերձ փշեղինաւք, փոխանակ մեծի փառացն անպատում, Եւ ծածկեցեր զմերկն եւայի, զոր ի յաւձէն խարեցաւ ի հնումն, Սարսափելիդ հրեղէն զրւարթնոց, քացախ ղեղեաւ արբեր զնաշակումն, Որ եւ մահուամք անմահիդ մարմնով, ծեռաւը եղար ի շիրմի նորում, Հըզաւրապէս քակեցեր զդքժոխսն, զամուրս նորա առեր յաւերում, Այժմ յարուցեալ հաներ ըզգերեալսն, ազատեցեր ի զըբէն ներքնում, Լոյս գերարփի յաշխարհ փայլեցեր, ամենեցուն շնորհել ըզբերկում, Ի փըրկական քո յայսըմ տաւնիս գոհաբանութիւն տեառնըդ մերում, Ահա ընկալ . . . :

Քարուն հըզաւը եւ կենդանարար, Յիսուս Քրիստոս փըրկիչ աշխարհի,  
Հանգուցեալդ յաթուսըն քրովիչական, երեւցար փառաւը ի յերկրի,  
եւ գուշակեալ արքայդ ի մողուց, զըմըռսավալատ եղեր ի կոտաւի,  
Սրկաւղըդ ըզլոյս իբրեւ ըզաւթոց, եղար ի գուր նորափոր վիմի,  
Նախ եռաւրեայ յարմամբ թաղեցար, ի սըրբազան սիրտ մետասանի,  
Կենդանարար կարող զաւրութեամբ, յարեար յաւուր երրորդականի,  
Զանկազգին զերկեղըն բարձեր, ի ծայն աւետեացըն Գարդիչի,  
Եւ ասելովըն մի երկընչիք, պահապանաց դասքըն զարհուրի,  
Եկեալ կանանցն ի սուրբ զերեզմանն, յառաւաւտուն միաշաբաթի,  
Խանդաղակաթ սիրով գոչէին, արտասուական ծայնիւ ողբալի,  
Զոր հրեշտակին ծայնեալ առ նոսայ, զիարդ խընդրէք զջէրն յայսմ ի գըրի,  
Նա յարուցեալ ի խոր զիշերի աստուածական փառաւը հայրենի:

Պոչէր հրեշտակն ի վերայ վիմին, տայր զաւետիս քո սուրբ յարութեան,  
Ուսոյց կանանցըն սըրբազգեստից, եւ փարատեաց զերկիւղ տըրտմութեան,  
Երթայք պատմեցէք գընդին Պետրոսի, զինքնասաց բանըն տէրունական,  
Զոր զուարենալի բերկրանաւը լրցեալ, առաքելացուք դասքըն մետասան,  
Համարծակեալ մեծի թովմայի, եւ շաւշափէր զկողն աստուածական,  
Հրաշացուցեր ի յորաց ծըկանցն, առ ծովեզերըն Տիբերական,  
Առաւաւտուն ազդեալ ըզկոչումն, հեթանոսացըն գալ միաբան,  
Հաղորդելով հացիւն ընդ նոսայ, հաստատելով զրանըն տիրական,  
Ի ժամադրեալ տեղի գումարեալք, ի Գաղիղեա ի լեառն աւրենութեան,  
Եւ տարածմամբ երկնապարզ աջոյն, զերապատիւ առին զաստիճան,  
Ճշշմարիտ եղեալ հաւատ երեւմամբն, մինչեւ յաւարտ մեծի Համբարծմանն,  
Կալ միամիտ եւ սպասել արթուն, մխիթարիչ հոգոյն գալըստեան:  
Ահա ընկալ . . . :

Ոքանչելի եւ հրաշափառ տաւնիւս, սուրբըն Սիոն հարսնացեալ ցընծայ,  
Վայելչական փառաւը զարդարեալ, զեղապայծառ տեսլեամբ հրաշանայ,  
Սըրբութեամբ բանա զառագաստն իւր սուրբ, եւ զուարենացեալ որդովքըն խնդայ,  
Ժողովէ զընտրեալսն իւր ի սկզբանէ, եւ փիսային արեամբ կարմրանայ,  
Գառնդ երկնաւոր զմանանայն կենաց, ճաշակողացըն բաշխես ի սմայ,  
Երկրոպազեմը յարութեան Փրկչիդ, զիսաղաղութիւն երկրի առաքենա,  
Եւ վերըստին զաշխարհն ամենայն, ի զիւական հալրիցն ազատեայ,  
Զիին նըսեմութեան ըզանլոյժ խաւարն, առ ի սըրտից մերոց փարատեայ,  
Ըզգերարփին զարեգակն արդար, ողորմութեամբ քո ի մեզ ծագեայ,  
Փոխարկեա յաւրենութիւն զանէծսըն, ի դաս սըրբոցն ըզմեզ կարգադրեայ,  
Զաւանդ յուսոյ եւ զմեծի սիրոյ, ճշմարտութեամբ ի մեզ նորոգեայ,  
Ի յորդէզըրութիւն փառացըն հաւր զամենեսեան եւ զմեզ վերազրեայ:  
Ահա ընկալ . . . :

Խսկէակիցըդ հաւր եւ հոգոյն, Յիսուս միամիտ որդի հաւր եւ բանդ,  
Ի մարմնի սքանչելագործեցեր, անճառարար ըստ մարդեղութեանդ,  
Հիմունա արկեր մարդկեղէն ընութեանս, մեծ զաւրութեամբ քո աստուածութեանդ,  
Ըզչարչարանս խաչի եւ մահու, ի յանձն առեր ըստ խոնարհութեանդ,  
Զպարտս անիծից, հայրենի լուծեր, ըստ փրկագործ քո խաչելութեանդ,  
Զմեռելութիւն ընութեանըս մերոյ, փոխեցեր ի կեանս ըստ քո յարութեանդ,  
Ըզդառնութեան ճաշակն առաջին, բաղցրացուցեր ըստ զողորմութեանդ,  
Քիսմամբն ի քէն երկուց աղբերացն, զմեզ մաքրեցեր ըստ քում նորոգմանդ,  
Կընքեալ վիմով դրաւքըն փակելովք, մըտեր ի դասըն վերնատանդ,

Փշմամբ զնոսա զարմանագրեցեր, ի հաստատել քո տնօրէնութեանդ, Քառասնեկի լըրմամբ քո աւուրց, յիտ հրաշագործ քո սուրբ յարութեանդ, Հաներ զընտրեալսն ի Բեթանիայ, եւ վերանայր առ հայր միութեամբդ: Ահա ընկալ...:

Սի յէէն անորիշ ընութեամբ, իմաստագործ անուն բարունի, Աշխարհակեցոյց Փրկիչ համայնի, տէր բոլորից մարդկային սեռի, Եկիր նորոգել ըզպատկերն անկեալ, որ անկարաւտդ ես աւգնականի, Խնդրեմբ ի քէն Տէր երկայնամիտ, յաւր իսկութեան քո ցուցեալ մեծի, Միջնորդութեամբ սրբոց քարոզացն, եւ սուրբ արեան քո կենարարի, Խաղաղացո ըզխուզովութիւն, անշարժ պահեա սուրբ զեկեղեցի, Ըզպետականըն մեր զաստիճան, սուրբ եւ մարուր ընտրեալ ի վիմի, Զեսլիսկոպոսըն մեր հոգեղնորհ, ամբողջ լինել ըստ տեառն աւրինի, Ըզքահանայս, ըզսարկաւագունս, եւ զվարդապետս բանին քարոզի, Ըզթագաւորս եւ զիշխանականս. զաւրանալով ի պատերազմի, Ըզդատաւորսն անաչառութեամբ, հանդարտ պահել ի պատուիրանի, եւ համաւրէն արանց եւ կանանց, միանալ ի լոյս անմեկնելի: Ահա յիշեցես եւ ողորմեացիս հաւատով հանգուցելոցն ի մեծի աւուր նորոգման եւ յարութեան քո Տէր, աղաչեմբ :

Եւ եւս առաւել...: Զանձինըս մեր...:

Վանձ գերազարդ գովեալ գերարփի, ամէնաւրնեալ սուրբ Աստուածածին, Գունով գերազանծ փայլեցիալ գըտար, սուրբ իջավան փառաց միածնին, Բուրգառ ոսկեղէն եւ հրավառ ծըխեալ, ըըլուրդ անուշից եւ հոտ կընդրկին, Էնտրեալ սուրբտ ի հողեղէն զարմից, եւ բնակարան եղեր հաւր բանին, Մաքրազգեալ աւթեւան հոգոյն, ծընար ըզտէր զանպարազելին, Եւ անհասական գրտեալ շընորհիւն, երկըրազգեալ յերկրի եւ յերկին, Զոր պաղատանաւք ի սըրտէ հայցեմք, առնուլ յորդոյ քո ըզխնդրելին, Նայ եւ բարեխաւս ընկալցիս ընդ քեզ, ըզՊետրոսեան գունդ մետասանին, Սուրբ զկարապետն եւ ըզՄըկըրտիչն, եւ ըզՄտեփաննոս տեսաւդ անճառին, Զուրբն Գրիգոր, ըզլուսաւորիչն, ըզպանձալի քընարն երկնային, Ըզզաւրացեալսն յորդին քո սիրով, զարեամբ ներկեալ թիւ մարտիրոսին, Ըզհայրապետսն եւ ըզվարդապետոսըն, ճգնաւորաւք ընտրական դասին, Եւ ըզժողովս հանոյացելոց, յիսկըզբանէն մինչեւ ի վերջին, Զի տայ աշխարհի ըզխաղաղութիւն, տարեկանաց անվընասութիւն, Եկեղեցականաց անքծութիւն, աշխարհայնոցըն լըսողութիւն, Քրիստոնէից միաբանութիւն, եւ անմեղացըն պահպանութիւն, Անյուսիցն յոյս հաստատութեան, մեղաւորացն ապաշխարութիւն, Մեծատանց եւ աւագաց քաղցրութիւն, եւ առ աղքատսն խընայութիւն, Գերելոցըն ազատութիւն, եւ նեղելոցըն համբերութիւն, Նընջեցելոցն հաւատով հանգիստ, կենաց պըսակ լուսափայլութիւն, Աւգոց քաղցըը բարեխառնութիւն, եւ անդէոց պըստղաբերութիւն, Երախտաւորաց մերոց տուրբ բարեաց, եւ բազմապատիկ փոխադարձութիւն, Խնդրողաց երգոյս տալ հանգիստ բարեաց, եւ առատաշնորհ լի վարձատրութիւն, Եւ ինքն Սաստուած աւրհնեալ ի բնաւից ի յաւիտեանս եւ յափտենից: Եւ ալժմ ողորմեաց մեզ Տէր....:

Հրաս. Ն. Վ. ՇՈՎԱԿԱՆ

## ՊԱՏՄԱԿԱՆ

### Ա. ՄԵՍՐՈՊ

Հաննարենքը չեն վախճառ  
ժառախն վրայ նայել

#### I

Ժամանակին տղայ մը կտր որ շատ կը  
սիրէր լսել պատմութիւնը հայ գլուխու գիւ-  
տին և անոր հէքեաթային հնարիչին։ Որ-  
քա՞ն իրաւ ու գեղեցիկ են երազները ման-  
կութեան։ Մեսրոպ այդ մանկան երեակա-  
յութեանը մէջ իր մատներովը երկինքները  
կը բանար, և ամպերու սանդուխսէն հոն կը  
վերանար, Աստուծոյ ձեռքէն հայ տառերը  
ընդունելու համար։ Որքա՞ն խորութիւն  
ու գեղեցկութիւն կայ երբեմն մանկան մը  
զաղփաղփուն, բայց անշամանդաղ տեսո-  
ղութեան խորը։ Այսօր այդ տեսիլքը աղօտ  
ու անվաւեր կը թուի, և սակայն որքա՞ն  
բնական էր անիկա անոնց համար՝ որոնք  
գեռ երէկ, չէին կորսնցուցած թեսեր իրենց  
հոգիներուն, զանոնք զգուշ պահերով մեր  
օրերու գիտութեան կրակէն։ Բայց այդ  
երազը մանկան մը երեակայութենէն աւելի  
սրտառուչ ու գեղեցիկ, ատարօէն ցեղային  
խղճմտանք է, մեր աղերսն ու կամքը  
պարտազբելով երկինքներուն, մեզի հա-  
մար անգէ գիրեր իջեցնելու ի խնդիր, Երբ  
մեծցաւ այդ տղան, նորէն կարդաց պատ-  
մութիւնը իր հերոսին, բայց իր հիացումէն  
ու սէրէն ոչինչ փոխուեցաւ։ Տարիները  
չէին կրցած քանդել զայն։ Տարիները ի-  
րական ոչ մէկ բան կրնան քանդել արդէն։

Անցան տարիներ, զնելով իրենց ար-  
ծաթ քաղցրութիւնը երբեմի այդ տղու  
մազերուն։ Ան յաճախ մտածեց իր հերո-  
սին և անոր մշտանորոգ գործին շուրջ, ու  
ամէն անգամ աւելի խորունկ զգացումնե-  
րու փայլակներ վառուեցան իր պատանի  
հոգիին խորը։ Իր աչքերը միշտ որոնեցին  
մեր երկնայարդար ձեռագիրներուն մէջ,  
անպարազբելի թովչութիւնը անոր՝ որ հայ  
մտքին ճրագն էր վառեր այն հեռաւոր  
օրերուն։

X

Այս տողեր գրողը մեծ մտածող մը  
չէ, ոչ ալ բանասէր մը՝ որ անցեալներու  
ուկիւփոշին կը սիրէ հստուլուալ։ Այս տո-  
ղեր գրողը հիացող մըն է միայն մեծ ու  
գեղեցիկ գործերու։ Զէ ունեցած բախտը  
ապրելու ոսկի օրերը մեր պատմութեան,  
բայց իր հոգին մանուկի մը նման կը սիրէ  
լոել ու պատմել ոսկի հէքեաթը մեր անց-  
եալին և հերոսներուն, որոնց գանկերը  
սուրբի անխուսափելի լուսապսակներով  
ըրջանակուած են միշտ, խունկով ու ար-  
ցունքով սրբագործուած մեր մազաղաթ-  
ներու էջերուն վրայ։

Ո՞չ մէկը մեր անցեալի հերոսներէն,  
որոնք փառքի ու երախտազիտութեան  
պատմուճանովը կը հանգէլն թուղթերուն  
ծոցը, կրցած է առթել երբեմի այդ տը-  
ղուն այն խոռվիքը, որքան եղերափառ մե-  
ծութիւնը Մեսրոպին։ Միակ ցաւը զոր ունի  
այժմ այլևս մեծցած այդ տղան, տալ չը  
կարենալն է թուղթերուն չտուածը։ Ճեր-  
մակ այդ գերեզմանաքարերէն յաճախ որ-  
քան դժուար է հանդիպումը ընել իրական  
մեծութիւններու, որոնք ապրած ու լի-  
ցուցած են մեր անցեալը իրենց լոյսերով։

Դէմքը, որուն պատկերը իմ մէջ ա-  
զատազրուած զգայնութիւն մըն է այլևս,  
ծանր ու տրոփուն ինչով մը լեցուցած է  
վիս, տեսակ մը երկնայարդար խորհուրդ,  
մեր զարերը պայծառակերպող, նոր կրօն-  
քին բովանդակ միստիքովը խորհրդագարդ,  
որ մեր անցեալի մեծութիւնները ապա-  
գայ պատգամաւորներու պիտի վերածէր  
եղերական հաւատարմութեամբ։

Բիւրեղ կախարդանքը իր անձին, շին-  
ուած պէտք է ըլլայ մեր զարերէն աւելի,  
մեր ժողովուրդի տրուում բայց քաղցր լի-  
նելութենէն։ Վասնզի ամէն մարդ իր ժա-  
մանակին պատկանելէ առաջ՝ իր հայրենիքն  
է ամբողջապէս։ Մարդոց հզօրներէն սկսեալ,  
մինչեւ անշափահաս տղան, կնիքին տակին  
են իրենցմէ վեր այս օրէնքին։ Ահա թէ  
ինչո՞ւ մեր ժողովուրդը կը հաւատայ թէ  
իր գրերու մեծ հնարիչը, չուրթէ չուրթ  
Աստուծոյ հետ է խօսեր, արցունքով ու  
ժպիտով անկէ մեր զիրերը խնդրած ու  
առած ատեն։ Այսօր մեր ժողովուրդը հա-  
զիւ թէ ինքզինքին կը պատկանի, և հե-  
տեարար անկարող այլևս երկինքներ բա-  
նալու և ճանչնալու մեծութիւնը զգա-

ցումներուն՝ որոնք տատուածներ կ'իջեցնէին հայ հողին վրայ, անոր չքեզ կայքերուն մատուռներ, վանքեր և վկայաբաններ կառուցանելէ առաջ:

Այն օրերուն, տակաւին երկինքը թօքափած չէր իր շափիւղայ թիրերէն անդին խորացող անպարազբելի բանը: Այն օրերուն մարդիկ ուրիշ հոգիով կը նայէին երկնաքին: — Բայց ո՞ւր է այն տարօրինակ, եղերափառ փաղանգը մարդոց՝ որոնք գարեր շարունակ կաւէն ու հոդէն վարդեր հանեցին, լեռներ խնդացուցին մատուռներու ճերմակ չուշաններով: Այսօր մեր հոգին ի վիճակի չէ այլևս երկինքներու լուռթենէն ձայներու հրդեհը քաղել, ինչպէս կ'ընէին երբեմնի խորհրդազգած հոգիները: Այսպէս էր երբեմնի աշխարհը այդ տղուն համար:

X

Տղան որ այժմ մեծցած է, և մեր պատմութեան արժէքներու պատկերասրահին մէջ վաղուց ըրած իր նախասիրութիւններու փորձը, տակաւին անսովոր ու քաղցր զգացումներով կը շարունակէ գիտել պատկերը անոր՝ որ հնարին է մեր նշանագրերուն: Այս զգացումը կը մնայ անտարազելի որքան զօրաւոր իր մէջ, եւ կարելի չէ զայն պարզօրէն հասկնալի իմաստի մը կապել: Ոչ մին մեր անցեալի երախտաւորեալներէն կրցած է տպաւորել այլևս մեծցած այդ տղան, մեծութեան, արիութեան, և ճակատազբի գէմ լրջութեան մէջ՝ այնքան խոր ու հաղորդ իր ցեղին, որքան Մեսրոպը: Մէկը որ կրցած է մեր անցեալը կերպազբել, խորհրդազբել ու յայտնաբերել, իրմէ վերջ հոսելիք հազար և հինգ հարիւր տարիներուն ընդմէջն:

Դժուար է անտարակոյս մեծութիւններու համեմատական կշխոքը կազմել, ամէն բան յարաբերաբար դատուող այս աշխարհի մէջ: Մարգիկ մեծ են համաձայն իրենց ձգտումներուն: Մեծ են անոնք՝ որոնք կը ջանան իրազործել կարելին. աւելի մեծ անոնք՝ որոնք արգոնաւորդներ են տեսական ճշմարտութիւններու: Սակայն ան որ անկարելին կը յուսայ և կարելիութեան կը ջանայ վերածել զայն, գէթ իր ժամանակին համար, մեծագոյնն է մարդոց:

Մեսրոպ հնարին է հայ տառերուն,

այսինքն գտիչը բաներու՝ որոնք գոյութիւն չունէին, և որ սակայն իրմով կարելի դարձան: Կարենալ իրացնելու այս գործը, անիկա հրաժարեցաւ աշխարհայինէն մանելու համար հոգեոր կարգին մէջ: Յաւիտենական է խօսքը: «Ամենայն տուրք բարիք և ամենայն պարզեք կատարեալք ի վերուստ են իջեալ»: Անոնք որ կը կոռուին աշխարհի համար, կը գտնեն աշխարհայինը միայն, անոնք որ կը խիզախին իրենց անձին համար, կ'ունենան իրենց անձը լոկ, սակայն անոնք որ երկնքէն կ'ուզեն խուլ լոյսը՝ մարդերուն բերելու համար, ամենէն մեծը պէտք է նկատուին մարդոց որդիներէն:

Հոգիի խորհրդաւոր տարրերը միայն կրնան ծնիլ քաղաքակրթիչ արժէքները դարերուն: Այդ արժէքներու արտայայտութեան կերպերն են միայն գիրը, լեզուն, արուեստին գոյութիւնն ու յաւերժագումը: Ազգեցնող ու ստեղծող այդ տարրը նոյն յաւերժական տարրն է, որով կը լեցուին բոլոր ձեերը, դէմքերն ու գէպքերը գերմը կատարելու: արժէք մը ի յայտ բերելու համար պատմութեան մէջ:

Ով որ կը նուանէ ինքինքը, և իր մէջ աշխարհը, ապացոյցը կուտայ կարելի մեծութեան մը: Բայց ա'ն որ ուրիշ աշխարհի մը կը գտնայ, այս աշխարհի բարիքին համար, ամենէն մեծն է մարդոց որդիներէն: Մարգիկ ոչինչ կրնան իրագործել, երբ բաժնուած կը մնան կեանքի գերազոյն աղքիւրէն: Մարդոց մեծութիւնը կը չափուի այդ աղքիւրին բացուելու, եւ անկէ կարելի օժանդակութիւնը ընդունիլ յաջողելու համեմատականութեամբ: Ճըշմարտութիւն և անձնաւորութիւն, ասոնց երջանիկ միացումէն և փոխադարձ օգտագործումով կը ծնին պատմութեան մեծ հրաշքները:

X

Հին զրոյցի մը համեմատ, որդեգրուած գուցէ արտաքին ու տեսանելի աշխարհի իրերու կարգէն, ան որ կը գործէ, միայն

ան կրնայ շահիլ իր հացը: Այս սկզբունքը սակայն ճիշտ չերևիր այս աշխարհի համար: Վասնդի անոնք որ չեն աշխատիր, կ'ունենան նորէն հոս իրենց հացը, և անոնք որ կը քնանան, ունին շատ աւելին՝ քան անոնք որ կը հսկեն օրն ի բուն:

Նոյն չէ սակայն պարագան հոգեոր կարգի և աշխարհի մէջ. հոն անձրեւ չիշնար համահաւասար արդարին և մեղաւորին վրայ, ոչ ալ արեւը կը փայլի բոլորին համար հաւասարապէս: Հօն է միայն որ գործողը կ'ունենայ իր հացը և տառապողը իր հանգիստը: Մեսրոպ աշխարհիկ կեանքի օրէնքին տակ ունեցաւ անտարակոյս տառապանքներ և անքուն գիշերներ, բայց չունեցաւ իր վարձքը: Լքելէ վերջ աշխարհն ու իր կարգը, այսինքն մտնելէ վերջ հոգեկան կարգին մէջ, իր տքնութիւններն ու անքուն գիշերները վարձատրուեցան հայ նշանագիրներու գիւտով:

Մեր պատմութեան բոլոր հերոսները հասկնալի են, Մեսրոպ կը մնայ խորհրդաւոր: Խորհուրդ մըն է ինք երր, ինչպէս կը սիրեն յայտարարել մեր պատմապիրները, խրճիթէն պալատ կը բարձրանար: Խորհուրդ մը երբ պալատէն անապատ կը մեկնի: Կեանքի յաջորդական այս փուլերը, արդիւնք են իր հոգեկան ճարճատումին, տառապանքին, միութեան մը գալու, ամէ բոլջանալու իլջին: Ու երբ կը մտնէ հոգեկան գժուար լնգունելի կարգին մէջ, կը դառնայ տեսանող, մարդարէ, միջնորդ Աստուծոյ և մարդոց:

Մարդերէն իրենց երազը կ'ապրի լոկ

## II

Մեծցած տղան որ այժմ կը գրէ այս տողերը, մեծ երազներ չէ ունեցած, բայց գիտէ թէ մարդերէն իրենց երազը կ'ապրի լոկ: Մեր հոգիներուն թոիչքները մարգարէութիւններ են, գուշակութիւններ, ազդարութիւններ բաներու, որոնք որ մը պիտի իրականանան: Քանդակագործը գիտէ անտարակոյս թէ իր իտէալը երևակայութեան մէկ քմայքը չէ, այլ մարդարէութիւնը, խորհրդանշանը այն բանին որ պիտի յայտակերպուի օր մը մարմարին վրայ: Մեծ գործերը կը պահանջեն մեծ երազներ:

Հէքեաթ է մեր պատմութիւնը, չը

պատմուած հէքեաթ: Հէքեաթ նոյնպէս պատմութիւնը մեր հոգիի ու մտքի բըսումներուն, մեր գրականութեան: Հեղինակներու կցկուուր կենսագրութիւն մը ուրկէ պակսէր հեղինակը: Ահա ճշմարտավանցութիւնը մեր պատմութեան: Կորիւնի Ս. Մեսրոպի վարքը բացառիկ ապացոյցը չէ այս իրողութեան: Մատենագրութիւնը գիրքերու պատմութիւն մը ըլլալէ աւելի, գաղափարներու, մտքի ու հոգիի խոտացած վիճակներու արձանագրութիւնն է: Այն ճիգը զոր մեր ժողովուրդը ըրաւ, վանքին ու տաճարները կանգնելով և մեր մագաղաթները երկնագրելով, մէկ կողմով միայն տեսանելի կ'ընէ իր հոգեկան գիմագծութիւնը: Սակայն անկէ անդին օվկ մեղի պիտի ցոյց տայ այն խմորը որ մեր ժողովուրդին ոսկորներէն և արիւնէն կերտուեցաւ, և որուն վրայ պատմութեան ամենի ցուլը այնքան անգամներ իր հետքերուն աւելիները գրոշմեց:

Մինչև Մեսրոպ, մեր մատենագրութիւնը հազար տարիներու հէքեաթային ըրջան մը կը հաշուէ, հայ հեթանոսութեան դարերը, իրենց արիւնի և խոռվքի բխումներով: Ու այդ կորսուած հէքեաթը կ'ուղէ որ հայը ըլլայ ստեղծագործ իր քննարական արտայայտութիւններուն մէջ, որոնցմէ քանի մը ոսկի զանակներէն զատ, ոչինչ հասած է մեզի: Մեր ճակատագիրը կը ոտիպէ որ մեր գարերը մնան խորհրդաւոր, որքան լուռ, այս իրողութեան նկատմամբ: Տըրտում հէքեաթ դարձեալ, որ մեր քրիստոնեայ բայց օտարամոլ նախնիք ունենան բացասական կեցուածք մեր ցեղային այդ արժէքներուն նկատմամբ: Խեղճ ժողովուրդ, որ իր հոգեկան գանձերուն անդիտակ, ուրիշ հողերու մէջ է պեղեր միշտ կապարի հանքեր:

Այս տողեր գրողը իր երևակայութեան առջե ունի փարթամ ու մեծահաց սեղանները մեր ազնուականութեան, երբ կերուխումի գինարբուքէ մը վերջ, մեր ազնուազարմ իշխանաւորները գահաւորակներուն վրայ ընկողմանած, գինիի լեցուն թասերուն առջև կը հրաւիրէին գուսանը, որ երգէր իրենց անցեալի հերոսական գըրւագներէն: Եւ ան իր ծիւնափառ զգեստներուն մէջ սլացիկ, նման տաճարի մը սիւնին, տերեւէ պսակը իր գլխուն շուրջ,

ծռած իր թելաւոր նուազարանին վրայ, նախ խուփ ապա երազուն աչքերով, կը հիւսէր իր նուազը Աւնկնդիբները կը քարանային իրենց գիրքերուն մէջ, հոգիները կը փոխազրուէին ուրիշ աշխարհ։ Երբ սիրուած նուազը վերջաւորէր, երազ ու արցունք կը ցողցար բոլոր նայուած քներուն խորը։

Ոչինչ ունինք մեր հիրոս ու կենսուրախ նախնիքներու կեանքէն, անսնց հազարամեան քանի մը երգի ծուէններով միայն կը լուսաւորուի, և սակայն անսնց դարերը պիրկ էին և առողջ, անսնք միայն հողի և զէնքի ժառանգորդներ չէին, այլ ժառանգորդները իրենց անցեալին։ Քուսանը յուշարարն էր անցեալին, ու իրենք հպարտ ու խանդավառ գուսանով, և իրենց նախնեաց փառքով։

Փողովուրդները առողջ են, երբ երգով ու արցունքով զիտեն զգալ ու դիմաւորել իրենց դարերը։ Երջանի՛կ ժողովուրդ հայոց, ո՞ր գիշերին մէջ մոոցար զինիով լեցուն ոսկէ թասը քու հոգիիկ, ո՞ր արիւնոտ ծովին վրայ ինկաւ սրտիկ ծիծազը։ Միակ քանը զոր չունիս փառքի պատմուանն է մաքիզ, քու տամնից հրկիզուած հոգին, միայն մուխն ու մօխիրը կը պահէ իր ացեալէն։

Մեր տունին սիւնը, մեր տան նրազը...

### III

Մենք քիչ անգամ եղած ենք մեր տունին սիւնը, մեր տան ճրագը, աւելին՝ քիչ անգամ մեր ճրագի լոյսին լարած ենք մեր նայուած քը։ Իզուր չէ որ մեր ժողովուրդը լսած է ինքզինքին համար «օտար տան սիւն, օտար տան ճրագ»։

Մերժած ենք հազար տարիներու մեր ժողովի ու հոգիի աշխատանքը արժանավայրէ կերպով դիմաւորել։ Փշրանքներ որոնք յամառած են մեալ ու ասրիւ շինականին ինչպէս ազնուականին շրթունքներուն, քը րիստոնէութեան համատարած մերժումէն վերջ, բախտէն լքուած, այլանդակուած, ուրացուած են, մոոցուելու, մեռնելու աստիճան։ Սակայն այդ փշրանքներուն բիւրելէն յաճախ կը նշոււին երբեմի հայուն հաւաքական զգայնութեան, ցեղային ապրումներուն սարուածներ, պղտիկ չափերու

վրայ անշուշտ։ Անոնցմէ ոմանք, քանդակներ են մեր հոգիին, ուրիշներ՝ չնորհ և ոյժը մեր երեակայութեան, ոմանք՝ մեր արուեստի զգայարանքին կնիքն ու փաստը, Որոնք մեզի հասած այդ պատառիկներու մէջ բիւրեղանալէ առաջ, ապրեր են իրենց խուլ, անթեղեալ ու միգամածային շրջանաները, թաւալեր մեր հին կեանքի մեծ զարկերուն ներքեւ, պեղեր՝ սերունդներուն անյարիք զգայութիւններուն մթին բաւիղները, ստեղծեր բռնկումներ, և իրենց մեծ զիծերու իմաստին մէջ, յարդարեր ճակատագիրը մեր ժողովուրդիին։ Վիպասանական և գիւցազնական փշրանքներ՝ որոնք հեթանոս մեր հայրերու կրօնքը, պատմութիւնը, գրականութիւնը եղան դարերով, թէկ գիւցազներգական երակներէ բխուն գլխաւորարար, ազգային անցեալի մը, ոնյնիսկ քաղաքակրթութեան մը կը կտուր վկաները կը մեան։

Անսնց արժէքը մեծ է մեր հին գրականութեան համար։ Ստեղծող երևակայութիւն, արտայայտութեան ձտութիւն ու պայծառութիւն, տեսակ մը թեաւոր հրաշալի իրողութիւնները բանաստեղծականացնելու բնականութիւն, խորունկ յուզում, ներդաշնակութիւն գլխաւոր յատկանիշները կը կազմեն այդ պատառիկներուն։ Հակառակ իրենց հատկտեալ և անամբողջ վիճակին, անսնք անցեալ քաղաքակրթութեան մը փաստը կը վերբերեն մեր անցեալէն։

Հոմերոս կոյր մըն էր, բայց իրմով աշխարհին ժառանգ մեացած է հելլէն անցեալը։ Մենք կամովին կուրցած ենք, Աւետարանի բառով, հոգեպէս, տեսնել չուզելու չափ հազար տարիներու մեր ժողովուրդի ժառանգութիւնը։ Քիստոնէական խանդավառութիւնը, որ մեր նախնեաց և ժողովուրդի մեծագոյն արժանիքներէն մինէ, մեզի յատուկ դժբախտ բերումով մը պատճառ դարձած է մեր հեթանոս անցեալին պատկանող բոլոր արժէքներու ուրացման։

Ե. գարու քրիստոնէայ սերունդը սակայն, կը գտունար խորապէս ազգայնական, դիմաւորելով ոչ միայն իր ժողովուրդին կրօնական կարիքները, այլ նաև անոր իմացական, ազգային և քաղաքական պահանջները, իբր պատասխանատու մարմին

## ԿՐՈՆԱ-ՊԱՏՄԱԿԱՆ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԵՒ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳԱՄԱՆՈՒԹԻՒՆԸ

ԵՒ ԱՆՈՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ՀԱՒԱՏՔԻ ՎՐԱՅ



(ԹԱՐԳԱՄԱՆՉԵԱԾ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ)

Հայաստանի մէջ Քրիստոնէութիւնը հաստատուեցաւ առաջին դարուն, Թագէոս և Բարթողիմէոս Առաքեալներու ձեռամբ : Ասոնք երբ Հայաստան եկան, իրենց ձեռքը գրուած Աւետարան չունէին, Քրիստոնէութեան մասին իրենց պատգամները բերանացի հաղորդեցին հայ ժողովուրդին: Առօվկնետե տակաւին նոր կտակարանին գիրքերը գրուած ու շրջաբերութեան գրուած չէին այն ատեն: Պողոս Առաքեալ նմանապէս երբ Յունա-Հռովմէական ծանօթ երկիրներու մէջ հեթանոս ցեղերուն Քրիստոնէութիւնը ծանօթացուց, ձեռքին մէջ գրուած Աւետարան մը չունէր, այլ իր պատգամները բերանացի կը հազորդէր անոնց, ունենալով իր քով միայն Հին Կտակարանէն մագաղաթի վրայ գրուած կարդմը մասեր:

Երբ Յ. Տ. 301 թուականին, Լուսաւորչի և Տըգատ թագաւորի ձեռամբ Քրիստոնէութիւնը հայ ժողովուրդին պետական կրօնքը գարձաւ, այս ատենաները յունարէն և ասորերէն լեզուով Աւետարաններ շրջաբերութեան մէջ էին հրապարակի վրայ: Սա-

հայութեան: Եթէ նախորդ դարերու հայութեան նշանաբանը հայը քրիստոնեայ դարձնելն էր, Ե. գարուն այդ նշանաբանը վերածուեր էր քրիստոնէութիւնը հայացնելու շարժումին: Անկախութեան կորուսորմիշտ կ'աւելցնէ հայրենասիրական զգացումը, ինքզինքին պատկանելու փառասիրական պատասխանատուութիւնը:

Հայ տառերու գիւտը արդիւնք է օտար այդ դիմագրութեան:

Ե. Վ. Տ.

(Շարունակելի)

կայն Լուսաւորիչ հեթանոսական կրօնքին հետքերը ջնջելու և Քրիստոնէութիւնը Հայաստանի մէջ տարածելու համար այնքան ժամանակ վատնեց, որ Ս. Գիրքը հայերէնի թարգմանելու պատեհութիւն չունեցաւ: Եթէ պատեհութիւն ունենար, կրնար յունարէն գիրերով հայերէնի վերածել, բայց ասիկա հսկայ և տաժանելի գործ մըն էր:

Իրմէ յետոյ, չորրորդ դարուն մէջ, Ս. Գիրքը Հայ Եկեղեցիներուն մէջ կը կարգացուէր, Հայաստանի Պարսկական մասին մէջ ասորերէն լեզուով, իսկ Յունական բաժնին մէջ՝ յունարէնով: Եկեղեցին մէջ թարգմանի պաշտօն վարող հայ վերծանողներ, և կամ ուղղակի քարոզիչ-Եկեղեցականեր, կարգացուած մասը հայերէնի թարգմանելով ունկնդիր հասարակութեան կը բացատրէին ու կը մեկնաբանէին անոնց հասկցած բարբառով: Ասիկա ինքնին շատ գժուարին գործ մըն էր: Մեսրոպ, իրեն հայ աւետարանիչ, իր անձնական փորձառութեամբը տեսաւ որ ասիկա բռնազրօսիկ միջոց մըն էր Հայաստանի մէջ Քրիստոնէութիւնը հաստատելու համար: Եւ ուստի իրեն նուիրական պարտականութիւն համարեց հայ լեզուի սեպհական գիրեր հնարել, որպէսզի Սատուածաշունչը հայերէնի թարգմանուի:

Մեսրոպի անխոնջ աշխատութեան իրեն արդիւնք, Յ. Տ. 404ին, երբ հայերէն գիրեր հնարուեցան, իր առաջին գործը եղաւ, օրուան Սահակ Պարթև կաթողիկոսի գործակցութեամբ և Վուամշապուհ թագաւորի աշակցութեամբ, ամէն տեղ գլուցներ հիմնել, եւ միւս կողմէն Սատուածաշունչը հայերէնի թարգմանեց: Այս ատենաները Ս. Գիրքը ասորերէն լեզուի արգէն թարգմանուած էր, Հին Աւետը երբայերէն բնազրէ,

իսկ Նոր Ուխտը յունարէն բնագրի վրայէն, և կը կոչուէր Բեշիրօ: Սոյն թարգմանոււթէնէն այժմ ունինք 250-է աւելի լնդօրինակութիւններ, որոնցմէ երկուքը Ե. դարէն մնացած են և մեծ արժէք կը ներկացնեն, և հիմա կը պահուին Անգլիայ Բրիտանական թանգարանին մէջ:

Մեր հայելէն թարգմանութեան առաջին փորձը այս ասորերէն Բեշիրօ կոչուած թարգմանութեան վրայէն եղաւ, և ամենէն առաջ թարգմանեցին Սոակաց զիրքը, և ապա Ս. Գիրքէն Եկեղեցիի մէջ կարդացուած մասերը: Բայց ասորերէնէ եղած այս թարգմանութիւնը գոհացուցիչ չեղաւ: Յետոյ Սահակ և Մեսրոպ և իրենց հասցուցած աշակերտները, աչքի առջև ունենալով այս նախնական թարգմանութիւնը, Հին Ուխտը յունարէն Եօթանասնից կոչուած թարգմանութիւնէն, իսկ Նոր Ուխտը՝ ուղղակի յունարէն նոր թարգմանութիւն մը յառաջ բերին:

Այս ատենները Բիւղանդիսնի մէջ յունարէն լեզուով բարձրագոյն ուսման հետեւող հայ երիտասարդներ, երբ իրենց ուսումը աւարտած ըլլալով Հայաստան կը վերադառնային, իրենց հետ բերին յունարէն Աստուածաշունչէն մի քանի ընտիր օրինակներ: Սահակ և Մեսրոպ այս հելլենագէտ հայ մտաւորականներու աջակցութեամբ, Բիւղանդիսնէն բերուած Աստուածաշունչին հետ իրենց թարգմանածը բաղդատելով սրբագրեցին: Եւ ամենէն վերջը, Սահակ, իրեւ օրուան կաթողիկոս, իր վերջին սրբագրութիւնն ընելով լրացուց 434ին Աստուածաշունչի թարգմանութիւնը, եւ յանձնարարեց ժողովուրդին պաշտօնապէս Հայ Եկեղեցիներուն մէջ անոր ընթերցումը:

Ահա՛ այսպէս Աստուածաշունչը հայելէնի թարգմանութեաւ Ե. դարու առաջին մասին մէջ: Ղպտիրէնի թարգմանուած էր արդէն տսկէ գար մը առաջ: Եթովպական լեզուի և վրացերէնի թարգմանուեցաւ Զ. դարու մէջ, արաբերէնի Բ. դարու մէջ, սլաւական լեզուներու և ռուսերէնի Թ. դարու մէջ, ֆրանսերէնի ԺԴ. դարու մէջ, անգլիերէնի ԺԴ. դարու մէջ, գերմաներէնի ԺԶ. դարու մէջ: Եւ անիէ յիտոյ, երբ տպագրութիւնը հնարուեցաւ, աւելի շատ լեզուներու թարգմանուեցաւ և հրատարակուեցաւ ու տարածուեցաւ Ս. Գիրքը

աշխարհի զանազան երկիրներու մէջ: իսկ ԺԹ. դարու մէջ 400-է աւելի լեզուներու թարգմանուեցաւ, և այժմ ամէն ազգ ու ամէն ցեղ կարող է կարդալ և հասկնալ Աստուածաշունչ Մատեանը ուղղակի իր մայրենի բարբառով:

Մեր թարգմանիչները, հայ զիրերու գիւտէն ետք, 404-էն մինչև 434, երեսուն տարի ժամանակ տուին Աստուածաշունչը հայելէնի թարգմանելու համար: Հերոնի մոս Դ. դարու մէջ Ս. Գիրքը լատիներէնի թարգմանելու համար 20 տարի ժամանակ վատնեց: Իրմէ առաջ թէս Բ. դարու մէջ տեղի ունեցած լատիներէն թարգմանութիւն մը կար, բայց շատ խեղճ էր, զոր Հերոնիմոս ստիպուեցաւ հիմնվին սրբագրել և նոր թարգմանութիւն մը յառաջ բերել: Սրբագրութիւնը կատարեց Հին Ուխտի երրայերէն ու Նոր Ուխտի յունարէն բնագրի վրայէն: Եւ իր այս թարգմանածը այժմ Վուլկաթա անունով ծանօթ, Պապական Եկեղեցւոյ պաշտօնական Ս. Գիրքն է: Եւրոպական շատ մը լեզուներու թարգմանութիւնները այս լատիներէն Վուլկաթայի վրայէն եղած են: Ճան Ուփլիփ, ԺԴ. դարու մէջ, Ս. Գիրքը անգլիերէնի թարգմանելու համար մեր թարգմանիչներէն աւելի պակաս ժամանակ վատնեց, որովհետեւ իր ձեռքին տակ ունէլը թարգմանուած նախնական մասնակի կտորներ: Իսկ Մարտինոս Լուտեր, Ս. Գիրքը գերմաներէնի թարգմանելու համար զործի սկսաւ 1522ին և աւարտեց զայն 1545ին, 23 տարի ժամանակ տալով:

Ինչպէս Ս. Գրոց օտար թարգմանիչները, նոյնպէս մեր հայ թարգմանիչներ՝ որպէս հաւատքի ու տեսիլքի տէր մարդիկ, պարզապէս կրօնական շարժառիթէ մղուած Ս. Գիրքը թարգմանեցին, համբերութեամբ և երկար տարիներու մեծամեծ զոհողութիւններով, որպէսզի հասարակ ժողովուրդը կարդայ զայն իր հասկցած լեզուով և օգտուի անոր հոգեպարար պատգամներէն:

Ասիկա իսկապէս թանկագին ու մեծ ծառայութիւն մըն է, զոր մեղի մատուցին Սահակ-Մեսրոպ և այլ թարգմանիչներ, որոնց յիշատակը կը տօնենք ամէն տարի տարբեր առիթներով (\*):

(\*) Թարգմանչաց տօնը Հայ Եկեղեցւոյ մէջ

Հինգերորդ դարու մէջ հայ թարգմանիչներ Աստուածաշունչը հայերէնի թարգմանելով չգոհացան, հապա նաև հայերէնի վերածեցին եկեղեցական հայրերու կարեւոր դորձերը: Էստ Օրմանեանի, հայերէնի թարգմանեցին Յովհան Ոսկերերանի, Եփրիմ Ասորիի, Բարսեղ Կեսարացիի, Գր. Մքանչելագործի, Գր. Աստուածաբանի, Գր. Նիւսացիի, Սոխտիանոս Եմիսացիի, Աթանաս Աղեքուանդրացիի, Կիւրեղ Երուսաղմացիի, Եպիփան Կիպրացիի և ուրիշ մեծ հեղինակներու գործերը: Յոյն փիլիսոփաներէն Պղատոնի, Արիստոտէլի, Փիլոնի, Պորֆիրի իմաստասիրական գործերը, և Եւսեբիոս Կեսարացիի պատմութիւնն ու Քրոնիկոնը հայացուցին մեծամեծ զոհագութիւններով:

Այս գիրքերէն ոմանց բնագիրը այժմ կորսուածէ, բայց թարգմանութիւնը հայերէն լեզուի մէջ պահուած կը մնայ, չընորհիւ թարգմանիչներու մեզի ըրած այս ծառայութեան:

Մեր Աստուածաշունչի հայերէն թարգմանութիւնը մեծապէս գնահատուեցաւ օտարներէն: Հոլանտացի հեղինակ, Լա Գոռոզ, մեր թարգմանութիւնը «Թագուիի բարգմանութեանց» կը կոչէ, նկատի առնելով անոր բառերուն ճշտութիւնը, ոճին վսեմութիւնը և լեզուին ճկունութիւնն ու գեղեցկութիւնը:

Ներկայիս մեր ձեռքը հասած հայերէն Աստուածաշունչի ամենահին ձեռագիրները ժի. գարու թուականը կը կրեն: Իսկ ամենահին ձեռագիր հայերէն Աւետարանը կը կրէ 887 թուականը, որ կը գտնուի Մոսկուայի մէջ: Երկրորդը՝ որ կը կրէ 902 թուականը կը գտնուի այժմ ի Վիեննա: Երրորդ ամենահին ձեռագիր Աւետարանը՝ որ ընդօրինակուած է 989 թուականին, կը պահուի այժմ իջմիածնայ Մատենագարանին մէջ:

Հայերէն Աստուածաշունչի առաջին տպագրութիւնը եղած է 1666ին, Հոլանտայի Ամսթերտամ քաղաքին մէջ, իջմիած-

տարին երկու անգամ տեղի կունենայ, առաջինը՝ ամսուան սկիզբը, իսկ երկրորդը Հոկտեմբեր ամսուան մէջ, Առաջինին մէջ Սահակ և Մեսրոպի իշխանակը կը տօնուի առանձինն, իսկ Երկրորդին մէջ՝ ընդհանուր թարգմանչաց հետ միասին:

Նի հաշույն, Երեւանցի Ոսկան վարդապետի հակողութեան ներքեւ: Աստուածաշունչի երկրորդ հայերէն տպագրութիւնը եղած է կ. Պոլսոյ մէջ 1705ին: Երրորդը ի Վենետիկ 1733ին, Միխիթար Արքայի ձեռամբ: Իսկ աշխարհաբար արեւելեան և արեւմբան լեզուներով հայերէն, ինչպէս նաև հայտառ տաճկերէն Աստուածաշունչը, և հայերէն տառերով Քիւրտերէն լեզուով չորս աւետարանները հրատարակուած են ԺԹ. գարու մէջ ամերիկեան միսիոնարներու ձեռամբ:

Ի՞նչ եղաւ Աստուածաշունչին հայերէն թարգմանութեան ազգեցութիւնը հայ հաւատքին վրայ:

1. — Նախ անիկա Հայ Եկեղեցւոյ վրային մեկդի վտարեց որու չափով օսար ազգեցուրինը: Այս ատենները Պապական Եկեղեցին գեռ նոր զօրանալու վրայ էր և Հայ Եկեղեցւոյ վրայ մօտէն տիրապետելու ի վիճակի չէր, բայց Հայ Եկեղեցին, յոյն և ասորի, իր երկու զօրաւոր զրացի Եկեղեցիներուն ճնշման ներքեւ կը գտնուէր: Հայ ժողովուրդը սեպհական գիր և իր լիզուով սեպհական Աստուածաշունչ չունենալուն համար՝ Եկեղեցւոյ մէջ ընթերցումը ասորերէն և յունարէն լեզուներով կը կատարուէր, ուստի այս Եկեղեցիներուն հետակայութիւնը, ասմանաւանդ Եկեղեցիներուն ներկայական իրարմէ զատուած չէին, ինչպէս Հայ կղեր մը օտար Եկեղեցւոյ մէջ, նոյնպէս օտար կղերներ ալ Հայ Եկեղեցիներուն մէջ կրնային պաշտօններ վարել, ասիկա օտար ազգեցութիւնը աւելի ևս կը զօրացնէր Եկեղեցիներէն ներս:

Բարերախտաբար սակայն Ս. Գիրքը հայերէնի թարգմանուելով և հայ ժողովուրդին մէջ ազգային, զրական, կըրթական ու կրօնական նոր շարժում ստեղծուելով, ամէն բան օտարէն ակնկալելու զարդարացը օր ըստ օրէ տկարացաւ մեր մէջ, և ասիկա ազգագային համար ալ, իր անկախութիւնը պահելու տեսակէտէն, Հայ Եկեղեցիներ համար մեծ բարիք մը եղաւ իսկապէս:

2. — Ս. Գրոց բարգմանութիւնը դիւրացուց անոր ընթեցումը ժողովուրդի տարբիւ խաւերուն մէջ: Հայ ժողովուրդը Աստուածաշունչը իր լիզուով կարդալով սկսաւ մօտէն հետաքրքրութիւն անոր իտէալներով

և տողորուիլ անոր վեհ ներշնչումներով։ Թարգմանիչներուն ալ փակաքը այս էր արդէն։ Ա. Գրոց ընթերցումը հայ ժողովուրդին մէջ տարածունելով, ատզին անդին, տակաւին լեռնային շրջանակներու մէջ պահուած հեթանոսական հետքերը ջնջուեցան և Քրիստոնէութեան լոյսը ողողեց հայոց աշխարհ։ Ահա՝ այսպէս հայ ժողովուրդին մէջ կրօնական վերածնունդ մը տեղի ունեցաւ և մանաւանդ Մեսրոպի ջանքերով աւետարանչական նոր շարժում մը ծաւալում գտաւ ամէն տեղ։

Պատմաբան Դազար Փարպեցին, յառաջ եկած այս արդիւնքը նկարագրելու ատեն Եսայիի հետեւեալ խօսքը փոխ առնելով կ'ըսէ, «Ամբողջ երկիրը, Աստուծոյ խօսքով այնքան մը լեցուած էր, որքան ծովը ջուրով»։ Փարպեցին այս արտայայտութիւնը ցոյց կուտայ թէ հինգերորդ դարուն մէջ Թարգմանիչներու յառաջ բերած կրօնական արթնութիւնը Քրիստոնէութեան ի նպաստ տուած է այնքան մեծամեծ արդիւնքներ՝ զորս անտեսել և ուրանալ անկարելի է։

Ասոր ցայտուն ապացոյցը քիչ յետոյ, Վարդանանց պատերազմի ժամանակ ի յայտ եկաւ ինքնարերաբար Աւարայրի զաշտին վրայ, Տղմուտ գետին եղերքը։ Եթէ չունենայինք Սահակն ու Մեսրոպը և Թարգմանիչները, անտարակոյս պիտի չունենայինք նաև Դեւոնդ երէցը, Յովսէփի Հողոցմեցի կաթողիկոսը, Վարդանն ու Վարդանանց պատերազմին բարոյական փայլուն յաշողութիւնը։

3. — Ա. Գրոց հայերեն թարգմանութիւնը Հայացուց Քրիստոնէական կրօնէր։ Հայութիւնը արդէն քրիստոնէացած էր, բայց ասիկա պատճառ եղաւ որ Քրիստոնէութիւնը հայացաւ և հայուն ազգային ու պաշտելի կրօնքը դարձաւ։ Առաջ Սատուածաշունչ Մատեանը Հայ Եկեղեցւոյ մէջ կարգացուած ատեն Աստուած հայ ժողովուրդին ասորերէն և կամ յունարէն լեզուով կը խօսէր, բայց երբ այն հայերէնի թարգմանուեցաւ, Աստուած սկսաւ հայ ժողովուրդին հայերէն լեզուով խօսիլ։ Ասիկա՝ մեր նախահայրերը Աստուծոյ աւելի մօտեցուց և Քրիստոնէական կրօնքը իրենց համար միս ու ոսկոր դարձուց։

Առաջին դարու մէջ Թագէս և Բար-

թաղիմէս Առաքեալներ երբ Հայաստան եւ կան, Քրիստոնէական կրօնի չէնքին միայն հիմնաքարերը դրին։ Երեք դար յետոյ, Լուսաւորիչ անոր պատերը բարձրացուց, իսկ անկէ դար մը վերջը Սահակ և Մեսրոպ այդ չէնքին գմբէթը աւարտեցին, և որով չէնքը լմնցաւ, անշարժ ու հաստատուն ձև մը առաւ։

Եթէ Քրիստոնէութիւնը ծափի մը հմանցընենք, ատոր տունկը Պաղեստինէն Հայաստան բերողներն եղան Թագէս և Բարթողիմէս Առաքեալներ, Հայաստանի հողին վրայ զայն հաստատողն եղաւ Լուսաւորիչ։ իսկ աճեցնողներն ու մեծցնողներն եղան Սահակ, Մեսրոպ և իրենց գործակիցները, որոնք Թարգմանիչ անունով ծանօթ են մեզի Հայ Եկեղեցւոյ պատմութեան մէջ։ Ահա՝ այսպէս, ասոնց բոլորին հաւաքական ջանքերով այս ծառը այնքան մեծացաւ, և ամէն կողմ ճիւղեր արձակեց որ անոր ճիւղերուն հովանիին ներքեւ, հեթանոսական կրօնի տղիտութեան թանձր իւաւարի և նախապաշարումներու ծանր բեռնան տակ ընկնուած մեր նախահայրերը հանգչեցան և իրենց նեղութեան օրերուն ապաստան գտան։

Այլ բառերով, Թագէս և Բարթողիմէս Առաքեալներ հայուն միտքը, Լուսաւորիչ հայուն սիրոյ, իսկ Սահակ ու Մեսրոպ հայուն նողին լուսաւորեցին, և որով Հայաստան աշխարհի մէջ Պաղեստինէն եկած նոր ու լուսատու կրօնքին ջահակիրները հանգչեցան։

4. — Ասուածաւունչ Մատեանին հայերեն լեզուի թարգմանութիւնը Հայաստանի մէջ հայ երիտասարդական նոր հաղաքակրութիւն մը ստեղծեց։ Եւ ազգային այս ուրոյն քաղաքակրթութեան չնորհրւ է որ հայը պահեց իր Եկեղեցին, և Եկեղեցին պահելով պահեց նաև իր ազգութիւնը, Քրիստոնէական կրօնի բարձր ներշնչումներուն ներքեւ, որպէս գաղափարապաշտ, հաւատքի ախոյեան, և Արեւելքի մէջ բնակող քաղաքակրթիչ ազգ մը։

Օրմանեան մեր մէջ մեծ հեղինակ մընէ, այս մասին արտայայտուելով կ'ըսէ, «Այսօր եթէ հայ կայ աշխարհի մէջ, աւելի քան Հայկայ արիւնը, Սահակ և Մեսրոպի միտքն է անոր կեանք տուողը, և այդ մեծ բարիքն ալ Եկեղեցւոյ ծոցէն ծնաւ» . . .

«Եկեղեցին էր՝ որ հոգանաւորեց այս գործը, եկեղեցականներն էին որ նուիրուեցան ազգաշխատ մեծ գործին»... «Ճամանքինդ դարերու մարտիրոսական նեղութիւններէն ետքը, եթէ այսօր տակաւին հայ կայ, և հայութիւն կայ, եթէ մտաւորական կենաց յաջողակ և քաղաքական կենաց ընդունակ սերունդ մը, ազգ մը, ընդհանուր աշխարհի զարմանքը կը գրաւէ, զայն պէտք է Սահակի և Մեսրոպի անմահական գործին արդիւնքը ճանչնալ և խոստովանիլ»:

Իսկ եւրոպացի հեղինակ մը՝ Նէյմըն կ'արտայայտուի այսպէս, «Պատմութեան ընթացքին ամբողջ Ասիան ցնցող քաղաքական փոթորիկներու մէջէն անցնելով, եթէ հայերը կրցին տակաւին իրենց գոյութիւնը պահել, ատիկա չէր ուրիշ բան եթէ արդիւնքը Ալբ ու Բենի գիւտին», որը մեծապէս դիւրացուց թարգմանիչներու գործը, տալու համար հայուն ազգային անկախ գրականութիւն, սեպհական Աստուածաշունչ, ուրոյն քաղաքակրթութիւն և առանձին հայ քրիստոնէական կազմակերպութիւն:

## X

Ահաւասիկ այս խոկ պատճառաւ, թարգմանիչներ այսօր կը վայելեն իրաւամբ հայ ժողովուրդին խորին երախտագիտութիւնն ու սրտագին յարգանքը:

Թարգմանչաց տօնակատարութիւնը այժմ մեր վրայ նուիրական պարտականնութիւն մը կը գնէ սիրել հայ զիրն ու գրականութիւնը, քաջալերել հայ դպրոցը, խրախուսել հայ լեզուն, գուրգուրալ Հայ Եկեղեցւոյ ժառանգութիւններուն ու գարաւոր արժէքներուն վրայ, և տարածել Աստուածաշունչ Մատեանին ընթերցումը հայ ժողովուրդի տարբեր խաւերուն մէջ:

Ասիկա ընելով է որ գնահատած կ'ըլլանք մեր թարգմանիչներուն կատարած հսկայ աշխատանքը և մեզի մատուցած թանկադին ու անմոռանալի ծառայութիւնը:

Յարգանք իրենց անմահ յիշատակին:

ԳՐ. Ա. ՍԱՐՍՖԵԱՆ

Ֆրենչ, Գուլիչ.

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

### ՏԱԹԵՒ

**ՏԵՂԱԴՐԱԿԱՆ.** — Սիւնեաց նահանգի ծղուկ գաւառին արեւելեան հարաւային կողմը կը գտնուի Տաթեւի մեծահոչչակ վանքը, համանուն գիւղէն մէկ հաղարամեատր գէպի հարաւ: Կը կոչուի նաև Ս. Ստաթէի վանք: Ունէր երեք եկեղեցիներ, նուիրուած Ս. Աստուածածնի, Ս. Առաքելոց, և Ս. Գր. Լուսաւորչի, որոնցմէ միայն առաջինը մնացած է կանգուն, 1931ի ահօնի երկրաշարժէն յետոյ: — Արտակեալու Ամբատեան, Համառօտ Պատմ. Տաթեւի վանքի, Տաթեւ Տաթեցոյց, 1930, էջ 276-351: Մ. Մագ. Արք. Տէր Մովսէսեան, Հայկ Երեք Մեծ վանքեր, 1938, էջ 4-72:

**ՊԱՏՄԱԿԱՆ.** — Տաթեւի վանքին մասին պատմական տեղեկութիւնները կը սկսին թ. գարէն և առաջնորդական գաւազանը կը շարունակուի մինչև մեր օրերը: Ստորեւ կը ներկայացնենք Տաթեւի առաջնորդներուն ցանկը և անոնց օրով պատահած կարեւոր եղելութիւնները մինչև ժթ. գարու կէսը: Տաթեւ նստող այդ առաջնորդները Սիւնեաց նահանգին եպիսկոպոսներն էին միանգամայն:

1. — Գաւիթր նպիսկոպոս, 836-53. — Փիլիպպոս իշխանէն կը գնէ ընդարձակ հող մը (839) և վանքի միաբանները կը սկսին հողագործութեամբ զրազիւ: Հինգ տարի յետոյ Փիլիպպոս իշխանը միաբան կը զրուի և իր սեպհական Տաթեւ գիւղը կը նուիրէ վանքին (Օրբ. Ա. 251): Իր օրինակին հետեւելով Հրահատ իշխանն ալ կը նուիրէ նորաշինիկ գիւղը (Օրբ. Ա. 253): Փիլիպպոս իշխանը շինել կուտայ նաև փոքրիկ եկեղեցի մը Ս. Գր. Լուսաւորչի անունով (848):

2. — Յովիաննես Ա. նպիսկոպոս, 853-63. — Տաթեւ, 1930, էջ 345:

3. — Սոլոմոն նպիսկոպոս, 863-80. — Շինել կուտայ զոհարազարդ ոսկեղէն խաչ մը (Օրբ. Ա. 260): Քուպիդուստ իշ-

խանուհին Մաճ գիւղը կը նուիրէ Տաթեւին  
(867). — Օրբ. Ա. 263:

4. — Յովիաննես Բ. Եպիսկոպոս, 880—916. — Կը կառուցանէ Առաքելոց փառաւոր տաճարը, 895—906: Եկեղեցւոյ նաւակատիքին ներկայ կ'ըլլան Հայոց Յովհաննէս և Աղուանից Սիմէռն կաթողիկոսները, Բագրատունեաց թագաւորը Միքատ և բազմաթիւ իշխաններ, որոնք վանքին կը նուիրեն շատ մը գիւղեր: Միաբաններուն թիւը կը հասնէր 500ի: Այդ թուականին կը չինուի նաև շարժական սիւնը, որուն բարձրութիւնն է 15 մետր: Բացի առողջմէ Յովհ. եպս. շինել կուտայ գրատուն, սեղանատուն, ևայլն, և վանքը կը շրջապատէ պարիսպով. — Օրբ. Գլ. ԽԱ:

5. — Յակոբ Ա. Եպիսկոպոս, 917—958. — Եղբօրորդի Յովհ. Պատմաբան կաթողիկոսի: Առ Պոլսէն բերել կուտայ փոանկ նկարիչներ և Տաթեւի վանքին եկեղեցիներուն բոլոր պատերը իւղաններկ պատկերներով կը զարդարէ (930): Յետոյ խոշոր գումարով մը Սիւնեաց Փիլիպպոս իշխանէն կը գնէ Զագեծորի լերան Վարարակ կոչուած գետին ջուրը և մեծամեծ աշխատանքներով կը բերէ Վարդուս, ուր այգի և պարտէզ կը ծաղկեցնէ (932): Այս գործունեայ Եպիսկոպոսը իր կեանքին վերջին շըջանին՝ դժբախտաբար կը հակի գէպի քաղկեդոնականութիւն և կը ստիպէ Անանիս Մոկացի կաթողիկոսը որ բանաղբէ զինք և զրկէ իր պաշտօնէն. — Օրբ. Գլ. ԾԲ:

6. — Վահան Եպիսկոպոս, 958—64. — Օրդի Զիւանչիր իշխանի. — Օրբ. Գլ. ԾԳ:

7. — Առոս Եպիսկոպոս, 964—81. — Օրբ. Բ. էջ 33:

8. — Յովիաննես Գ. Եպիսկոպոս, 981—87. — Օրդի Աշոտ Եպիսկոպոսի. — Օրբ. Բ. 34:

Առոս Եպիսկոպոս, դարձեալ, 987—+992. — Օրբ. Բ. 34:

9. — Սամուել Եպիսկոպոս, 982—5. — Նոյն, անդ:

10. — Յակոբ Բ. Եպիսկոպոս, 995—1002. — Նոյն, անդ:

11. — Գրիգոր Ա. Եպիսկոպոս, 1002—6. — Օրբ. Բ. 37:

12. — Յովիաննես Գ. Եպիսկոպոս, 1006—58. — Իր օրով վանքը վերստին կը բարգաւաճի, և սակայն շատ չանցած կ'են-

թարկուի շրջակայ օտարազգի ժողովուրդներու յարձակման և կողովուածին, և ի գերջոյ կրակի կը տրուի: Այդ միջոցին վանքէն կը բացակայէր Յովհաննէս եպս., վերագարձին կը տեսնէ պատահած աղէտը և առանց յուսահատելու կը ձեռնարկէ նորոգութեան: Կը շինէ նաև սիւնազարդ սիրուն սրահ մը Ս. Գր. Լուսաւորչի եկեղեցիին առջե (1043): Այդ սրահին մէջ թաղուած են Սիւնեաց Փիլիպպոս իշխանը (848), Միքատ և Վասակ թագաւորները: Խաղբակի որդի Դլէն իշխան Տաթեւի կը նուիրէ Խոս գիւղը և Խոտագետի մեծ այգին (1046). — Օրբ. Գլ. ԾԶ:

13. — Գրիգոր Բ. Եպիսկոպոս, 1058—1116. — Եղիշարկանի փոքրիկ եկեղեցի մը չինած է յանուն Ս. Աստուածածնի (1087): Վանքին պարիսպները բարձրացնելով բերդանման կերպարանք մը տուած է անոր. — Մ. Մագ. էջ 38:

14. — Ստեփանոս Ա. Եպիսկոպոս, 11—17—43. — Գանձակի մեծ երկրաշարժէ, կը վնասուի Տաթեւն ալ (1138): Առաքելոց տաճարին գմբէթը թռչելով կ'իյնայ Ս. Գր. Լուսաւորչի եկեղեցիին վրայ և կը կործանէ զայն. — Օրբ. Գլ. ԿԳ:

15. — Բարսել Եպիսկոպոս, 1143—8. — Պատահամբ Երասխ զետը կ'իյնայ և կը խեղդուի. — Օրբ. Բ. 85:

16. — Գրիգոր Գ. Եպիսկոպոս, 1148—68. — Եղբայր տեառն Բարսղի. — Օրբ. Բ. 86:

17. — Ստեփանոս Բ. Եպիսկոպոս, 11—70—1216. — Նախորդին որդին. Նորոգել կուտայ Առաքելոց տաճարին գմբէթը (1187), Ճահկեցի Յակոբ ճարտարապետի միջոցաւ. — Օրբ. Բ. 87:

18. — Յովիաննես Ա. Եպիսկոպոս, 12—16—51. — Նախորդին հօրեղբօրորդին. — Օրբ. Բ. 87:

19. — Հայրապետ Եպիսկոպոս, 1251—91. — Նախորդին եղբօրորդին: Իր հետ վանահայր եղած է միաժամանակ Սողոմոն եպս., 1251—71 (Օրբ. Բ. 88, Արարատ, 1918, էջ 214): Հայրապետ եպս. կարեւոր նորոգութիւններ կը կատարէ վանքի շէնքերուն վրայ: Իր օրով վանք կ'այցելին Սիւնեաց Միքատ և Տարուային իշխանները, Այս վերջինը Տաթեւին կը նուիրէ վեց զիւղեր, Շնէկը, Խոտագետ, Ցուր, Հարժիս,

Բարտի և Քէթիվանք։ Կիլիկիոյ թագաւորը կեւոն Բ., Հայրապետ եպիսկոպոսի զըրդումով միաբան կը գրուի Տաթեւի վանքին (1282)։ Հոս թաղուած է (1286) Տարսացին առաջին կինը և պատմիչ Ստ. Օրէլեանի մայրը՝ Արուսիաթուն։

20. — Յովիաննես Զ. Եպիսկոպոս, 1291-4. — Եղբօրորդի Հայրապետ Եպիսկոպոսի Նորոգած է Եկեղեցի մը (1291) և Վարարակ գետի ջրանցքը (1294). — Օրբ. Բ. 90.

21. — Ստեփանոս Գ. Եպս. Օրբելիան, Պատմիշ, ձն. 1250, Եպս. 1286, 1294-+ 1309. — Վերաշինած է Ս. Գրիգորի Եկեղեցին (1295), Գրած է Սիսական նահանգի պատմութիւնը։

22. — Յովիաննես Է. Եպս. Օրպէլ, 13-10-24. — Հօրեղբօրորդի Ստեփանոս Օրբելեանի. — Տաթեւ, 1930, էջ 346; Աճառ. Ցեռ. Թաւրիզի, էջ 35; Արարատ, 1890, էջ 39.

23. — Ստեփանոս Գ. Եպս. Օրպէլ, 13-29. — Տաթեւ, 1930, էջ 308.

24. — Նմաւոն Ա. Եպիսկոպոս, 1332. — Նոյն, անդ։

25. — Սարգիս Արքեպիսկոպոս, 1337. — Նոյն, էջ 346; Քարմ. էջ 26.

26. — Ս. Յովիաննես Լ. Արտենեցի, ձն. 1313, 1375 ?-+ 1386. — Որդի Իւանէ Օրբելեանի, աշակերտ Եսայի վրդ. Նչեցիի. Մեծ ուսուցիչ և մատենագիր։ Շինութիւններ ալ կատարած է վանքին մէջ (Օրբ. Բ. էջ 274). Գրած է նաև Ճառ Օրհնութեան Նորաշէն Տաճարի Ստաթէի Առաքելոյն. — Կար. թ. 1867թ։

27. — Ս. Գրիգոր Դ. Տաթեւացի, 1386-1407, ժ. 1410. — Որդի Արձիշեցի Արքունի և աշակերտ Յովհ. Որոտնեցիի. Նշանաւոր ուսուցիչ և մեծ մատենագիր. — Օրբ. Բ. էջ 274.

28. — Առաքէլ Ա. Եպս. Միւնեցի, 14-07-1416? . — Քեսորդի Գր. Տաթեւացիի. Մատենագիր և բանաստեղծ. — Օրբ. Բ. էջ 274.

29. — Ստեփանոս Յ. Եպիսկոպոս, 14-17 ?-+ 1422. — Որդի Օրբելեան Ամբատի. — Տաթեւ, 1930, էջ 347; Չեռ. Ս. Յ. թ. 1248.

30. — Յովիաննես Թ. Փակակալ? 14-22 ?- 1463? . — Վերոգրեալ ձեռագրի յի-

շատակարանին մէջ կը կարգանք. «... Եւ Յովհաննէս Փակակալին, որ է այժմ տեղապահ և աթոռակալ Նորին Տէր Ստեփանոսին Սիւնեաց վիճակին»։ (Ս. Էջմիածնի ժողովին (1441) Ներկաներուն մէջ կը լիշուին ԱՇմաւոն վարդապետ շնորհալից աթոռոյն Ստաթէի առաքելոյ» (Թ. Մեծ. Յիշտ. էջ 51) և «Տէր Ստեփանոս տեղապահ Սիւնեաց աթոռոյն ի յազատաց» (Նոյն, էջ 52).

31. — Ստեփանոս Զ. Եպիսկոպոս, 14-64-72. — Որդի Որոտնեցի Իւանէի? . — Տաթեւ, 1930, էջ 347.

32. — Նմաւոն Բ. Եպիսկոպոս, 1472? . — Յազատ տանէ. — Նոյն, անդ։

33. — Յովիաննես Ժ. Եպիսկոպոս, 1478. — Նոյն, անդ։

34. — Ստեփանոս Է. Եպիսկոպոս, 14-78? - 1485. — Եղբօրորդի Շմաւոն Եպիսկոպոսի. — Աղգպ. Յօզ. 1516.

35. — Եղիշէ Եպս. Օրբելիան, 1495-1522. — Տաթեւ, 1930, էջ 347.

36. — Առաքէլ Բ. Եպիսկոպոս, 1571. — Տաթեւ, 1930, էջ 347; Արարատ, 1890, էջ 38.

37. — Ստեփանոս Լ. Եպիսկոպոս, 15-74-6. — Տաթեւ, 1930, էջ 347.

38. — Յովիաննես ԺԱ. Եպիսկոպոս, 1579-85. — Հմատ. Արցախ, Բարխուդարեանց, էջ 318 և 280.

39. — Աւետիք Եպիսկոպոս, 1611. — Տաթեւ, 1930, էջ 347.

40. — Մեսրոպ Ա. Եպիսկոպոս, 1619-42? . — Նոյն, անդ։ Չեռ. Ս. Յ. թ. 3423.

41. — Միմոն Ա. Եպս. Անգեղակարեցի, 1642? . — Զանագիր եղած է Աթոռուն սեփական կալուածները վերադարձնելու, և զոհ գացած անօրէններու նախանձուտ ատելութեան. — Օրբ. Բ. 275.

42. — Յովիաննես ԺԲ. Եպս. Նապանողի, 1642? . — Այլ եւ այլ շինութիւններ կատարած է վանքին մէջ. — Օրբ. Բ. 275.

43. — Ներսէս Ա. Եպս. Տաթեւացի, 1646-+ 1651. — Տաթեւ գիւղի Եկեղեցին շինել տուած է. Նոյնպէս Մեծ Անապատի շէնքերը. — Օրբ. Բ. 277; Տաթեւ, 1930, էջ 317.

44. — Տ. Զաքարիա Արքեպիսկոպոս, + 1651. — Նոր առաջնորդարան մը շինել տուած է. — Օրբ. Բ. 277; Զալ. Ճանպ. Բ. էջ 301.

45. — Մեւրոպ Բ. Նպիսկոպոս, 1651-+ 1663. — Սարգ. Յ. Զեռ. Վենետիկի, Ա. էջ 734. Զալ. ձանագ., Բ. էջ 301.
46. — Յովհաննես ԺԴ. Նպիսկոպոս, 1678. — Հօրեղբայր Ջաքարիա Վարդապետի. — A. Tchobanian, Ros. II, թ. 337 (131).
47. — Մարտիրոս Նպո. Մեղրեցի. — Օրբ. Բ. 278.
48. — Յովհաննափ Նպո. Աղուերձեցի. — Շինել տուած է Անգեղակոթի և Բանակոթի եկեղեցիները և Մեծ Անապատի խուցերը. — Օրբ. Բ. 278.
49. — Առաքել Գ. Նպո. Սադախլու, Կալեցի. — Հակառակորդներու ձեռքով սրախողխող սպաննուած է. — Օրբ. Բ. 278.
50. — Կիրակոս Նպո. Աղուերձեցի. — Վանքին մէջ զանազան նորոգութիւններ կատարած է. — Օրբ. Բ. 279.
51. — Թովման Նպո. Կարբեցի. — Արքակեաց և հրաշագործ. — Օրբ. Բ. 279.
52. — Ներսես Բ. Նպիսկոպոս. — Վերոյիշեալ Ներսէսի եղբօրորդի, լուակաց և աղօթասէր. — Օրբ. Բ. 279.
53. — Աստուածառուր Նպո. Վահրաւեցի, Մըզմբօղլի. — Եկեղեցին ճոխացուցած է բազմաթիւ սպասներով և գրքերով. — Օրբ. Բ. 280.
54. — Յովհաննես ԺԴ. Նպո. Տարեւացի, Ղալամեան, 1744-63. — Քաղաքագէտ և լեզուանի անձ մը եղած է և նորոգութիւններ կատարած վանքին մէջ. Իր սպաննումէն տարի մը առաջ վանքը կողոպտուած է Ֆաթալի Խան անուն բռնաւորէ մը. — Օրբ. Բ. 280. Դիւան Գ. էջ 57-62.
55. — Մինաս Նպո. Շինարարդի, 17-64-6. — Մեծ նորոգութիւններ կատարած է վանքին մէջ. — Օրբ. Բ. 281. Դիւան Գ. էջ 506. Լ. 28.
56. — Ղազար Նպո. Բեխեցի. — Երկուտարի միայն առաջնորդութիւն ըրած է և վախճանած գետահեղձ. — Օրբ. Բ. 282.
57. — Արքահամ Ա. Նպո. Աստապացի, 1775-+7. — Դպրոց բացած է Տաթեւի վանքին մէջ. — Օրբ. Բ. 282-5. Դիւան, Լ. 371.
58. — Յովհակիմ Արք. Անգեղակորեցի, 1778-96. — Արտագրել տուած է Օրբէլեանի Պատմութիւնը և վրան աւելցուցած Տաթեւի առաջնորդներուն ցանկը. Շինել
- տուած է Գր. Տաթեւացիի գամբարանը (1787). Աղա Մահմատ խանի արշաւանքին ընթացքին կողոպտուած է նաև Տաթեւի վանքը. — Օրբ. Բ. 285. Արարատ, 1918, էջ 221-2:
59. — Արքահամ Բ. Արք. Տարեւացի, 1803. — Դիւան Լ. 355-61.
60. — Մարտիրոս Արք. Տեր Յակոբեանց, 1820-+1830. — Իր շանքերով վերադարձւած են Տաթեւի վանքին պատկանող 16 գիւղերը. — Օրբ. Բ. 286-94. Արարատ, 1918 էջ 217.
61. — Արմեն Բ. Նպո. Տարեւացի, Աւստրովիան, 1831-+1837. — Տաթեւ, 1930, էջ 349. Դիւան Ա. էջ 267.
- ՄՇԱԿՈՒԹԱԹԻՒՆ. — Յովհաննէս Բ. Կ. պիսկոպոսի օրով (880-916) Տաթեւի վանքը ունէր երաժշտական երգերու ծովամատոյց փիլտրափաններ, զարժարան մը՝ ճոխ վարդապետական կրթութեամբ, և նկարիչներ և գրողներ (Միսկ. էջ 228). Տաթեւի զպրոցը մեծ փայլ ստացաւ Յովհ. Լ. Ռուտնեցիի և Գր. Դ. Տաթեւացիի օրով և գարձաւ մեծահամբաւ վարդապետարան Հայաստանեաց Եկեղեցւոյ (Արարատ, 18-96, էջ 92-3). Տաթեւի գրչի աշխատաւորներէն մեզի ծանօթ են հետեւեալները.
- Ա. — Մատթէոս Քահանայ, օրինակած է 1321ին Մայր Մատոց մը, «ի ծերացեալ ժամու... և դողգոչեալ ձեռամբ». — Աճառ. Յ. Զեռ. Թաւր., էջ 33, 35.
- Բ. — Աւագ Վրդ. Նշ. Գրիէ եւ Ծաղկող, 1337-40. — Իր գործերէն ծանօթ են.
1. — Եղագարան (= Մանրուսմունք?), 1337ին պատրաստուած Սիւնեաց Սարգիս եպիսկոպոսին համար. — Քարմ. թ. 33.
2. — Աւետարան, 1340ին. ստացողն է Պարոն Պեղկեն Օրբէլեան. — Կար. թ. 361. Հայդ. Հասկ, Ա. էջ 198.
- Գ. — Մովսէս Գրիէ, 1411-16. — Օրինակած է.
1. — Եւագրի գործերը, 1411ին. — Սարգ. Եւագր. Ներծ. ձՀԶ:
2. — Մեկնուրիսնի, Մատթէոսի, Առակաց եւ իմաստութեան Սոլոմոնի. — Կար. թ. 1269.
- Դ. — Մատթէոս Վրդ. Գրիէ, Նկարիչ եւ Հեղինակ, 1393-1411. — Աշակերտ Գր. Տաթեւացիի. Իր գործերէն յայտնի են.
1. — Համառօսուրիւն Գրոց Եւագրի,

1393 թ. — Թ. Աղբար, Բ. 483: Նօտարք, էջ 2:

2. — Վեցօրեկից Գիրք, եւ Քաղուածոյք ի Գրոց Վեցօրեկից Բարսով, 1395 թ. — Գեղը. էջ 410:

3. — Աւետարան, 1407 թ. պատկերաշարդած է: Գրիչն է Դրիգոր քահանայ. — Երնջակ, էջ 153:

4. — Մեկն. Գործոց Առամելոց, 1411 թ. աշխատասիրած է Յակոբ զարդապետի խնդրանքով. — Թ. Աղբար, Բ. էջ 479-84:

5. — Ներքողեան... ի Թաղումն Բարունապետին Գրիգորի. — Թ. Աղբար, Բ. էջ 483:

6. — Սիմէռն Վարդապետ, 1400-14-03. — Օրինակած է:

1. — Մատոց, 1400 թ., Երեմիա սարկաւագի համար. — Խաղը. Գ. 140:

2. — Գիրք Հարցմանց, 1403 թ., Գալուստ վարդապետի հետ, Երեմիա քահանայի համար. — Զեռ. Խաչիկ վրդ. թ. 61:

3. — Գալուստ Վրդ. Գրիչ, 1403 թ. մասնակցած է Վերոյիշեալ Հարցմանց Գրքի ընդօրինակութեան:

Է. — Գրիգոր Տաթեւացի, Մեծ Մատենագիր, 1403-9. — Իր գրչութեամբ մեզի հասած են:

1. — Յաղագս Քերականութեան, եւ այլն, 1403 թ. — Ն. Աղոնց, Արուեստ Դիոնիսեայ Քերականի, Բեթլոկրատ, 1915, էջ V: Կար. թ. 2253:

2. — Քաղուածոյք Մեկնութեան Սաղմոսաց Գաւրի, 1405 թ. — Կանայեանց, թ. 18:

3. — Մեկնութիւնի, Յովհ. Աւետարանին, Յորայ և Գրչութեան Գրոց Լամբրունացւոյ և Արիստակիսի. — Զեռ. Էջմ. թ. 1175 / 1115: Յովհ., Թ. Մեծոփեցու Կեանքը, 1914, էջ ԺԱ:

4. — Աւետարան, մագաղաթ, ոսկեկազմ. — Տաթեւ, 1930, էջ 342:

Ը. — Թողմա Վրդ. Մեծոփեցի, Պատմիչ, 1406 թ., Տաթեւի վանքին մէջ արտագրած է մէկ Լուծմունի Արտաքին Գրոց, Գր. Տաթեւացւոյ, նոյնինքն հեղինակին գրած առաջին օրինակէն. — Սիսկ. էջ 239-40:

Թ. — Սարգսի Գրիչ, 1409-1427, որդի Մարտիրոսի և Թամթայի, աշակերտ մեծ հոետոր Սարգսի Սուհարեցի. օրինակած է,

1. — Հարցմանց Գիրք, Գր. Տաթեւացւոյ, 1409 թ. — Յովսէփեան, Թ. Մեծոփեցի, էջ 13-15:

2. — Աւետարան, 1427 թ. — Գեղը. էջ 397:

Ժ. — Կարապետ Գրիչ, 1420 թ. օրինակած է մէկ Քարոզզիրք Գր. Տաթեւացի. — Կար. թ. 2113:

Ժ.Ա. — Թումայ Վարդապետ, 1421 թ. օրինակած է մէկ Քարոզզիրք Գր. Տաթեւացի. — Կար. թ. 2059:

Ժ.Բ. — Թումայ Կաֆայեցի, Գրիչ, որդի Սիմէռն քահանայի, աշակերտ՝ անհանքաժշտ մեծ Պարոն Մարկաւագի. օրինակած է 1422 թն հետեւեալ գրքերը, մէկ հատորի մէջ: 1. — Ոսկեփորիկ, Գր. Տաթեւացւոյ: 2. — Քաղուածոյք Նայեալ Մարգարէի, Յովհ. Վրդ. Կոլոտեանցի: 3. — Քաղուածոյք Աւետարանին Ղուկայ, Մատթէոս վարդապետի, Կայլն. — Ս. Յ. Թ. 1248:

Ժ.Գ. — Յովհաննէս Ժ. Եպիսկոպոս, 1579-85, օրինակած է:

1. — Աւետարան, 1579 թ., Յակովը Երէցի համար. — Արցախ, էջ 318:

2. — Աւետարան, 1585 թ. — Արցախ, էջ 280, Ե:

Ժ.Ե. — Խաչատուր Գրիչ եւ Ծաղկող, 1619-20, որդի Դավթիչի և Աղիզի, աշակերտ Դաւիթի Եպիսկոպոսի. օրինակած և ծաղկած է,

1. — Աւետարան, 1619 թ., բարեպաշտունի Խանի տիկնոջ համար. — Զեռ. Ս. Մագանեանի, Նախապէս: Ros. I. p. 116 (19): Հմմտ. նոյն, II. p. 335-6 (104): Նոյնպէս, Թօփնեան, 8. Ժողովածուաց Դ. Խ. Վարդապետի, էջ 55 (152): Սիսկ. էջ 282: Ակինեան, Մովսէս Կթղ., էջ 194: Այժմ Զեռ. Ս. Յ. Թ. 3423:

2. — Աւետարան, 1620 թ., Տէր Յակովը համար. — Ակինեան, Մովսէս Կթղ., էջ 194:

Ժ.Յ. — Մելքիսէթ Երէց, 1621-46, որդի Յովհանիսի և Եղիսաբեթի, 1621 թ. օրինակած է,

1. — Մայր Մատոց. — Զեռ. Խաչիկ վարդապետի, թ. 32:

2. — Մեկն. Ս. Պատարագի, Ն. Լամբրոսնացւոյ, հրամանաւ Ռոստակէս վարդապետի. — Գեղը. էջ 407:

ԺԶ. — Յովհաննէս Արդ. Մաղկող, 16-  
24ին ծաղկած է ձառց մը. — Ակինեան,  
Մովսէս Կթղ., էջ 195:

ԺԷ. — Մինաս Քահանայ, Գրիչ եւ Կազ-  
մող, 1615-65, իր գործերէն յայտնի են.

1. — Վարք Հարանց, զոր օրինակած է  
1615ին. — Կար. թ. 783:

2. — Ասուածառումչ, 1642ին Կազ-  
մած է: Օրինակուած Մեծոփայ վանքի միա-  
բան Կարապետ և Մովսէս վարդապետներու  
ձեռքով, 1341-55ին. — Մարգ. թ. 8:

3. — Աւետարան, 1665ին, հրամանաւ  
և ծախիւք Երնջակայ Եսայի Եպիսկոպոսին.  
— Երջնակ, էջ 284-6:

ԺԸ. — Ղազար Քահանայ, Նոտար Մով-  
սէս Գ. Կաթողիկոսի, վախճանած Մտաթէի  
անապատին մէջ, ի տիս երիտասարդու-  
թեան, 1636ին: Օրինակած է եջմիածնի  
թ. 1714 «Արտաքին Գրոց» մէկ մասը,  
մինչև ի Պերիարմենիասին վերջն. — Ակին-  
եան, Մովսէս Կթղ., էջ 194-5:

ԺԹ. — Մկրտիչ Քահն. Լեհցի, 1646-  
+ 1660, որդի Շաբանի եւ Մարիամու:  
Մտաթէի վանքին մէջ օրինակած է մէկ Գիրք  
Հարցմանց, 1646ին. Ակզրնազրերը գրած է  
Մտեփանոս քահանայ, Նկարազարդած են  
Միմէնն վարդապետ +, և ոմն Հայրապետ  
ի Շօշ. — Կար. թ. 1839: Զալ. Ճանպ. թ.  
էջ 302: Հաւուց Թառ, էջ 96:

Ի. — Աւետ Աշխարհական Գրիչ, 1651-  
5. — Բնդորինակած է:

1. — Աւետարան, 1651ին, Գր. Տա-  
թեւացւոյ ընտիր օրինակէն, Տէր Մարգիս  
կրօնաւորի խնդրանքով. — Մարգ. թ. 175:

2. — Նարական, 1655ին. — Կար. թ.  
1588:

ԻԱ. — Յովհան Գրիչ, 1671ին օրինա-  
կած է Մատոց մը. — Թօփճեան, 8. Ժո-  
ղովածուաց, էջ 55 (145):

ԻԲ. — Եփրեմ Քահանայ, Գրիչ եւ Նը-  
կարիչ, 1678ին Աղուերձ գիւղին մէջ օրի-  
նակած է Աւետարան մը, Զաքարիա վար-  
դապետի խնդրանքով. — Զեռ. Տ. Քէլք-  
եան: Ros. I. p. 118 (43): Ros. II. p. 337  
(131):

ԻԳ. — Պաղտասար Վարդապետ, 1781ին  
օրինակած է մէկ Պատմ. Սիւնեաց, Մտ. Օր-  
բէլեանի. — Կար. թ. 1678:

Ն. Վ. Մովսէսին

## ՆՈՐ ԳԻՐՎԵՐ

### «ԱՆԱՐՁԱԳԱՆԳ ՔԱՅԼԵՐ»

ՍՄԲԱՏ ՓԱՆՈՍԵԱՆ (Պէյրով 1949)

Հասարակաց յանգերգ է այլևս, ըսելու  
թէ մեր ժամանակակից գրականութիւնը  
տկար է, չունենալուն համար իմաստի խա-  
րիսխ մը: Ասիկա արդիւնք է գուցէ պատ-  
րաստութեանը մեր գրողներուն, որոնք եթէ  
երբեմն արուեստագէտ են, քիչ անգամ  
մտածող: Յետոյ անոնցմէ մեծ մասը միշտ  
թերի կրթութիւն մը հայթայթած են իրենց  
աճապարող փառասիրութիւններուն: Դըպ-  
րոցական շարադրութիւնը և կարգ մը յա-  
ռաջաբանեալ գովեստներ, չփացուցած է  
միշտ:

Այսօր Սփիւռքի մէջ ունինք այլեւս  
սերունդ մը գրագէտներու, սակայն չու-  
նինք տակաւին անոնց գործերը կենսաւո-  
րող գաղափարաբանութիւններ: Անոնցմէ  
քիչեր կրցին աւելին տալ իրենց նախա-  
խայրիկը հանդիսացած հատորէն: Չունե-  
ցանք խումբեր, նոյնիսկ անհատներ, որոնք  
իրենց ուղեղին պատերը քիչ մը լայնցնէին,  
աւելի բան մը, ներս առնելու, կամ տա-  
ռապէին առնուածը քիչ մը աւելի խոր ու  
երկար քննելու համար:

Անշուշտ թէ իրականութեան՝ և անոր՝  
արուեստով վերարտագրումին միջև տար-  
բերութիւն մը կայ, զոր գիւրին չէ տա-  
րապէի: Արուեստագէտին տառապանքը կը  
բխի այս անբաւարարութեանէն զոր կը ըգ-  
գենու երազը երը նիւթանայ:

Սմբատ Փանոսեանի Անարձագանգ Քայ-  
լեր հատորը հաւատարիմ արձագանգն է  
նախ իր ներքին աշխարհին, ապա շրջա-  
պատին: Ինչպէս ամէն ճշմարիտ արուես-  
տագէտ, անիկա արտաքին իրերուն եր-  
թալէ առաջ, ունի անոնց յղացքը իր մէջ,  
և զանոնք կը մթնոլորտէ, եթէ կը ներուի  
այս բացատրութիւնը, համաձայն իր ներ-  
քին իրականութեան: Եթէ իր վէպերուն  
չէնքը յօրինումի հանող տարրերը արտա-  
քին աշխարհէն կուզան, անոնց տրաման  
իրմէն կը բխի:

Դիտուած է որ նման պարագաներուն, ինչ որ ներքին իրականութեան, աներեւոյթ բայց իսկանիւթ ողորտը կը կազմէ գրագէտին, յաճախ կը մնայ դուրս գործէն: Այս տեսակէտով պէտք է ըսել թէ Ս. Փանոսեանի հատորը յաջողուածք մընէ: Հոն կարելի է գտնել այն՝ ինչ որ ուրիշներ յաճախ չեն յաջողիք բերել: Իր անխառն զգայնութիւնը հաղորդիչ է, և կը շինէ իրեն յատուկ մթնոլորտ մը իր վէպերուն մէջ, առանց անոնց տալու սակայն զգայութեան այն հիւանդոտ սրութիւնը, որ եսակեդրոն կը դառնայ յաճախ, քիչ մը շատ անձնացած հեղինակներուն քով: Ս. Փանոսեան գիտէ պահել տեսակաբար կշիռը հաւաքական զգայնութեան:

Միւս կողմէն սակայն Անարձագանգ Քայլերու հեղինակը երազային է ու անցելապաշտ: Իր մտածումները քիչ անգամ ուրիշներուն կրնան ըլլալ, խորապէս իրեն սեպհականութիւն եղած ըլլալուն համար, թէ չեն դադրիք իրական ըլլալէ: Այս տեսակէտով ան կը զատուի շարադրութիւն փորձող մեր միւս արձակագիրներէն, Օշականի բառով՝ անժառանգներէն:

Կատարեալ է իր թեքնիքը, Փանոսեանը գտած է ճամբան հոգեբանական զերւուծումներու, որոնք յաճախ մենախօսութիւններու կը վերածուին սակայն: Կը գրէ ու կը մտածէ ինքինքին համար, սակայն իր զգացումները, ինչպէս ըսինք հաղորդական են: Փանոսեանի վիպակներուն շըրջանակը յաճախ աղքատ ըլլալու աստիճանն պարզ է: Կեանքէն քանի մը ծուէններ տուեալ ժամանակի մը նորաշէն կամարին տակ, ահա շրջանակը իր նիւթերուն, որոնք կը շէննան ու կը պայծառանան սակայն իր ինքնախոսութանական ու ներքին արտայայտութիւններէն, յիշեցնելով թակօրը, առանց ունենալու այս վերջինին ընդարձակ աշխարհ: Ս. Փանոսեանի աշխարհը սահմանափակ է, յաճախ իրմէն կ'սկսի իրմով վերջանալու համար: Եւ այս տարբեր չեկրնար ըլլալ ինքինքին և իր ցեղէն որբացած մարդուն համար, եթէ անիկա ունեցած իսկ ըլլար անխառն զգացում և տաղանդ, ինչ որ պարագան է Անարձագանգ Քայլերու հեղինակին:

Այս հոգեվիճակն է պատճառ անտարակոյս որ Ս. Փանոսեանի տիպարները ըլ-

լան տիսուր, երկչուտ, այլուրացած, յաճախ կեանքէն պարտուած ըլլալու աստիճան: Որբութեան կնիք անտարակոյս, որուն զգացումը սակայն փոխանակ ընելու զինք պղտոր ու յոռետես, աշխարհի անիրաւութեան դէմ, կը վերածէ իր հոգին տրտում բայց լուսաւոր աւաշի մը, ուրիշ ապացոյց իր ճշմարիտ արուեստագէտի խառնուածքին, որ գիտէ իր դառն վէրքերէն, տրտում ու անուշ երգեր յօրինել:

Գրականութիւնը, ինչպէս բոլոր արուեստները, ունի իր արտաքին և ներքին պայմանները, երկուքն ալ ներգործիչ: Առաջինը աւելի առարկայական բնոյթով և երկրորդը ենթակայական: Մին կը հայթայթէ նիւթը և միւսը զայն կ'արուեստագործէ: Արտաքին պայմաններուն տակ կը խմբուին անհատին ֆիզիքական, իմացական, բարոյական և ընկերային կեանքը իր տուեալներով: Իսկ ներքին պայմաններն են իր յուզական, երևակայական կամցողական և մանաւանդ համադրական ոյժերը:

Երբ գրողը կը պատկանի միայն ինքինքին, այսինքն իր ներքին ճշմարտութեան, կը դառնայ վերացական և տարտամ, իսկ եթէ պատկանի ժամանակին, այսինքն ընկերութեան, կը մնայ ծանծաղ: Կայ ժամանակի առօրեան, կայ կեանքի անփոխոխ իրականութիւն մը, որ առարկայական ըլլալէ աւելի ենթակայական է: Ս. Փանոսեան ենթակայական գրող մընէ, ուրիշներուն ժամանակաւոր հաճոյքներ հայթայթելէ աւելի, կը ծառայէ զեղարուեստին, հոսէ իր արժէքը և սովորական պատմուածքներ գրողէն վեր մնալու իր ինքնախոսութիւնը:

Ս. Փանոսեանի հատորը Սփիւռքի մեր վիպական գրականութեան լաւագոյն արդիւնքն է, լայն ու ինքնայատուկ զգայնութեամբ և ամուր թէքնիքով:

Ե.



## «ԿԵԱՆՔ ՈՒ ԵՐԱԶ»

Մ. ԻՇԽԱՆ (Պէյրութ 1949)

Ամէն տաղանդաւոր բանաստեղծի մէջ մաս մը կայ որ իր շրջանին տիրզն է։ Դիտուած է սակայն որ այդ մասը յաճախ ամենէն գնահատուածն է դործին մէջ, մինչդեռ ապրելու սահմանուած մասը անտարբեր կը թողու յաճախ շրջանը։ Մ. Իշխան սփիւռքի մեր նուաճումներու հասած բանաստեղծն է, հակառակ այս իրողութեան զերծ չէ յաճախ վերի տարազին անխուսափելի պարտադրանքէն։

Կարելի է կասկածիլ անտարակոյս գրական նաօակի մը ընդունուած վաւերականութեանը վրայ, գրականութեանց պատմութեան մէջ ամէն շրջանի կը փոխուի անիկա, ու գեղեցկագիտութեան ամենէն խոցելի հիմքերը կը գտնենք այդ փոփոխութեանց խորը։ Սակայն կարելի է հաւատալ գրական ախորժակին, որ յաւակնոտ չէ անշուշտ որքան նախորդը, բայց որ շատ բան կը յատկանչէ գրագէտի արժանիքներէն։

Այս վերջին ըմբռնումով, Մ. Իշխան սփիւռքի սիրուած բանաստեղծն է, մին անոնցմէ՝ որ իր երազը ունեցաւ, և տառապեցաւ այդ երազին համար, մին անոնցմէ՝ որ միշտ կեանքին նայեցաւ երազուն աչքերով, և երբ չգտաւ այդ իմաստը կեանքին մէջ, երազին դարձաւ, այսինքն թաց միշտ բանաստեղծ։

Այս է պատճառ անտարակոյս, որ հանրային լարէն աւելի զօրաւոր է իր մէջ անձնականը, պարագան՝ բոլոր իրաւ բանաստեղծներու։

Մ. Իշխան երգած է ու կ'երգէ իր երազները, սէրերը, կարօտները, յուսաբեկութերն ու տրտմութիւնները։ Միւս կողմէն ուրախ ենք հոս յայտարարել կարենալու, թէ անձնական ապրումի պայման իր մէջ կը լրանայ և կ'օժանդակուի, նաև ձեր պայմանով, որ ուրիշ բան չէ բայց խորքին բարեգէպ արտայայտութիւնը, որ սփիւռքի յաջողազոյն նկատուած բանաստեղծներէն չատ քիչերուն մենաշնորհն է տակաւին։

Մ. Իշխանին երբեք չէ պակսած խառն

նուածք ու տաքութիւն, սակայն ամենէն ուշագրաւ պարագան իր մէջ այն ներփին հաւաքարմութիւնն է, որ իր բոլոր գործերուն կուտայ ոչ միայն անձնայնութեան կնիք, այլ նաև համանմանութիւն (հոմոցեն) որ կը համախմբէ իր անձնականութեան ցրիւ մասերը, գէպի գուրս և գէպի ներս կարկառուած, վերածելու զանոնք ժամանակին մէջ ամբողջի մը, համադրութեան մը։

Մ. Իշխան ամբողջապէս կարօտ է ու ձգտում, կորսուած գեղեցկութիւններու ի խնդիր։ Նման թրուպատորի մը, ուսած մախազը իր երազներուն, կարօտներուն և սէրերուն, ան իր քերթուածներով կը շրջի դղեակէ դղեակ, հանդրուանէ հանգրուան, անոնց մարմար չու քերուն տակ երգելու աննահանջ կարօտը իր երէկուան, և աւաղանքը ներկային։

Ու եթէ իրեն հարցուի թէ ինչո՞ւ այսպան տխուր կ'իյնան իր տողերը թուղթին, անտարակոյս որ պիտի պատասխանէ — զի ապրեցայ ես իմ ներկան — ու եթէ կը ընուի հարցումը թէ երբեմն երգերուդ մէջ՝ կը բանայ թե սիրտ մը մանկան, Մ. Իշխանի պատասխանը պիտի ըլլայ, «վաղուան անոյշ խոստումն է ան»։

Այդ գիւրին չիրականացող բայց քաղցր խոստումներու յոյսով ու երազներով թեաւոր, Մ. Իշխան մեր գրականութեան տուառ ու կը շարունակէ տալ գործեր, որոնք այլապէս անոյշ խոստումներ են։ մեր այլուրացած և մութ հոգիներուն։

Մ. Իշխան նուաճումներու հասած իշրաւ բանաստեղծ մըն է իր կեանք ու երազ վերջին այս հատորին մէջ։ Կեանքէն իր քիչ մը հեռու մնալը, չի տկարացներ իր գործը, վասնզի իր հոգին անշամանդադ գեղեցկութեամբ կ'իյնայ իրերուն վրայ։

Ե.



## ԼԵԶՈՒԱԳԻՏԱԿԱՆ

**ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼ ԲՆԻԿՆԵՐԻ ԵՒ ԿՈՎԿԱՍԵԱՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ  
ՀԱՅԵՐԷՆԻ ՎՐԱՅ<sup>(\*)</sup>**



Այս բոլոր նախապատրաստական աշխատութիւններից յետոյ անցնենք թուել այն փոխառութիւնները՝ որ հայերէն լեզուն կատարել է կովկասեան լեզուներից։ Այստեղ գնում ենք նախ հիւսիսային կով-

կասեան փոխառութիւնները, յետոյ վրացական անձանօթ լեզուից փոխառութիւնները, երրորդ՝ զուտ վրացական փոխառութիւնները։

Ա. ՀԵՐԱԿՈՅԻՆ ԿԱՋԻՄՈՒՄՆ ՔԵՒԱՆՆԵՐ

- |                  |                  |
|------------------|------------------|
| 1. աթուր «ոտք»   | 8. կարաս         |
| 2. արջն «սեւ»    | 9. կարասի        |
| 3. արջասպ        | 10. հաճար        |
| 4. աք «ոտք»      | 11. ձայղ «ցելու» |
| 5. բոկեղ «հացիկ» | 12. մոծակ        |
| 6. եղ «մէկ»      | 13. ուղիս        |
| 7. խոտ           |                  |

Բ. ՀԱՐԱԿՈՅԻՆ ԿԱՋԻՄՈՒՄՆ ՔԵՒԱՆՆԵՐ

- |                        |                  |
|------------------------|------------------|
| 1. աղբ                 | 2. անթեղ «մոխիլ» |
| 3. բակ                 | 4. բող           |
| 5. գաւառ               | 6. գղա՞կ         |
| 7. զովաղ «ընկեր»       | 8. լակոտ         |
| 9. խամուր, խամրիլ      | 10. խծուծ        |
| 11. խոխոմ              | 12. խոճկոր       |
| 13. խում, խմել         | 14. խոփ          |
| 15. խռով               | 16. ծանր         |
| 17. ծիր, ծրել          | 18. ծիւ «աթար»   |
| 19. ծիւրիլ             | 20. ծուխ         |
| 21. ծուծ, ծծել         | 22. կոճան «խող»  |
| 23. կուռ, կռել, կռան   | 24. հոռի         |
| 25. ճակ «էղ ձի»        | 26. ճաղ          |
| 27. ճաղաղ «անտառ»      | 28. ճանճ         |
| 29. ճիպո               | 30. ճկոյթ        |
| 31. ճողոպուրտ «ընկոյզ» | 32. մակ «վրայ»   |
| 33. մշակ               | 34. նժար         |
| 35. չլան «մոխիլ»       | 36. չլուաբարոյ   |
| 37. չմորիլ             | 38. ոչխար        |

(\*) Հարունակութիւն՝ մեծանուն հեղինակի «Պատմութիւն Ճայ Լեզուի» գործեն (Ըս. Գլուխ)։

- |     |                     |     |  |
|-----|---------------------|-----|--|
| 39. | <i>ունջ «գանձ»</i>  | 40. | <i>չանչ</i>                                |
| 41. | <i>պոլոճ</i>        | 42. | <i>ջախսել, ջախչախսել</i><br>— <i>սահմի</i> |
| 43. | <i>վաղ, վաղիւ</i>   | 44. | <i>տաղախ</i>                               |
| 45. | <i>տող</i>          | 46. | <i>ցմախ «բոյս է»</i>                       |
| 47. | <i>փառ</i>          | 48. | <i>փարախ</i>                               |
| 49. | <i>փշթել, փշուր</i> | 50. | <i>փխթել, փուխր</i>                        |

Պ. Վ. բարեկանչոց յետին դաստիարակությունը

- |                                |                            |
|--------------------------------|----------------------------|
| 1. Արտալայ «տավարի ազդրի միսը» | 2. բալախ «փշախոտ»          |
| 3. բալղինջ «մլուկ»             | 4. բաղբակ «բոյսը»          |
| 5. բանդակ «ռուպ»               | 6. բոչոյ «փոքր ձի»         |
| 7. գմիր «ռուժեղ»               | 8. գութան                  |
| 9. գուլայ «սիրտ»               | 10. գդավիալ «թագուհի վրաց» |
| 11. գէղէպուլ «վրացի այնվական»  | 12. երիսթավ «իշխան վրաց»   |
| 13. թոկ «չուան»                | 14. թոշ «սառոյցի կտոր»     |
| 15. խաղ «գիծ»                  | 16. խատ «զարդանկար»        |
| 17. խարբ «աղահ»                | 18. խիզան «պանդուխտ»       |
| 19. խորբալ «ցորեն»             | 20. խտիս «գիրկ»            |
| 21. ձէս                        | 22. ծիգնաւպար «դիւանակպիր» |
| 23. ծինամծղոր «մի պաշտօնեայ»   | 24. ծիտ                    |
| 25. ծմել «սպանախ»              | 26. ծօ, ծօլա               |
| 27. կէդ «մահակ»                | 28. կինճ «մանր քար»        |
| 29. կիտր «վարունգ»             | 30. կոծոխուր «ծոր»         |
| 31. ճիլ «սէզ»                  | 32. ճէել «նիհարութիւն»     |
| 33. ճղալինդիտէլ                | 34. ճռն «մուշտակ կարող»    |
| 35. Մամթաւար «պաշտօնեայ»       | 36. Մամփուղ «իշխան»        |
| 37. ժաշիկ «կօշիկ»              | 38. մարմաշ «բարակ կտաւ»    |
| 39. չէթ «խենթ»                 | 40. չռատ «պանրի շիճուկ»    |
| 41. չքրիկ «սուրհանդակ»         | 42. չեչ                    |
| 43. չիտ «ճնճղուկ»              | 44. ջոխ, «բիր»             |
| 45. սոմար «չափ է»              | 46. տիսիլ «կաղին»          |
| 47. տուտ «ճիւղ»                | 48. փիճի                   |
| 49. փոցիս                      | 50. քալա «այ աղջիկ»        |
| 51. քած                        | 52. քշփել «սաստել»         |

Ահա այն բոլոր փոխառութիւնները, որ մեր կարծիքով հայերէն լեզուն կարող էր կնքած լինել հիւսիսային և հարաւային Կովկասեան լեզուներից. 13 բառ առաջին խմբից, 50 բառ երկրորդ խմբից և 52 բառ վրացերէնից ուշ ժամանակի փոխառութիւններ, ընդգամենք 115 բառ :

Երբ մի ընդհանուր ակնարկ զցենք այս  
բոլոր փոխառութիւնների վրայ, կը տես-  
նենք որ գրանցից շատ քչերն են ներկա-  
յացնում որեւէ կուլտուրական արժէք:  
Զհաշուելով երկրագործական ու գիւղա-  
տինտեսական բառերը (գութան, մշակ, ու -

խար, փարախ, խծուծ, խոփ, հաճար, կոճան, ճակ, ճղոպուր, բակ, կարաս), իրրե զուտ կուլտուրական արժէք ունեցող բառեր կարող ենք յիշել միայն արջասպ, կռել, կռան, գդակ, նժար, բայց յատկապէս հոռի և սահմի բառերը. մնացեալ ամբողջ բառերը ներկայացնում են սովորական կեանքի հասարակ բաներ. ինչպէս՝ աղբ, անթեղ, լակոտ, ճանճ, ճիպը, ծիւ, ևն. ևն։ Բայց այսպէս չեն լինում ազգից ազգ և լեզուից լեզու եղած փոխառութիւնները։ Երբ մի ազգ մի ուրիշ ազգի լեզուից բառեր է փոխ առնում,

առնում է այնպիսի բառեր, որոնք իր կուլտուրական կեանքի որեւէ պահանջը լրացնէին։ Հայերէնը բազմաթիւ փոխառութիւններ ունի յունարէնից, բայց դրանք բոլորը կրօնական, գրական կամ գիտական տերմիններ են։ Հայերէնը բազմաթիւ փոխառութիւններ ունի պարսկերէնից, բայց այդ բոլորը պետական կազմակերպութեան, վարչական աստիճանների և գիտութեան վերաբերեալ տերմիններ են։ Այսօր էլ հայերէնը ոռուսերէնից եւ երրորդական լեզուներից զանազան բառեր է փոխ առնում, բայց բոլորն էլ ներկայացնում են որեւէ քաղաքակրթական կողմ։ Փոխ ենք առնում զավինական ու սուխարին, բայց ոչ թէ հասարակ կոճակը և հացը. որովհետեւ առաջինները կուլտուրական նորութիւններ են մեր կեանքի համար, իսկ երկրորդները մեզ վաղուց յայտնի սովորական իրեր։

Երբ մի ազգ կամ ժողովուրդ մի ուրիշ ազգի լեզուից փոխ է առնում սովորական կեանքի վերաբերեալ բազմաթիւ բառեր, դա արդիւնք է երկու բանի. կամ այն որ փոխառու ժողովուրդը ամբողջապէս ենթարկուած է փոխառուի ազգեցութեան (պետական, կուլտուրական ևն.), և կամ այն որ փոխառու լեզուն իր մէջ ունի մի ուրիշ ձուլուած տարրի կամ ազգութեան լեզուն։ Սուաջին դէպքի համար իր օրինակ կարող են ծառայել հայերը Պոլսում կամ Նոր-Նախիջեւանում։ Հայերէնը Պոլսում, իսկապէս ռամիկ կամ ժողովուրդական հայերէնը, հազարաւոր փոխառութիւններ ունի թուրքերէնից, փոխառութիւններ՝ որոնք պատկանում են բոլորովին սովորական կեանքին։ ինչպէս՝ սիւտ «կաթ», եօղուրտ «մածուն», իւզիւմ «խալուղ», արմուտ «տանձ», պուլուտ «ամպ» ևն. ևն։ Այս փոխառութիւնները իրաւացի են, որովհետեւ Պոլսի հայերը, մանաւանդ կին ժամանակ, ամբողջապէս ենթարկուած էին տաճիկ պետութեան, իրեւ նուաճուած և սուրադրեալ տարր։ Նոյնպէս հայերէնը Նոր-Նախիջեւանում հազարաւոր փոխառութիւններ ունի ոուսերէնից, սովորական կեանքի վերաբերեալ։ ինչպէս՝ քուխնի «խոհանոց», սփոռ «վէճ», պէլյո «ճերմակեղէն», փաթալոկ «ճեղուն» ևն. ևն։ Այսպիսի փոխառութիւններն էլ իրաւացի

են, որովհետեւ հայերը Նոր-Նախիջեւանում կլանուած են ամբողջապէս ոռուական տիրապետութեամբ, քաղաքակրթութեամբ ու գրականութեամբ։

Երկրորդ դէպքի համար իրը օրինակ կարող է ծառայել Փոքր-Ասիոյ, յատկապէս կեսարիոյ, Եոզդատի եւ Ատանայի թուրքերէնը, որ ունի սովորական և հասարակ կեանքի վերաբերեալ բազմաթիւ փոխառութիւններ հայերէնից, մինչև 200 հատ։ Այս փոխառութիւններն էլ ունին իրենց պատճառը. այդ այն է՝ որ հայերը Փոքր Ասիայում կորցնելով հայերէն լեզուն, ընդունել են թուրքերէնը իրեւ մայրենի լեզու և իրենց հին լեզուից իրենց հետ են տարել զանազան բառեր, որոնք և մտել են ընդհանուր գործածութեան և նոյն իսկ թուրքերի լեզուի մէջ։ Այս գեռայդ պարագան է, երբ ձուլուած ժողովուրդը միայն լեզուվ և պետականորէն է ձուլուած, ու գեռ կրօնապէս և ազգային տեսակէտով պահում է իր անկախ գոյութիւնը։ Իսկ երբ ձուլումը կատարեալ լինէր, խտրութիւնն էլ բոլորովին պիտի վերաբար։ Այսպիսի օրինակներ տալիս է մեզ հնդկերէնը՝ որ ձուլել է իր մէջ՝ Հնդկաստանի զանազան բնիկներին, յունարէնը՝ որ ձուլել է իր մէջ՝ Յունաստանի նախարարիկներին, լատիներէնը՝ որ ֆրանսիայում ձուլել է իր մէջ կելտական ժողովուրդն ու լեզուն ևն. այս բոլոր դէպքերումն էլ ձուլող լեզուն ձուլուած լեզուից իրեւ ժառանգութիւն է ստացել սովորական կեանքի վերաբերեալ զանազան բառեր։

Երկու դէպքերը հեշտութեամբ կարելի է զանազանել իրարից նրանով՝ որ առաջին դէպքում փոխառութիւնները շատ բազմաթիւ են և սովորական ու հասարակ փոխառութիւնների հետ, միաժամանակ և անպատճառ կան նաև կուլտուրական արժեք ունեցող բազմաթիւ բառեր։ Իսկ երկրորդ դէպքում փոխառութիւնները շատ մեծ թիւ չեն կազմում և միայն պատկանում են սովորական կեանքին։

Այժմ այս գատողութեանց համեմատ քննելով մեր կովկասեան փոխառութիւնները, պիտի տեսնենք որ նրանք ներկայացնում են վերայիշեալ երկրորդ պարագան։ Հայերէնը փոխառութիւններ է կնքել կովկասեան լեզուներից ոչ թէ նրա համար,

որ Կովկասեան ժաղովուրդները կուլտուրապէս բարձր էին և հայերը ենթարկուած էին նրանց ազգեցութեան, այլ որովհեան հայերի մէջ ձուլուել էին զանազան կովկասեան մանր ցեղեր, որոնք իրենց հետ բերին նաև իրենց էին մայրենի լեզուի հետքերը: Այդպիսի ազգութիւններ էին հիւսիսարեւելքից Ռւտէացիք և Աղուանները, որոնք բերին մեզ հիւսիսային կովկասեան լեզուախմբի պատկանող բառեր, և հիւսիսարեւմուտքից Դուգարացիք և Տայեցիք, որոնք բերին իրենց հետ հարաւային կովկասեան լեզուախմբին պատկանող բառեր: Պատմութիւնը և հնագիտութիւնը հաստատում են, որ այդ ժողովուրդները, ինչպէս և ամբողջ կովկասեան ազգութիւնները, էին ժամանակ էլ ոչ միայն նշանաւոր քաղաքակրթութեան հասած չէին, այլև զուրկ էին հասարակ գրութեան արուեստից, ինչպէս մինչև այսօր էլ են այդ ազգութիւններից շատերը: Բոլորովին այլ է Խաղիների հարցը, որ լինելով հասած մեծ կուլտուրական աստիճանի, ինչպէս ցոյց են տալիս իրենց թողած հոյակապ շինութիւնները և բեւեսագրական արուեստը, տուին հայ լեզուին ամէն կարգի փոխառութիւններ՝ նախ իրենց կուլտուրայի պատճառով և երկրորդ՝ իրեւ նուաճուած կամ հայերի հետ ձուլուած ժողովուրդ: Խաղիները պատկանում են վերեւում նկարագրած մեր կրկին զէպքերից հենց երկուսին էլ: Հայերի և խաղիների համեմատութիւնը այն է՝ ինչ որ թուրքերի և պարսիկներինը Ատրպատականում, առաջինները անքառաքակիրթ նուաճողի գերում, երկրորդները քաղաքակիրթ նուաճեալի գերում: աւելի յետոյ երկու տարրերը ձուլուած իրար հետառաջինի ազգացին անոււան տակ և երկրորդի կուլտուրայի ազգեցութեամբ:

Այստեղ կարեւոր է յիշել մի վերջին հանգամանք:

Թէև մեզ իսպառ անծանօթ են Խալդիների և կովկասեան ազգութիւնների ցեղակցական ու լեզուական յարաբերութիւնները, բայց անկարելի է ընդունել որ նըրանց բազմադարեան հարեւանութիւնը ազգած լինի միմեանց լեզուի վրայ: զանազան կողմերից անշուշտ եղել են փոխառութիւններ, այսպէս հիւսիսային կովկասեաններից փոխառութիւններ անցած կը

լինին անշուշտ հարաւայիններին և փոխառութաբարը. նոյնպէս Խալդիների լեզուից զանազան փոխառութիւններ անցած կը լինին թէ հիւսիսային և թէ հարաւային կովկասեաններին և փոխադարձաբարը: Այսպէս օրինակ, մենք զիտենք որ մօակ բառը գտնուում է թէ հիւսիսային և թէ հարաւային կովկասեանների մէջ, ուստի անշուշտ մի փոխառու կողմ կայ: Եթէ այդպէս է, ուրեմն մեր 63 կովկասեան փոխառութիւնների գոնէ մի մասը կարող է մեզ հասած լինել անուղղակի ճանապարհով. այսինքն կովկասեաններից անցած նախ Խալդիներին և Խալդիներից էլ անցած հայերէնի՝ իրեւ Խալդիական բառ. — կամ կարող է նաև ընդհակառակը՝ Խալդիրէն մի բառ անցած լինել կովկասեաններին և յետոյ նրանցից անցած հայերէնի. — և կամ վերջապէս Խալդիրէն մի բառ մի կողմից անցած լինել կովկասեաններին և միւս կողմից հայերին, այնպէս որ այսօր հայերէնն ու կովկասեանները իրար նման են դուրս գալիս, մինչդեռ իրապէս կապ չկա նրանց մէջ և կովկասեան փոխառութիւն համարուած այդ բառերը իսկի կովկասեան էլ չեն, այլ Խալդիական: Այս վերջին ենթադրութիւնը երբեմն ակներեւ է դառնում. օրինակ՝ հայերէն գալատոս «որմնագիր» հազուագիւտ բառը, որ բնաւ հայերէն բառի կերպարանք չունի, կայ նաև վրացերէնի մէջ զալատողի, կալատողի ձեւով և թուշերէնի մէջ կալտազ ձեւով: Արգ՝ այս բառը, ինչպէս հայկական չի երեւում, նոյնպէս ընդհանուր վրացական էլ չէ և վրացական արմատներով էլ չի մեկնուում. ուստի հաւանական է որ Խալդիրէն լինի և շինարար Խալդիներից անցած լինի թէ Հայերին և թէ Վրացոց: Նոյն պէս հայերէն ծորել «հոսիլ, քամուիլ» բառը՝ որ միաժամանակ կայ Ռւտէացոց մէջ ծորեսուն և Վրաց մէջ ծուրվա ձեւով, բայց չի գտնուում ոչ մի ուրիշ կովկասեան լեզուի մէջ, հաւանաբար Խալդիական է: Կարելի է կարծել որ յատկապէս կուլտուրական արժէք ներկայացնող փոխառութիւնները, որ մենք մինչեւ այժմ կովկասեան էինք համարում, իրապէս Խալդիրէն բառեր են թէ հայերէնի և թէ կովկասեան լեզուների մէջ թափանցած:

ՊՐՈՖ. Հ. ԱՃԱՌԵԱՆ

## Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

### ԶԳԵՍՏԵՂԷՆԻ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Պաղետատինի աղէտահար հայ ժողովուրդը, արտասահմանի զանազան հայ գաղութներէն և մարմիններէն դրամական օժանդակութեանց հետ ստացած է ու կը ստանայ նաև զգեստեղէններ, ամէն տեսակի և տարիքի յարմար:

Հ. Բ. Բ. Միռութիւնը, աւելի քան տարի մը առաջ, կազմակերպած և Ս. Աթոռ ղրկած էր 24 հակ զգեստեղէններ, մերագն հասարակութեան բաժնուելու համար:

Աէն Բաւլոյի հայ գաղութէն 2 մեծ հակ ամենաընտիր զգեստեղէններ ստացանք: Երկու ծրար ձմեռուան ներքին բրդեղէններ ստացանք Տէր և Տիկին Կ. Սէֆէրեաններէ, եղիպտոսէն, աւելի քան 120 ֆանէլեաններ:

Միջ. Կարմիր Խաչը երկիցս զգեստեղէններ ղրկած է:

Լուսերական եկեղեցին շնորհիւ Տօքթ. Մոլի բարեսրտութեան և Պր. Մելիքեանի ջանքերուն՝ քանիցս զգեստեղէն և ուրիշ նիւթեական նպաստներ ղրկած է մեզի, չքաւորներուն բաշխուելու համար:

Զգեստներ և գրամական նպաստներ ստացած ենք նաև Անդիկական և Ամերիկեան եկեղեցիներէն, Տօքթ. Քլայնի և երուսաղէմի Անկլիքան եպիսկոպոսի ջանքերուն շնորհիւ:

Վերոյիշեալ բոլոր բարեսէր անհատներուն և հաստատութիւններուն, յանուն պաղեստինահայ կարօտելոց, կը յայտնենք մեր և իրենց շնորհակալիքն ու երախտագիտութիւնը, ճշմարիտ քրիստոնեայի վայել այս եղբայրական օժանդակութեանց համար: Վստահ ենք որ Տէրը վարձահատոյց պիտի ըլլայ վերոյիշեալ բարեգործներուն, իրենց աղնիւ սրտին համեմատ, վասնզի «Մարաւի էի և արրուցիք ինձ, մերկ էի և զգեցուցիք զիս, և որովհետեւ արարիք միում յեղբարցս, ինձ արարիք կ'ըսէ Ս. Աւետարանը»:

### ԱՄՍՈՐԵԱՑ ԼՈՒՐԵՐ

\* 1 Յունիս Եշ. — Ս. Աթոռոյ Միաբաններէն Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պայլամեան արձակուրդով մեկնեցաւ եգիպտոս:

\* 4 Յունիս Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարուժեան Տաճարի վերնատան մեր մատրան մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պողարեան:

Երեկոյեան ժամերգութիւնը և վաղուան տօնին նախատօնակը պաշտուեցաւ Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյն մէջ, նախագահութեամբ Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պողարեանի:

\* 5 Յունիս Բշ. — Ս. Կուսանացն Հոփիսիմեանց առաւօտեան ժամերգութիւնն ու Ս. Պատարագը կատարուեցաւ Ս. Հրեշտակապետ եկեղեցւոյն մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Կարեգին Արեգայ Գաղանճեան:

\* 8 Յունիս Եշ. — Տ. մ. Ժամը Եին ի գիմաց Գեր. Տեղապահ Հօր, Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեան ընկերակցութեամբ Հոգ. Տ. Տ. Նորայր, Հայկազուն և Հայրիկ վարզապետներու և քարտուղար Տիար Կարպիս Հինգիւանի ներկայ գլուխուեցաւ Բրիտանիոյ Հիւպատոսին կողմէ արուած ընդունելութեան ն. Վ. Անգլիայ Տօրճ Զ. Թագաւորի ծննդեան տարեգարձին առթիւ, Բրիտանական Հիւպատոսարանին մէջ:

\* 9 Յունիս Ուր. — Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, երեկոյեան ժամերգութիւնն վերջ կատարուեցաւ վաղուան տօնին նախատօնակը նախագահութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի:

\* 10 Յունիս Եր. — Ս. Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին Յիշաալ ելանելոյն ի լիրապէն. Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին Տ. Գր. Լուսաւորչի խորանին վրայ: Պատարագին էր Հոգ. Տ. Պարզե Վրդ. Վըթանէսեան:

Երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան տօնին նախատօնակը պաշտուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, նախագահութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի:

\* 11 Յունիս Կիր. — Տօն Կարայիկէ Եկեղեցւոյ Ս. Եջմիածնի. Հանդիսաւոր Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ: Պատարագեց Հոգ. Տ. Միւռուն Վրդ. Կըճիկեան: Քարոզեց Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքահամեան: Եկաւաք շինեսցուք սուրբ զիսրանն լուսոյ, քանզի ի սմա ծագեաց մեղ լոյս ի Հայաստան աշխարհի բնաբանով: Ս. Պատարագէն վերջ կատարուեցաւ Մաղթանք Ս. Էջմիածնի նախագահութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի:

\* 13 Յունիս Գշ. — Տ. մ. ի գիմաց Գեր. Տեղապահ Հօր, Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեան, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Միւռուն Վրդ. Կըճիկեանի և քարտուղար Տիար Կ. Հինգիւանի, ներկայ գտնուեցաւ Օգոստա Վիքթորիա հիւանդա-

նոցին մէջ, ի պատիւ հիւանդանոցի նոր տնօրէն Պր. կտուըրտսի տրուած թէյասեղանին:

\* 14 Յունիս Դշ. — Ցես միջօրէի, ի զիմաց Գեր. Տեղապահ Հօր, Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեան, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Գարեգին Արեգայ Դադանեանի, ներկայ գտնուեցաւ քաղաքիս Ունիթ ծօրս վարժարանի ամավերջի մարզանադէսին:

\* 15 Յունիս Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի վերնատան մեր մատրան մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան:

\* 19 Յունիս Շշ. — Առաւտօռուն նախադահութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի, Տնօրէն Փաղովոյ հայրեր իջան ժառ. վարժարան, ուր կատարուեցաւ հանգիստաւոր բացումը վարժարանի ամավերջի գրաւոր և բերանացի քննութեանց որոնք տեսեցին զբեթէ ամբողջ շարաթ մը:

\* 23 Յունիս Ուր. — Երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան տօնին նախատօնակը պաշտուեցաւ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցոյն մէջ, նախադահութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի:

\* 24 Յունիս Շր. — Գիւտ Նշխարաց Ս. Հօրն մերոյ Գրիգորի Երկրորդ Լուսաւորչին. Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցոյն մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Գարեգին Արդ. Դադանեան: Ցես Ս. Պատարագի, նախադահութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի կատարուեցաւ Հայրապետական Մալթանք Վեհ. Տ. Գէորգ Զ. Կաթողիկոսի հայրապետական օժման վեցերորդ տարեղաբձին առթիւ:

\* 25 Յունիս Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն մեր վերնատան մատուին մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պօլարեան:

\* 26 Յունիս Բշ. — Նախադահութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի, Պատ. Տնօրէն Փաղովոյ հայրերը իջան Ս. Յարզմանչաց վարժարան, ուր տեղի ունեցաւ պաշտօնական բացումը ամավերջի քննութեանց, որոնք տեսեցին երկու շաբաթ:

\* 28 Յունիս Դշ. — Երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան տօնին նախատօնակը պաշտուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, նախադահութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի:

\* 29 Յունիս Եշ. — Ս. Յարզմանչացն Սահմական Մելուպայ. Հանդիսաւոր Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ: Պատարագեց և քարոզեց Հոգ. Տ. Յակոբ Վրդ, Վարդանեան, ընարան ունենալով և Մի Երկնչիր հօտ փոքրիկ զի հանեցաւ Հայր Տեր տալ ձեզ զարդարյութիւն: Ցես Ս. Պատարագի կատարուեցաւ Հոգեհանդիս Հայ մտքի բոլոր հանդուցեալ մշակ ներուն հանգուեան համար:

\* 30 Յունիս Ուր. — Երեկոյեան՝ Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան որ արձակուրդով մեկնած էր Եգիպտոս, այսօր Ս. Աթոռ ժամանեց:

\* 1 Յուլիս Շր. — Երեկոյեան ժամերգու-

թիւնն ու վաղուան տօնին նախատօնակը կատարուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, նախադահութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի:

\* 2 Յուլիս Կիր. — Գիւտ Տիգոյ Ս. Աստուածածնի. առաւտօռուն զիսաւորութեամբ Հոգ. Տ. Ս. Սուրէն Վրդ. Քէմհանեանի, վարդապետ հայրեր պաշտօնական թափօրով իջան Խեթաւութիւնը տառածածածած տաճարը, ուր Ս. Կոյսի գերեզմանին վրայ. մատուցուեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ: Պատարագին էր Հոգ. Տ. Պարգև Վրդ. Վրթանէսեան:

\* 5 Յուլիս Դշ. — Կէսօրէ առաջ, ժամը 11 ին, գոստու Գլխթորիս հիւանդանոցի նոր տնօրէն Պր. կտուըրտսի իր առաջին այցելութիւնը տուալ պատրիարքարքարուն և ընդունեցաւ Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի կողմէ:

\* 8 Յուլիս Եր. — Յ. մ. Ժամը 3 ին տեղի ունեցաւ Ս. Յարզմանչաց վարժարանի ամավերջի տարեկան մարզահանդիսը, հովանաւորութեամբ Արեւմտեան Յորդանանի Բարձր Գոմիսէր Վաեմ. ձէմալ Պէկ Թուքաքանի և նախադահութեամբ Գեր. Տեղապահ Հօր, ի ներկայութեան խուռներամբ ազմութեան: Աւելի քան երկու ժամեր վարժարանի սաները կատարեցին զանազան մարզանքներ, տողանցքներ, վագքեր: Հուսկ յետոյ Գեր. Տեղապահը, Վաեմ, ձէմալ Պէկ Թուքաքան եւ իր տիկինը, բաժնեցին օրուան մրցանակները բոլոր առաջաւոր մարզիկներուն, ինչպէս նաև բաժակները պասկէթպօլի, Փութպօլի և բինկը բնկի յաղթական խուռներուն:

\* 9 Յուլիս Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարին մեր Վերնատան մատրան մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Կաղանէնեան:

Յ. մ. Ժամը 4 ին նախադահութեամբ Գեր. Տեղապահ Հօր, տեղի ունեցաւ Ս. Յարզմանչաց Մանկապարտէզի ամավերջի հանդիսը: Վարժարանի տեղուէ Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանակների բացման խօսքէն ետք, վարժարանի փոքրիկները հետզհետէ կատարեցին զանազան տրամախօսութիւններ, արտասանութիւններ, մարզանքներ, մեներգներ ու խմբերգներ ու խուռներ յետոյ Գեր. Տեղապահը Հայրը բաժնեց Մանկապարտէզի աւարտական զասարանի փոքրիկներուն կպայակաները, ու փակեց հանդիսը իր օրհնութեամբը:

\* 14 Յուլիս Ուր. — Երեկոյեան ժամերգութիւնն ու վաղուան տօնին նախատօնակը պաշտուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Միւսիկ Վրդ. Կրտիկեան:

\* 15 Յուլիս Եր. — Յիշասակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյ Ս. Եկեղեցւոյ. Յ. Պատարագը մատուցուեցաւ Ս. Էջմիածին մատրան մէջ: Պատարագին էր Հոգ. Տ. Միւսիկ Վրդ. Կրտիկեան:

Երեկոյեան ժամերգութիւնն ու Այլակերպութեան տօնին նախատօնակը կատարեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, նախադահութեամբ Հոգ. Տ. Սուրէն Վրդ. Քէմհանեանի: նախատօնակին կցուեցաւ գահակալութեան յիշա-

տակի հանդիսութիւնը Յակոբոս Տեառնեղքօր արդար առաքեալին, Քրիստոնէական Եկեղեցոյ առաջին և առաջազգահ եպիսկոպոսին և Երուսաղմակի մերը Ա. Աթոռին առաջին գահակալին, որ ըստ աւանդութեան, Այլակերպութեան տանին բարձրացած է Աթոռ ու հաստատած սեղան և մատուցած քրիստոնէական առաջին Ա. Պատարագը:

Յ. մ. Ժամը 7ին կատարուեցան նկեցէի եւ Հակման արարողութիւնը, սաղմոսասացութեան եւ առաւտօնեան ժամերգութեան օրնութեան բաժինը:

\* 16 Յուլիս Կիր. — Տօն Այլակերպութեան Տեառն. Հանդիսաւոր Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ՝ Եպիսկոպոսական խոյրի ի զլուխ պատարագեց Հոգ. Տ. Սուրբէն Վրդ. Քէմհանեան և քարոզեց բնարան ունենալով. «Եւ ասէին զելիցն նորա՝ զոր կատարելոց էր յերուսաղմա» (Հուկ. Թ. 31):

Կ. ա. Գեր. Տեղապահ Հայրը ընկերակցութեամբ աւագ թարգման Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Ասլանեանի, Ամման մեկնեցաւ, շնորհաւորելու համար նորին Վեհ. Ապտալլա թագաւորը և վարչապետը Վսեմ. Մայրիտ Փաշա Մուֆթին պայքամի տանին առթիւ:

Իսկ Երուսաղմէի ընդհանուր կուսակալին եւ Մութասարդին շնորհաւորութեան զնաց Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պողաբեան, ընկերակցութեամբ Հոգ. Տ. Ցակոր Վրդ. Վարդանեանի:

\* 17 Յուլիս թշ. — Յիշատակ մենելոց. Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Յակոբեանց Տաճարի Ա. Դիմագրի մատորան մէջ, պատարագին էր Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան: Եթու Ա. Պատարագի թափօրական զնացքով Հոգեհանդիսուներ կատարուեցան երջանկայիշտատակ Տ. Կիւրեղ Պատրիարք Հօր Հիւմին վրայ, ինչպէս նաև էին կրտան և Զամ-թաղի գերեզմաններուն վրայ:

\* 18 Յուլիս թշ. — Կ. ա. Ժամը 11ին Սպանիոյ անկախութեան տարեկարձին առթիւ, քաղաքին Սպանիոյ Հիւպատոսին հրաւերին, Ներկայ գըտնուեցաւ Հոգ. Տ. Սուրբէն Վրդ. Քէմհանեան, ընկերակցութեամբ Տ. Հայրիկ Վրդ. Ասլանեանի և Տիրո Կ. Հինդեանի:

\* 21 Յուլիս Ուր. — Կ. ա. Ժամը 10ին ի զիմաց Գեր. Տեղապահ Հօր Հոգ. Տ. Սուրբէն Վրդ. ընկերակցութեամբ Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Ասլանեանի և Պր. Կ. Հինդեանի ներկայ դուռուեցաւ քաղաքին Պելճիգայի ընդհ. հիւպատոսին կողմէ տրուած հրաւերին, Պելճիգայի անկախութեան տարեկարձին առթիւ:

Երեկոյեան ժամերգութիւնը ու վաղուան տօնին նախատօնակը կատարուեցան Ա. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, նախադահութեամբ Հոգ. Տ. Սուրբէն Վրդ. Քէմհանեանի:

\* 22 Յուլիս Շր. — Ա. Թաղեանի Առաքելոյն և Սանդույոյ կուսին. Ա. Պատարագը Ա. Դիմագրի մատորան մէջ մատոյց Հոգ. Տ. Գաբրեգին Աբեղայ Գաղանանեան:

\* 23 Յուլիս Կիր. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Ցարութեան Տաճարի մեր Վերնատան մատորան մէջ, Պատարագին էր Հոգ. Տ. Նորայր Վրդ. Պողաբեան:

Կ. ա. Ժամը 10ին կատարուեցաւ Ա. Թարգմանչաց վարժարանի տարեկան պազարին ըացումը, Նախադահութեամբ Յորդանանի կառավարութեան վարչապետ Վսեմ. Մայրիտ Փաշա Մուֆթիի, իրեն կ'ընկերանային Գեր. Տեղապահ Հայրը, վարդապետ Հայրեր, Արեւմոտեան Յորդանանի Ընդհանուր Վսեմ. Մութասարի Վրդը և այլ բարձրաստինան կառավարական պաշտօնեաներ, Պազարը տեւեց Երկու օրեր:

\* 29 Յուլիս Նր. — Երեկոյեան Ա. Աթոռ. Ժամանեց Գեր. Տ. Բուռքին Ա. Արք. Մանասեան, իրեն զիմաւրութեան գացած էին Հոգ. Տ. Միւռն Վրդ. Կրծիկեան և Հոգ. Տ. Գաբրեգին Արք. Դազանեան:

\* 30 Յուլիս Կիր. — Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ, Պատարագեց և քարոզեց Հոգ. Տ. Ասողիկ Վրդ. Դազապեան, «Անցաք մեք ընդ հուր և ընդ սուր» բնարանով:

Յ. մ. Ժամը 4.30ին տեղի ունեցաւ Ա. Թարգմանչաց նախակրթարանի ամավերջի հանդէս, Ե. Հ. Ցարեական Միութեան սրակին մէջ, Կովանաւորութեամբ Գեր. Տ. Տեղապահ Հօր, եւ նախագահութեամբ Երևանակցութեամբ Մութասարը Վսեմ. ինսամ Պէյ Հայրիմի հղան հայերէն, արաբերէն և անգլերէն արտասանութիւններ և երգեր վարժարանի երկուս աշակերտութեան կողմէ: Հանդէսի աւարտին վարժարանի բարեջան Տեսուչ Հոգ. Տ. Ցակոր Վրդ. Վարդանեան կարգագիրը (յաշոր՝ Օգոստոս թիւվ պիտի տրուի լման Տեղեկագիրը), որմէ ետք Գեր. Տեղապահ Հայրը և Վսեմ. Մութասարի Վրդը բաժնեցին նախակրթարանի 24 երկուս աշակերտութերու վկայականներն ու յաջողակ աշակերտութերու մրցանակները. Հանդէսը վակուեցաւ Գեր. Տեղապահ Հօր հսուքովն ու աղօթքով:

ՊԱՆԱԿՈՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ  
Ա. ԱԹՈՌԻՆ ՆԵՐՄ

Պատ. Տեօէն Ժաղավայր որումնը Յուլիս ամսուայ ընթացքին նետեւալ պատօններու փախխութիւնները կատարաւ են Մայրավանենի ներս և հայպատիան մեր սրբադիմութեան մէջ:

Ա. Ցարութեան Տեսուչ նախակուած է Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Պայրամեան:

Եկեղեեկի վանին վերատեսուչ Հոգ. Տ. Հայկասեր Վրդ. Արահամեան:

Ա. Ասուածածնայ Տաճարին Տեսուչ Հոգ. Տ. Գաբրեգին Արք. Գաղանան:

Հայեայի Հօգեւոր Հօվիւ Հոգ. Տ. Տրդա Վրդ. Պետրէտեան:

Ա. Թարգմանչաց Վարժարանի առժամեայ Տեսուչ Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Ասպանեան:

Ա. Արայի մատակարար Հոգ. Տ. Ցակոր Վրդ. Վարդանեան:

Ա. Աթոռոյ առժամեայ դիւնապետ Հոգ. Տ. Գաբրեգին Արք. Գաղանան:

## ՀԱՆԳԻՄ

Տ. ՄԱՏԹԵՈՍ Ս. ԱՐՔԵՊՈ. ԻՆՁԵԵԱՆԻ

1877 - 1950

Հեռագիր մը կը գումէ մահը Տ. Մատթէոս Ս. Արքեպիսկ. Ինձեանի, պատուական հոգեւոր հովուին Մանչեսթրի:

Ինձեան Սրբազնը ծնած է Գումգարու, 1877 ին, իր նախնական կրթութիւնը ստացած է բաղաքին ազգային վարժարանը, ապա Բարիզ, հետեւելու համար իրաւաբանութեան:

1909-ին կը ծեռնադրուի վարդապետ, Սկիւտարի Ս. Կարապետ եկեղեցին՝ մէջ, ժամանակ մը հետեւելէ վերջ Սրմաշու Դպրեվանքին կրօնական դասընթացքին, ծեռամբ հոգելոյս Իզմիրեանի, որ իր անունով կը կոչէ իր ծեռնասունը:

Ինձեան վարդապետը կարճ շրջանի մը համար կը պաշտօնավարէ Սկիւտարի մէջ, ապա կը հրաւիրուի Սիսի առաջնորդութեան, ու անկէ վերջ Զմիւռնիոյ կարեւոր թեմի հովուութեան, ուր կը մնայ երկար տարիներ:

1914-ին Զմիւռնիոյ ժողովուրդի միահամուռ փափաքին վրայ կը մնկնի էջմիածին, ընդունելու եպիսկոպոսական օծում Տ. Տ. Գէորգ Ե. Կաթողիկոսի կողմէն: Զմիւռնիոյ իր առաջնորդութեան շրջանին, շնորհիւ կառավարական կարեւոր անծնաւորութեանց հետ իր ունեցած բարեկամական կապերուն, կը յաջողի յետաձգել եւ ընդհանուր տեղահանութենէն ու զարդէն ազատել բաղաքին բազմահազար բնակչութիւնը:

Համաշխարհային առաջին պատերազմէն յետոյ կը պաշտօնավարէ Սամսոնի մէջ, ապա կը ստանձնէ հոգեւոր հովուութիւնը Եւրոպայի հայոց, հուսկ յետոյ իր առողջական վիճակին բերմամբ կը մնայ միայն հոգեւոր հովիւ Մանչեսթրի, զրաւելով այդ փոքրիկ բայց սրտով մեծ եւ բարեկեցիկ թեմի ժողովուրդին սէրն ու յարգանքը, մինչեւ իր մահը:

1932-ին գացած է էջմիածին, իբր պատգամաւոր մասնակցելու յաւէտ անմոռաց Տ. Տ. Խորէն կաթողիկոսի ընտրութեան, եւ ստացած արքութեան աստիճան նորընտիր Վեհափառէն:

Շնորհիւ իր զարգացումին եւ ազնիւ բնաւորութեան, բոլորէն սիրուած անձնաւորութիւն մը եղաւ հանգուցեալ Սրբազնը, վայելելով յարգանքն ու բարեկամութիւնը Քէնթըրպըրի Արքեպիսկոպոսին եւ ուրիշներու: Վատահ ենք թէ շնորհիւ իր այս յաշկութիւններուն եւ նուիրումին իր թաղման օրը լացի օր մը եղաւ Մանչեսթրի հայութեան, որ միշտ իր մէջ գտաւ բարի եւ արի հովուի մը առաքինութիւնները:

Հանգիստ իր հոգիին:

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.

Editor - Father Hagop Vartanian. Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

Հայուհակալութեամբ ստացած ենի հնագույն զիրքերը նկայինակներէ և զանազաններէ.

Մեսրոպ Վ. Թերզեան . — Զմիառու հայ վանքը , Պէլրութ , 1949.

Սիրն Նզու . — Լուսաշող դէմքեր եւ կիանք եւ խորհուրդ , Պոսթոն , 1949.

Վահան Մալիկեան . — Կարապի երգը , Փարփա , 1949.

Յ. Դեզարժ . — Օտար երդիքներու տակ , Պէլրութ , 1949.

«Արփի» . — Քրիստափոր Միքայէլեան , թէհրան , 1949.

Յ. Տէր Վարդանեան . — Ցեղարանութիւն մեր տոհմի , 1790 - 1949 , Երուսաղէմ ,

Աքլոր եղբայր , Կ. Պոլիս , 1924 : Նուէր Ռ. Ճէնազեանէ , [1950] :

«Յուօպեր» . — Մեր աննման տղաքը , Գահիրէ , 1950.

Գեղամ Լ. Ուեան . — Ազուաւները թառեցան , Պէլրութ , 1949.

Արտաւզդ Արենպս . — Մայր Յուցակ Հայերէն Զեռազրաց Երուսաղէմի Ա. Յակոբեանց Վանքի , Ա. Հասր , Խոալիս , 1949.

Գողիչ Արենպս . Գուրեան . — Դրուագներ Մանուկ Յիսուսի կիանքէն , Բ. Տպ. Երուսաղէմ , 1950 :

Տետրակ տարեկան հանդիսաւոր արարողութեանց Ա. Յարութեան Տաճարին , Երուսաղէմ , 1950 ,

Տաղարան Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ , Դ. Տպ. Երուսաղէմ , 1950.

Վահան Թիգենեան . — Ամբողջական Երկիր , Հասր՝ 3 , 4 , 7 , Գահիրէ , 1949 : Նուէր թէքէհան Ֆանտէն :

Գրիգոր Ա. Սուրբեան . — Վարդանանց պատերազմը և Վարդան Մամիկոնեան , Ֆրէկնո , 1950 :

Հ. Գերյէեւան . — Եկեղեցին Հայկական (Օբ-Բէրէ) , Անթիլիսո , 1950 , 2 օրինակ :

Գոհ . Գազարեան . — Կոմիտաս Վրդ.ի նորազիւտ 70 անտիպ երգերէն քան ժողովրական երգեր , Անթիլիսո , 1950 , 2 օրինակ :

Արտաւզդ Արենպս . — Մայր Յուցակ Հայերէն Զեռազրաց Երուպայի մասնաւոր հաւաքումներու , Փարփա , 1950 , 2 օրինակ :

Զարեն Մելքոնեան . — Երջանկութիւն (ԵՐԵՎԱՆԻ ԵՐ , 1947 - 1950) , Պէլրութ , 1950 :

Sirarpie der Nersessian . — Le Synaxaire Armenien de Grégoire VII d'Anazarbe , Bruxelles , 1950 .

Sirarpie der Nersessian . — Une apologie des images du VII<sup>e</sup> Siècle , 1944 - 5 .

R. P. Blake and Sirarpie der Nersessian . — The Gospel of Bert'Ay: an old - Georgian Ms. of the tenth Century , 1942 - 3 .

Sirarpie der Nersessian . — An armenian Gospel of the 15<sup>th</sup> Century .

Sirarpie der Nersessian . — Wertern iconographic themes in armenian manuscripts .

Գր. Աղջ. Արուանձնեան . — Համով հոտով , Բ. Հասր , «Հայ Գրագեւեառ Բարեկամներ» Մատ . թիւ 17 , Փարփա , 1950 :

Գր. Պողարեան . — Կիանքի նոր շրջանի մը սեմին , Հալէպ , 1950 , 2 օրինակ :

Գր. Ռ. Տ. Տէր Մինասեան . — Եղիշէի Վարդանանց Պատմութիւնը , Գահիրէ , 1950 :

Բերիոյ քեմի Աւագանական Խորհուրդ . — Շողական (ԸՆԻՒՅ-ԸՆ) , Հալէպ , 1950 .

Albert Achdjian . — Le Tapis , the rug , Paris , 1950 .

## Ա. Զ. Դ

Ա.ՄԵՐԻԿՈ.ՑԻ ՄԻԱՅԵՍԼ ՆՈՀԱԴԱՑՈՑ  
«ԾԻՌՆ»Ի ՅԱՐԳԵԼԻ ԲՈԺՈՆՈՐԴՆԵՐՈՒՆ

Ամերիկայի Միացեալ Նահանգաց պատույ ընդհանուր գործակալութիւնը  
ազնուաբար յանձն առած է Նիւ Եղիշ Ա. Խաչ Եկեղեցւոյ

Հոգեւոր Հոգիւ

ՀՕԳ. Տ. ԵՂԻՇԻ Վ. ԲԴ. ՍԻՄՈՆԵԱՆ

նետեւաբար կը խնդրուի Ամերիկայի ՍԻՈՆ-ի յարգելի բաժանորդներէն որ  
իրենց հին և նոր բոլոր բաժնեզիները վճարեն Հոգեւորի Հայրութիւն :

Վաշինգտոն «ՍԻՈՆ» Ամսագրի  
Հասցե՝

Holy Cross. — Armenian Church, 580 West 187<sup>th</sup> Street, New York 33, N. Y., U. S. A.

## ԼՈՅՍ ՏԵՍԱՆ

### “ԺՈՂԱԿԱՆ..”

Հայ լեզուի դասագրենու Դ. եւ Ե. հատուները, նախակրարացներու  
երրորդ եւ հինգերորդ կարգերու յատուկ, կը պարունակեն՝ ներականական,  
քառագիտական, ուղղագրական և գրական անհրաժեշտ ծանօթութիւններ,  
կանոններ եւ վարժութիւններ :

Դիմ՝ Գ. Հատուրի 150 Ա. Դահեկան ♦♦♦ Դիմ՝ Ե. Հատուրի 250 Ա. Դահեկան

Հատարակութիւն Թերիոյ թեմի Աւունական Խորհուրդի, որուն պետք է դիմել մե-  
ծախանի քէ փոքրախանկ ապագրամիներու համար. — ոււսով պիտի ծախուի նաեւ բոլոր  
գրավանաներուն մօ. — յայտարարուած զիներուն վրայ որեւէ զեղչ կարելի չէ ընել:

Օգոստոսի 15ին լոյս կը տեսն նաեւ Զ. Հատուր, աւարտական կարգերու յատուկ,  
լրագոյն բուդր, ընդարձակ կենացքութիւններ հառասունէ աւելի գրագեններու եւ բա-  
նասեղծներու, պատկերացարդ 350 էջ, ներականական, գրական, քառագիտական եւ  
ուղղագրական անհրաժեշտ ծանօթութիւններով: Պիտի արձէ 4 Ա. Ա.:

## ՄԱՍԻՆ ՏԱԿ Է

### Ն.Ա.ՐԵԿ

Ա.Վ.Օ.Բ.Ա.Մ.Ա.Տ.Ե.Ա.Ն.

Ա. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՈՆ

ԱՐԴԻ ՀԱՅՐԵՆԻ ՎԵՐԱՄԵՑ

ԹՈՐԻՈՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ